



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format


**Adapt** — remix, transform, and build upon the material



Ltn  
✓ 351



1999



# ՄԵՆԱՍԱՆԻԿ ԱՂօՐԻՆ

400

# ՏԱՐԱՎԱՐ ՎԱՐԴԱԿԻ

## ԲԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆ

ЛІКЕРІА ГЕРМАНІЯ

ԵՐԵՎԱԿՈՒԹԻՒՆ

~~ԵՅ ՏԵ ԲՐԵՊՈՒ ՑԻԿՆՈԶ~~

## ԱԶԱՏ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

*W. W.*



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՌՈՒԲԵՆԻ Տ. ՔԻԽՐՑՃԱՆ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻՊՈԼԻՍ ՖԻՆՃԱՆՃԵԼՈՐ

— 1862 —

110,000

100,000

90,000

80,000

70,000

60,000

50,000

40,000

30,000

20,000

10,000

0

-100

Հայութ . Ա. Եղիպատրիկ

# ՄԵՆԱՌԱՆԻՆ ԱՂՈՐԻՆ

ԿԱՄ

## ՏԱՐԱԲԱԴՐ ՎԱՐՈՒԻԾԻ

ԹԱՅՐԵՐԳՈՒԹԻՒՆ

Ի ՀԻՆգ ԱՐԱՐԻ



ԱՊԱՏ ԹԱՐԳԱՎԱՆՈՒԹԻՒՆ

Մ. Մ.



ՊՈԼԻՍ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՔԻՒՐՔԵԱՆ



- 4862 -



4 351-60

28 354

# ՄԵՆԱՍԱՆԻՆ ԱՂՕՐԻՆ\*

ԿԱՅ

## ՏԱՐԱԲԱԴ ՎԱՐԴՈՒՀԻ

ԹԱՅԻՐԵՐԳՈՒԹԻՒՆ

Ի ՀԻՆԴ ԱՐԱՐՄ

### ԱՆՁԻՆՔ

1. ԵԴՈՒԱՐԴ. Իշխան Պերկինեան.
2. ԱԼԵՔՍԱՆ. Հրամանատար.
3. ՍԵԼԻՆԵԱՆ ԱՍՊԵՏ. Վարդուհիին Դաստիարակը:
4. ԴԱՆԻԵԼ. Սեպուհ.
5. ՄԱԺԱՆ. Ասոր մեկ բարեկամը.
6. ԹԻՇՏՈՐ. Զաղացպան եւ պանդոկապետ.
7. ԿԱՍՊԱՐ. Սպասառը.
8. Տեսչուրեան Տանապետ մը.
9. Զինուորներ.
10. ԵՐԱՆՈՒՀԻ. Քոյր Եղուարդի.
11. ՎԱՐԴՈՒՀԻ. Նուրենց, Եղուարդի նշանածը.
12. ԵՂԻՍ. Թէոտորին կողակիցը:

Տեսարանին տեղին է Հունգարիա:

### Ա.

#### ՊԱՏԿԵՐ

(Տեսարանին պատկերին ճակատը պէտք է որ գալուավայր մը ներկայացուի. որուն վարի դին պիտի նկարուի թրէզպուրկէն մը հեռու քաղաք մը: Առջևը պիտի չինուի թիւ թիւ պատուի մը պատուի մը (քէօշկ) որ պիտի միանայ աղօրիին աստիճաններով: Ան-

\*Այս թատրերգութեանս դլսաւոր անունը Մենաստան ըլլալով՝ թերեւս ոմանք կարծեն թէ վանական եղելութեան մը հետյարաշերութիւն ունենալուն է: Բայց սակայն կը ըսնական կամ ճգնաւորական բան մը չի կայ մէջը: Կերեւի թէ դործողութեան գլխաւոր մասերը առանձնական կամ գիւղական տեղ մը անցնելոյն, ուր որ ինչպէս առաջ, հիմա ալ ճգնաւորներ կը քաշուին, հեղինակը յարմար դատած է պյա անունը տալու իր թատրերութեան:

գին պիտի շինուի ցանկապատ մը՝ որ պատ-  
նէշի աեղ ալ կը ծառայէ. ասոր մէջ տեղը  
հաստ և գեղջական դուռ մը. Քիչ մը

հեռուն պիտի նկարուի դիւղիս ագարակը  
և հորիզոնին վրայ պիտի տեսնուի Բրէդ-  
պուրկ Հունդարիայի մայրաքաղաքը):

## ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ

ՏԵՍԻԼ Ա.Ռ.ՋԻՆ

ԴԱՆԻԵԼ, (Խորէն մանելով):

ԴԱՆ: Արդէն ժամանակը ուշ է,  
եւ այսօր այնքան անտառներու մէջ  
արշաւեցի որ սաստիկ անօթեցայ . . .  
յուսամ որ մեր Թէոտոր բարեկամին  
մենաստանը քիչ մը ուտելիք դըտ-  
նեմ: (Ներքսակողմը կեցող սպասառո-  
րին) Խոկ դու որսորդութեան կաղ-  
մըս առ եւ Բրէզպուրկ դարձիր . . .  
ես անցած երեկոյեան պէս սուր-  
հանդակին հետ քաղաք պիտի իջ-  
նեմ: (Ուանձին) Թէեւ այս տեղի սայ-  
լերը խարխուլ են եւ անտանելի,

բայց անոնցմով ճամբայ ելողը դու-  
արձալի արկածներու կը հանդիսի ,  
ըսածիս վկայ է սա ամենասիրուն Ե-  
ղիսը, որուն մի միայն յանցանքը իր-  
քովը պառաւկէկ գեղացի կին մը  
ունենալն է, զոր գլխին վրայ իբր  
պահապան դրած է իր ապուշ եւ  
նախանձու էրիկը :

Թէոտոր: (Գրսէն) Զէ, աիրուհիս ,  
չէ, չեմ ուղեր, ըսի . . . :

ԴԱՆ: Վայ, միթէ անոր ճայնը չէ  
մի լսածս: (Թէոտոր ներս կը մտնէ):

ՏԵՍԻԼ Բ.

ԴԱՆԻԵԼ, Թէօտոր

Թէոտոր: (Ոնկիւն մը կոյնած) Նորէն կը  
կրկնեմ քեզի, ես եմ հոս սանտէ-  
րը . . . ես, ես միայն իրաւունք  
ունիս հրամայելու:

ԴԱՆ: Է՞յ, այս բնչ վայնասուն է,  
պարոն Թէոտոր:

Թէոտոր: Դանիէլ Սեպուհ, դուք  
էք, ուսկից հոս . . . թողութիւն  
չնորհեցէք . . . բնչ հրաման ունիք,  
տէր իմ:

ԴԱՆ: Ուտելիք ունիս պանդոկդ ,  
որկորս պարապ է:

Թէոտոր: Ի՞նչ կը հարցընէք, հար-  
սիք ունինք, հարսիք մը, որուն  
նման չէ տեսնուած:

ԴԱՆ: Ըսել է թէ դդալ շարժող

ալ շատ ունիս :

Թէոտոր: Բնաւ, ամենեւին . . . միւ-  
նակ փեսան, հարանցուն կնքահարք  
եւ կնքամայրը . . . կարծես թէ  
կարգուելու համար ծակէ ծակ է  
պահուըտին . . . աւելի հիանալին  
կուղէք . սեղան ալ չի պիտի նստին  
եղեր, չէ . . . հապա հարսնիքը  
լմնալուն պէս հարսն ու փեսայ  
կառք հեծնան պիտի գնան. իրաւէ  
որ ըրած ծախքս վճարեցին, չնոր-  
հակալ եմ, առատօրէն վճարեցին,  
բայց արի տես որ բոլոր կերակուր-  
ները վրաս մնացին . . . զանոնք  
ձեզի մեծարելու ուրախ պիտի ըլ-  
լամ:

ԴԱՆ: Ի՞նչ բարեբաղդութիւն . . .  
բայց նախ՝ զրոցէ ինձ . . . որու-  
դէմ կրակ ու բոց կտրէր կը պառա-  
յիր . . . միջէ պառաւէկէկ աղախ-  
նոյդ դէմ :

ԹԵՌՈՒ: Երբէք . . . ինեղն պառաւը ին-  
չիւ սասանեմ. բարի տանտէր մը ա-  
նանկ բան չըներ . . . իմ կոխւս մինակ  
կնկանս հետ է :

ԴԱՆ: Ուրեմն բարի տանտէր մը  
վատ ամուսին կրնայ եղեր ըլլալ :

ԹԵՌՈՒ: Աշխարհիս մէջ ինծի պէս  
չնաշխարհիկ ամուսին չի կայ . . .  
կուռքի պէս կը պաշտեմ իմ սիրուն  
նաղելի Եղիսս ու թէ որ քիչ մը ե-  
ւելկէկ կտրող կապող չըլլար նէ . . .

ԴԱՆ: Հա , հա , կարծեմ թէ նա-  
խանձ ես . . .

ԹԵՌՈՒ: Ադ ալ խօսք է մի . ութ  
օրէ վեր չեմ գիտեր որ չար սատա-  
նան կնկանս գլխին մէջ մտեր է :

ԴԱՆ: (Մեկուսի և ուրախ զուտքիթ).  
Ութ օրէ վեր . . .

ԹԵՌՈՒ: Այս , ոչ երեսը կը խնդայ ,  
ոչ երեսս կը նայի . հարեւանցի աշք  
մանդամ թշուառիս վրայ նետած  
չունի . հաղուիլ սպուելու ալ խօսք  
բանամ , անդգայ է , թէ եւ առաջ  
այնպէս չէր . . . չի գիտեմ ինչ հոգ  
ունի , ինչ բանի վրայ կը մտմտայ . . .

ԴԱՆ: (Մեկուսի) Կարելի է իմ վը-  
րաս . . .

ԹԵՌՈՒ: Ի՞նչ հրամայեցիք :

ԴԱՆ: Ո՛չ ինչ . . . թէոտոր , կար-  
ծեմ թէ կինդ սիրուն էակ մ'է :

ԹԵՌՈՒ: Այրուն մի . . . չքնաղա-  
գեղ կին մ'է :

ԴԱՆ: Խօսքիդ կը հաւտամ . . .  
բայց ըսէ ինձի , ինչ կնծիու կայ ձեր  
մէջ . ու երբ հարց ու փորձ ընես ,  
ինչ պատասխան կուտայ քեզ :

ԹԵՌՈՒ: Կոնակը ինծի կը դարձը-  
նէ . . . այս է պատասխանելու կեր-  
պը . . . թէ որ ծշմարիտը կուզես ,  
ալ դիմանալիքս չի մնաց , քանի ա-  
նոր վարմունքը յիշեմ կատաղութիւ-  
նըս կը բռնէ :

ԴԱՆ: Վերջը . . .

ԹԵՌՈՒ: Վերջը սա է որ գիշերնե-  
րը մինակուկ կը պառկիմ Աղօրիիս  
մէջ . . .

ԴԱՆ: (Ծիծաղելով) Անշուշտ չար-  
քաշութեամբ ցորենդ աղալու հա-  
մար . . . կարծեմ :

ԹԵՌՈՒ: Օ՛, աղէկ գտաք , կատա-  
ղութենէս լալու համար չէք ըսեր .  
ինչու որ , աղնուական ոճով խօսե-  
լով կնկանս հետ նոր փեսայի պէս  
կապրիմ :

ԴԱՆ: Միթէ քար սիրտ կինդ 'ի  
գութ չի շարժիր խափած արցունք-  
ներուդ :

ԹԵՌՈՒ: Ան , ան իմ արտսուքս տե-  
սած չունի բնաւ , քանի որ սա վե-  
րի պատշգամին մէջ հանդիստ կը  
քնանայ . . .

ԴԱՆ: (Խւրովի) Սա պատշգամին  
մի . . . ծիծաղելի բան , խոստովա-  
նանք մնայ , սիրելի թէոտոր , դուն  
ալ քիչ շատ յանցանք ունիս գի-  
տես , եւ արդէն գու բերնովդ ըսած  
ես որ փառասէր ես :

ԹԵՌՈՒ: Այս , փառասէր եմ , եւ  
կոկիկ եկամտի մը տէր ըլլալ կը փա-  
փաքիմ , ահա այս է իմ ամենամեծ  
յանցանքս , բայց կնկանս ինչուն  
պէտք . . .

ԴԱՆ: Ներէ , կը սխալիս . չես դի-  
տեր որ աշխարհիս վրայ ամեն բան  
զիրար կը բռնեն . . . առաջ ջաղաց-  
քի մշակ էիր . շատ չանցաւ , աղօ-  
րիին աչք զարկիր , այն ինչ աղօրին

ձեռք ձգեցիր. Եւ ահա ելար անոր  
ուրիշ բան մը միացընելու . . . :

Թէօթ: Այս, պանդոկը պիտի ըսէք,  
որ անոր մէկ կտորն էր. զիշեր ցե-  
րեկ այս կերաղէի . . . բայց դար-  
ձեալ կնկանա ինչուն պէտք . . . :

Թէօթ: Մարդ, քիչ մը համրերէ  
որ ըսեմ: Այս բաւական չէր. սի-  
րուն կնկան մը հետ ելար ամուսնա-  
դար. զանի պանդոկիդ հրապորիչ  
մէկ նշանակը ընելու մոոք: Հիմա  
թէ որ գժբաղդաբար փափաքիդ հա-  
սար, թէ որ այն նշանակը այնքան  
գրաւիչ է որ ամենուն աչքը կառ-  
նու, եւ վերջապէս եթէ նախանձէդ  
կը հալիս կը մաշխ այն զանձդ, այն  
դոհարդ ձեռքէդ յափշտակենուն  
վրայ . . . ըսէ, նայիմ որո՞ւ է յան-  
ցանքը . . . :

Թէօթ: Շատ ու շատ իրաւոնք  
ունիք . . . որչափ անխելք եւ տրիս-  
մար եմ ես . . . առաջոց ասոնց  
վրայ երկար բարակ մոտածել պէտք  
էի . . . բայց, տէր իմ Սեպուհ,  
դոք բարեսիրտ մարդ մ'էք, միտ-  
քըս հնար մը եկաւ:

ԴԱՆ: Ի՞նչ տեսակ հնար:

Թէօթ: Զեմ՞համարձակիք ըսելու . . .  
թէ եւ ինծի մեծ շնորհ մը ըրած-  
կըլաք . . . :

ԴԱՆ: (Անոր գաւաթթը լեցընելով) Գայջ

դիտես որ ես գոռող չեմ, արձակ  
համարձակ եղիր ինծի հետ:

Թէօթ: Լաւ, իմ . . . , իմ կնկա-  
նըս մօտ միջնորդ եւ բարեխօս եւ  
զիք . . . :

ԴԱՆ: Բոլորով սրտիւ.

Թէօթ: Իմ գովեստս ըրէք:

ԴԱՆ: Գիտյածս կը զրուցեմ վր-  
բադ:

Թէօթ: Շնորհակալ եմ, մեծա-  
պէս . . . :

ԴԱՆ: Ոչինչ բան:

Թէօթ: Վերջապէս ձեր ձեռքէն  
եկածը ըրէք որ սա երանելի պա-  
տրշդամին բանալին յանձնել տաք,  
ինծի . . . :

ԴԱՆ: Բանալին մի (բնկնիրեն) Տիւս,  
ահա դրան վրան է:

Թէօթ: (Գրուն) Ե՛յ, ովկայ հոն,  
պանդոկապետ, տղայք . . . :

ԴԱՆ: Այս ճայնը ինծի անծանօթ չէ:

Թէօթ: Հյուրերէն կամ կնքահայր-  
նէրէն մէկը պիտի ըլլայ եկողը . . .  
հասայ պարոն . . . Սեպուհ, խօս-  
քըդ խօսք է, պիտի աշխատիք ան-  
շուշտ կնկանս միտքը ընելու . . . :

ԴԱՆ: Իմ միակ եւ սիրելի փափա-  
քըս ալ ատ է . . . :

Թէօթ: Ո՛հ, շնորհակալ, հազար  
անդամ շնորհակալ եմ, Սեպուհ . . .  
ահա հասայ . . . հասայ:

## ՏԵՍԻԼ. Դ.

ԴԱՆԻԷԼ, (Առաջ առանձին հետզետէ կուդան). ԵՂԻՍ ԵՒ ԹԷՈՏՈՐ

ԴԱՆ: Այս ինչ կոշտ ու անբան  
պատուսին է եղեր. նայէ, նայէ ա-  
նանձ գանձ մը ինծի կը վստահի . . .  
ևուալ ընելիքս դիտեմ, ամեն բան  
կարով պիտի զնեմ: Պատշդամին  
ըանլիքը մի, ահա դրան վրայ է

կեցեր, եւ բիրտ դեղջուկին ձեռքը:  
Հերթար զայն առնելու . . . կուզէ  
որ անպատճառ ես առնեմ: (Բանալին  
կառնու)

ԵՂԻՍ: Սեպուհ, ինչ է այդ ըրա-  
ծըդ, տուր նայիմ սա բանալին:

ԴԱՆ: Դեռ կանուխ է, սիրուն աղ-  
ջիկ :

ԵՂԻՍ: Զէ, հիմա անմիջապէս սլի-  
տի տառ . . . :

ԴԱՆ: Էն առաջ իմ սիրուն Եղիս-  
ըլս . . . քեզի քանի մը խօսք ունիմ :

ԵՂԻՍ: Դու, ինձի հետ խօսիս  
մի, անկարելի բան . . . :

ԹԵՌԸ: (Ներս մանելով՝ սնտուկ մը  
կռնակը և Ամժան առջևէն) Ինչպէս  
անկարելի, թող որ խօսի հետդ . . . :

ԵՂԻՍ: Ի՞նչ, միթէ այս է քու-  
հրամանդ :

ԹԵՌԸ: Այս, այս է խմհրամանս . . .

ԴԱՆԻՔԼ Սեպուհը, մեր պանդոկը ի-  
ջեւանելով՝ պատուեց զմեզ. ըստ  
սովորականին սեւ ջուրը վարի սր-  
բահը պիտի խմէ. նայէ որ աղէկ եւ  
տաքուք ըլլայ, Եղիս :

ԵՂԻՍ: Բայց . . . :

ԹԵՌԸ: Աղէկ եւ տաքուք ըլլայ,  
ըսի, տիրուհիս, եւ դուն անձամբ  
պիտի մեծարես :

ԵՂԻՍ: Պիտի հնազանդիմ, Պարոն  
Թէոտոր, (Մեկուսի) Յիրաւիսա կարգ-  
ուած մարդիկը աչք ունին, բայց չեն  
տեսներ : (Բարձր) Այս, պիտի հնա-  
զանդիմ :

## ՏԵՍԻԼ Գ.

### (Կոյն անձինք) ՄԱԺԱՆ

ՄԱԺ: Պահ մը մաիկ ըրէ ինձի,  
իմ գեղանի Եղիսս, զիտես որ այս  
առտուբան մը ապսպրեցի քեզ . . . :

ԴԱՆ: Ամժան . . . դուն որ ծա-  
կէն ելար, դուն հոս ես,

ՄԱԺ: (Անոր ձեռքը սեղմելով) Նոյն  
ինքն ես եմ, սիրելի բարեկամ : (Ե-  
ղիսին) Միթէ որոշեալ ժամուն ամեն  
բան պատրաստ պիտի ըլլայ :

ԹԵՌԸ: Է՛հ, հարսնիքին համար չէ  
մի ըսածդ . ես իմ ձեռօքս հաւերս  
եւ բաղերս փետտեցի, բայց ինչ  
փոյթս է . հոս ճաշ պիտի չընեն ե-  
ղեր . . . :

ԵՂԻՍ: Խակ ես պէտք եղածը հո-  
դեւոր հովիուն հետ խօսեցայ . ան-  
ձայն եւ անշուք պիտի ըլլայ հան-  
դէսը, իրաւ, բայց ասոր փոխարէն  
աղքատներուն առատ առատ ողոր .

մութիւն պիտի բաժնուի: Միթէ Եղ-  
ուարդ իշխանին, ան աղնուական  
փետացուին հրամանը այսպէս չէ մի:  
(Պանիկէլ զարմանք կը յայտնէ) :

ՄԱԺ: Ճիշդ այս է եւ իմ ուղածո.  
լաւ, լաւ վստահ եմ որ ամեն բան  
աեղն զտեղն է :

ԹԵՌԸ: (Ցած ձայնիւ) Դու վարի սր-  
բահին հոգը տար :

ԵՂԻՍ: (Ծիծաղելով) Ալ այն իմ դոր-  
ծըս է :

ԹԵՌԸ: (Պանիկէլին) Զի մոռնաք կը ն-  
կանս խօսելու :

ԴԱՆ: Ես ալ արդէն խօսելու սկիզբ  
մը ըրեր էի . . . :

ԹԵՌԸ: Շատ աղէկ . . . ուրեմն  
ամեն բան կարգին է . . . կարգին . . .  
(Ինքը մէկ կողմէ և Եղիսը միւսէն դուրս  
կելլեն):

ՏԵՍԻԼ Ե.

ԴԱՆԻԵԼ, ՍԵՊՈՒՀ, ՄԱԺԱՆ

ԴԱՆ: Միթէ Եղուարդ իշխանին ամուսնութեան լուրը հիմն ունի . . .

ՄԱԺ: Այս իրիկուն իսկ, պասկը պիտի կատարուի . . .

ԴԱՆ: Հիմա կը գուշակեմ թէ էինչ պատճառաւ գաղտնուգողի կամուսնայ . . . Եղուարդ իշխանը այն ապստամբներէն մէկն է, որ վերջին յեղափոխութեան ժամանակ զէն 'ի ձեռին բռնուեցաւ :

ՄԱԺ: Իրաւ է որ կոյք զկուրայն այնպիսի ճամբայ մը բռնեց՝ որուն վախճանը աքսոր էր :

ԴԱՆ: Ճշմարիտը, ես կարծէի որ արդէն կծիկը դրած փախած է :

ՄԱԺ: Մեկնել պէտք էր ապահովութեան համար, բայց սէրը չի թուղուց :

ԴԱՆ: Եւ ով է ան գեղեցիկ, մեծատիմ եւ ցարդ անծանօթ մնացած օրիորդը, որ աշխարհային մնախառութիւններէն ձեռք քաշելով աքսորեալի մը բարդին բաղդակից ըլլալու յօժարեր է :

ՄԱԺ: Մեծատիմ օրիորդ չէ նա. այլ խեղճ եւ գեղանի որը աղջիկ մը՝ որ ժամանակ մը, իշխանին քրոջը Երանուհին հետ Տիրամայր վանքին մէջ դաստիարակուած է. եւ Երանուհին սրտակից եւ դասակից բարեկամուհին ըլլալէն վերջը, հիմա անոր եղբօրը հարսը պիտի ըլլայ :

ԴԱՆ: (Եռանդագին). Ի՞նչ, Տիրամայր վանքին մէջ կեցող կոյսն էր այն . . . եւ ինչ է անունը, խնդրեմ . . .

ՄԱԺ: Հարսնցու օրիորդն է, Վարդուհի Նուրէնց . . .

ԴԱՆ: Վարդուհի Նուրէնց մի . . .

ՄԱԺ: (Ծիծաղելով) Բայց շատիու-

սութիւն կըլլայ անոր գովեստը քու առջեւդ ընել . . . զու արդէն զանի քաջ կը ճանաչես . . . Սեպուհն, մոռցար մի այն օրը երբ բերնէ բերան կը պարտէր սա այլանդակ, անհաւատալի լուրը թէ Պանիէլ Սեպուհը, այն կնառէր ազնուականը, այն նորելուկ ջօն Ճուանը, անգամ մը Եկեղեցին վանդակին ետին կայնող կուսաններուն մէջ գեղանի Վարդուհին տեսնելով անոր մաքուր, պղատոնական սէր կապերէ . . . (Ծիծաղելով) Թշուառդ Պանիէլ, ահա յերկնից յերկիր թաւալզլոր ինկար . այն երկնային հրեշտակդ, որ քեզի պէս մեղաւոր մը հաւատքի բերաւ, վերջապէս կին մըն է եղեր, սիրելի բարեկամ, եւ ահա այսօր իսկ, հիանալի բան, ուրիշին ծոյը պիտի մտնէ :

ԴԱՆ: (Բարկութիւնը զսպելով) Տարակոյս չկայ, բարեկամ, որ այս ամուսնութիւնը սրտիս մէջ խորին վէրք մը պիտի բանար թէ որ մազի չափ անոր հոգ տանէի : Այս պահուս իմ մտմտուքս ուրիշ կնկան մը վրայ է, որ թէ եւ Վարդուհին չափ փափկիկ եւ քնքուշ, բայց իմ աչքիս նոյն խոկ այս բանիս համար աւելի արժէք ունի Եղիսը :

ՄԱԺ: Վայ, ջաղացամնին սիրուն կինը . հա՛, աղուորիկ է, խօսք չունիմ, բայց ինչ օդուտ, էրիկ ունի :

ԴԱՆ: Էրիկը, Աստուած պահէ . . . ոհ, իր սանձը ձեռքս տուաւ, այն պայմանաւ որ զինքը գովեմկնկանը առջեւ :

ՄԱԺ: Այնպիսի վստահութիւն մը որ քեզ պատիւ կը բերէ, եւ ան-

շուշտ դուն ալ ճիզդ պիտի թափես  
սեւ երես ելլալու . . . :

ԴԱՆ: Ես ալ այդակէս կը յուսամ . . .  
(բազկութեամբ) բայց բնաւ հաւառալո  
չի գար որ Վարդուհին պիտի կար-  
գուի . . . :

ՄԱԺ: Ասենը կանցնի . . . եւ կը  
դարձանամ որ իշխանը եւ նշանածը  
դեռ չերեւցան (Դէպի ներս՝ դին նա-  
յելու կերթայ) :

ԴԱՆ: Ա՛յս, ան հպարտ եւ ծաղ-  
կահասակ օրիորդը երջանիկ պիտի  
ըլլայ հա, ան որ զիս մերժեց, ան  
որ պաշտելի է միշտ ինձի, եւ զիս  
որքան ատէ, ևս ալ այնքան զինքը  
պիտի սիրեմ :

ԹԷՈՒՏ: (Ներս մտնելով) Հիմա բերին  
սա նամակը, պարոն Մաժանին ան-  
ուան ուղղուած է :

ՄԱԺ: (Զայն առնելով) Պարոն Ա-  
նար, երկրորդ Կնքահայրէն է այս  
գիրը : (Կարդալով) Բայց կարելի է :

Կոռուի մը մէջ վիրաւորուեր է եւ  
դուրս ելլալ չէ կարող . . . :

ԴԱՆ: Ցաւ է ինձ որ սիրական բա-  
րեկամացդ հարսնիքը ետ պիտի մը-  
նայ :

ՄԱԺ: Պատճառ . վկայ մը պակ-  
սելուն . եւ դուն հոս չես մի, դուն Սե-  
պուհ :

ԴԱՆ: Ե՞ս :

ՄԱԺ: (Ծաղկելով) Գուն չէիր ը-  
սողը որ Վարդուհին աչք չունիս :

ԴԱՆ: Իրաւունք ունիս . առաջար-  
կութիւնդ կընդունիմ . (Մեկուսի) Գու-  
նէ այս տոթիւ այն անողորմ աղջի-  
կը անգամ մը եւս կը տեսնեմ :

ՄԱԺ: Հեռուէն եկողները, Վար-  
դուհին, իր այեւոր դաստիարակը,  
Սելինեան Ասպետը, չի՞ն մի :

ԴԱՆ: Այս, սա հեգնաբան փիլի-  
ստիան . . . ահ, նա որչափ ատելի եւ  
զգուելի է ինձի . . . :

## ՏԵՍԻԼ Զ.

### (ՆՍՅ անձինք) ՍԵԼԻՆԵԱՆ ԱՍՊԵՏ, ՎԱՐԴՈՒՀԻ

ԱՍՊ: Ահա, մենք ամենէն առաջ  
հասանք :

ՄԱԺ: Կը սխալիս, Ասպետ . . . :

ՎԱՐԴԻ: (Բարեւ տալով) Հոս էք ար-  
դէն, պարոն Մաժան . . . (կանգ) :

ԴԱՆ: (Խոնարհութեամբ) Ազնիւ օ-  
րիորդ :

ԱՍՊ: (Հեգնօրէն անոր երեսը նայելով)  
Ո՛հ, Սեպուհող Դանիէլ :

ՎԱՐԴԻ: (Պազութեամբ ծուելով) Սե-  
պուհ . . . (Մեկուսի) Այսպիսի օր մը  
աս մարդուն հոս գտնուիլը չարադու-  
շակ նշան մ'է . . . (Առ Ասպետ) Բա-  
րեկամ, յոդնած դադրած ես . . .  
կարծեմ դէշը չըլլար, եթէ քաշուինք,

քիչ մը հանգստանալու համար :

ԴԱՆ: (Գեղջաշէն աթոռ մը Ասպետին  
տալով) Մեր պարտքն է, Ասպետ,  
ձեզի մեծարել :

ԱՍՊ: (Ժմտելով) Ձեր մարդավա-  
րութենէ այդպիսի մեծարանք յու-  
սալի է, սիրելիդ իմ թշնամի :

ԴԱՆ: Ի՞նչ խօսք է այդ . . . :

ԱՍՊ: Այս խօսքս կը կրկնեմ, ա-  
յս, դուք էք մեր մտերիմ թշնա-  
մին . . . 'ի հարկէ ոչիմ, եւ ոչ քոկդ  
է յանցանքը . . . այլ բնութեանն  
է, որ զմեզ բոլորովին իրաւուներ-  
հակ ստեղծած է, այնպէս որ անհրա-  
նար է մեզ համաձայնիլ որ եւ իցէ

բանի մէջ :

ԴԱՆ: Զեր հեղնութիւնները, Ասպետ . . . եւ կատակները . . .

ԱՍՊ: Զեղի հետ կատակ չեմ ըներ երբէք . . .

ԴԱՆ: Ուրեմն, ձեր անսանձ ազատախօսութիւնը չի պիտի տկարացունէ երբէք ձեր վրայ ունեցած համարումս, եւ միշտ պիտի ջանամոր համամիտ եւ համակարծիք ըլլամ ձեղի հետ :

ԱՍՊ: Դժուարին բան . . . ինչ որ ընէք, միշտ ձեղի հակառակ պիտի

գտնուիմ. այս բանս այնպիսի անդիմադրելի բնութիւնէ քարձեր վըրաս՝ որ եթէ պատահմամբ անդամ մը ձեր կարծիքը դասեմ, իսկոյն պիտի փոխեմ, որպէս զի իմ բնութեանըս հաւատարիմ մնամ:

ԴԱՆ: Ըսել է որ մեր մէջ բացաբակ պատերազմ կայ եւ նայինք թէ նվ պիտի գլուխ ելլայ, դուք ձեր թշնամական վարմունքով, թէ ես իմ համակրութեամբ ա:

ԱՍՊ: Ալ նայինք . . .

### ՏԵՍԻԼ է.

(Նոյն Անձինք) ԹԵՇՈՏՈՐ, ԵՂԻՍ

ԵՂԻՍ: (Առ. Սեպուհ) Սեպուհ, սեղանը պատրաստէ. (Ասպետին եւ Վարդուհին դառնալով) իսկ ձեր դալուստն ալ դիւզիս երէցին աւետելու կերպամ (Խորէն դուրս կելնէ, իսկ Դանիէլ նորէն Ասպետին և Վարդուհին խոնարհական շարժում կընէ) :

ԹԵՇՈՐ: Ես, սա միջոցիս կը մտմըտայի որ ամեն բան ուղածիս պէս կը քալէ . . . բայց ընդ հակառակն շատ գէշ, գէշին գէշն է գործը :

ԴԱՆ: Ի՞նչ կը տրտրաս . ուր տեղ գէշ կերպայ . . .

ԹԵՇՈՐ: Ուր պիտի ըլլայ, իմ տանըս մէջ . . . դացի կինս գրկելու եւ յանկարծ ալտակ մը փակցուց երեսիս :

ՄԱԺ: (Որ Հսեց) Ապտակ մի: (Դանիէլին հետ կը ծիծաղի) :

ԹԵՇՈՐ: Յետին ծայրը կատղած եմ... գիտէք . . . ու թէ որ այս կուռին

մէջ տեղը չի դանէք, ալ բանս բռնսած է :

ԴԱՆ: Անհոգ եղիք, անշուշտ պիտի գտնեմ:

ԹԵՇՈՐ: Բայց որչափ կարելի է շուտ :

ԴԱՆ: Անպատճառ վաղը,

ԹԵՇՈՐ: Վաղը մի. հեռուն գացիք, այս գիշեր ջանք ըրէք բանը անուշտեղը կապելու :

ԴԱՆ: Անհամբեր ես, պարզն ԹԵՇՈՐ:

ԹԵՇՈՐ: Բոլոր յոյսս ձեր վրայ է :

ԴԱՆ: Հանդարտ եղիք, այս բանս իմ գործիս պէս երկու ձեռքովս պիտի բռնեմ:

ԹԵՇՈՐ: Ո՛ ընտիր մարդ . . . Եղիսը տուն գալուն պէս ձեղի կը դրկեմ:

ՄԱԺ: (Սեկուսի, անոր նոյելով) Տարակոյս չկայ որ այս էրիկ մարդը եղիւրածելունախասահմանուած է :

ՏԵՍԻԼ Ը.

ԱՍՊԵՏ ՍԵԼԻՆԵԱՆ, ՎԱՐԴՈՒՀԻ

ՎԱՐԴԻ: Աս մարդուն ներկայութիւնը . . . :

ԱՍՊԻ: Զիս կրակ կը կտրէ:

ՎԱՐԴԻ: Իսկ զիս, ահ ու դողի կը ձգէ . . . ինչու չեմ գիտեր . . . հաղիւ հաղ զանի կը ճանչնանք եւ գանց գատելու տեղի չունինք, իրաւէ որ զիս կնութեան ուղեց, բայց ես . . . :

ԱՍՊԻ: Երես դարձուցիր անշուշտ, եւ շատ աղէկ ըրիր . . . :

ՎԱՐԴԻ: Այս մասին բաւական էր անգամ մը քու երեսդնայիլ. իսկոյն աչքերուդ մէջ կարդացի անոր վրայ ունեցած կարծիքդ, ոքարեկամըդ, հայրդ իմ:

ԱՍՊԻ: Ազնիւ օրիորդ, անուշ է սրտիւ այդ անունը:

ՎԱՐԴԻ: Ի՞նչպէս հայր չի կոչեմ ըզ քեզ. դու որ, մօրս քեզ յանձնած տխուր աւանդը, հայրաբար պաշտպանեցիր:

ԱՍՊԻ: Եւ միթէ փոխարէն հարիւրապատիկ վարձք չառի . . . : Այս նաղելի օրիորդս, ես, ես չնորհասլարտ եմ քեզ այն, ոսկեներ ու խայտակն աղջիկս, քու մանկական առաջին ժայիտովդ, քու անմեղ դգուանքներովդ ընտանեկան անուշութիւններու երկնատուր եւ վսեմ ճաշակը տուիր ինձի պէս սրբ եւ անտերունջ ալեւորի մը:

ՎԱՐԴԻ: Հայր իմ դորովալիր:

ԱՍՊԻ: (Անոր ճակտէն կը պագնէ և իր աչքին արտսուքը սրբելէն ետեւ) Հիմա մեր խօսքին դալով՝ ըսինք որ, թէ դու եւ թէ ես Գանիէլ Սեպուհին առաջարկութեան դէմ կեցանք, ու ըսվ այնպիսի վէրք մը բացինք անոր

ինքնահաւան սրտին մէջ, որուն համար երբէք մեզ ներելիք չունի. թէ եւ այն ատենէն վեր մեղի հետ սուտ ու պատիր լեզուաւ եւ անուշ քաղաքավարութեամբ կը վարուի, սակայն միշտ անոր աչաց մէջ ըսպառնալիք մը կը նշմարեմ, եւ այս պատճառաւ . . . :

ՎԱՐԴԻ: Այս, այս պատճառաւ, ես ալ անոր առջեւը կը դողդողամ:

ԱՍՊԻ: Նոյնպէս եւ ես չեմ կարող տանել զանի. ուստի քանի շողոքորթ բերանը բանայ թշնամական եւ կծու խօսք մը կը նետեմ որ նոյն կերպով պատասխան տայ եւ կոռի սկսինք, բայց ամեն ինչ անօդուաէ՝ կոռուասէր չեմ եւ ոչ սուսերամարտիկ, սակայն Սեպուհին դէմ այս ճերմակ մազերովս ասպարէզիջնալու այնքան փափաք ունիմ՝ որ անոր մէկ թեթեւ նշմացրին կսպասեմ որ սուրագաշեմ:

ՎԱՐԴԻ: Ի՞նչ անհաշտ ատելութիւնն է եղեր քուկդ, բարեկամ:

ԱՍՊԻ: Իրաւէ որ մէկ կողմէ անմտութիւնն է իմս, բայց, ի՞նչ ընեմ ձեռքս չէ . . . :

ՎԱՐԴԻ: Այլ սա մարդուն խօսքը չընենք, խնդրեմ . . . :

ԱՍՊԻ: Իրաւի չափէն աւելի կը մըտածենք մեր թշնամեաց վրայ, մինչդեռ մեր սիրական բարեկամները շատ կուշանան գալու:

ՎԱՐԴԻ: Եղուարդ, սիրելիդ իմ Եղուարդ, ահ, սիրոս դողի մէջ է, բարեկամ, որ չըլլայ թէ անոր ազատութիւնը եւ կեանքը վորձանքի մը համնին, քանի որ հաշտութեան

լուրը դեռ հաստատութիւն , չի  
դտաւ . . . :

Ա.ՍՊ. : Մի , մի վախնար , Վար-  
դուհի , անոր կեանքը վտանգէ հե-  
ռու է , յուսամ . . . իսկ աղատու-  
տութիւնը . . . Տէր իմ Աստուած ,  
առաջին վեհանձնութիւնդ յիշէ , աղ-  
ջիկս , դուն չէիր սիրոյդ սաստկու-  
թեան դիմադրող եւ երբեմն հա-  
րուսա ու փառաւոր Եղուարդ իշ-  
խանը մերժողը , որովհետեւ չքաւոր

էիր : Դուն չէիր անոր կինը ըլլալու  
հաւանութիւն առողջը , որովհետեւ  
Երանուհի քոյրը եկաւ ըսաւ քեզ որ  
իշխանը թշուառ է եւ հալածական :

Վ.Ա.ՐԴ. : Ո՞հ , բնաւ չեմ զղջար  
որոշմանս վրայ եւ նորէն նոյն ընտ-  
րութիւնը կընէի . . . բայց ինչու  
այսքան ուշացան թէ ինքը եւ թէ  
Երանուհին . . . Երանուհին այս իմ  
մանկութիւնս սիրական ընկերուհիս  
որ այսուհետեւ քոյրս պիտի ըլլաց :

### ՏԵՍԻԼ Թ.

(ՆՍՅ անձինք) յետոյ , ԵՂՈՒՍՐԴ , ԱԼԵՔՍԱՆ

Ա.ՍՊ. : (Հեռուն օրիորդ մը նշմարե-  
լով) Է՞՞ , աչքդ լոյս , ահա եկան :

Վ.Ա.ՐԴ. : Այո , այո , նոյն ինքն է . . .

ԵՐԱՆ : Իմ անուշիկ քոյրս :

Վ.Ա.ՐԴ. : Մինակ եկար . . .

ԵՐԱՆ : Զէ , չէ , ես փոքր ինչ  
այն երկու անմեկնելի պարոննե-  
րէն առաջ անցայ . այսինքն , եղ-  
բայրս եւ երկրորդ Կնքահայրը , գու-  
շակեցիր արդէն որ Ալէքսանը ըսել  
կուղեմ . . .

Վ.Ա.ՐԴ. : Իմացայ , քու սրտիդ սի-  
րած անձը :

ԵՐԱՆ : Լոռութիւն , խնդրեմ , թէ  
որ իմանայ . . . ահա հասան . . .  
(Ի միասին կերևին Եղուարդ իշխանն ու  
Ալէքսան հրամանատարը) :

ԵԴ. : Իմ սիրական Վարդուհիս . . .  
(Ճեռքը կը համբուրէ և Ասպետին) բա-  
րեկամիմ :

Ա.Լ.Ք. : Քարերաղդ եմ ամենէն  
առաջ ես զձեզ տիկին Պէրկինեան  
անուամբ շնորհաւորելուս :

Ա.Ս.Պ. : (Առ Եղուարդ) Այ , դանդա-  
զաշարժ դու . . .

Վ.Ա.ՐԴ. : (Ժպտելով) Արդարեւ . . .

ԵԴ. : Խնդրեմ , մի մեղաղրէք զիս ,  
գիտէք արդէն , դու մանաւանդ  
Վարդուհիս , իմ աչքիս լոյսը , որ  
ես քեզմէ հեռու եղած ատենս  
աշխարհ մութ կը դանեմ . մեր ու-  
շանալը ձեր սիրտը քիչ մը վշտա-  
ցուց , իրաւ , բայց ես չէի պատճառը ,  
այլ հրամանատարը . . .

Ա.Լ.Ք. : Թէ եւ հեռի էի , բայց  
մտմտուքս դուն էիր :

ԵԴ. : Լաւ գիտեմ այդ բանը , եւ  
քեզ շնորհապարտ եմ :

Ա.Լ.Ք. : Ձեզի աւետալի լուր մը քե-  
րել կը յուսայի . . .

Վ.Ա.ՐԴ. : Անշուշտ հաշտութեան  
լուրը :

Ա.Լ.Ք. : Ցակաւին հաստատ չէ , ոչ  
ինչ չգիտեմ . . .

ՄԻՒԾ ԱՆՉԵՆՔ. : Ո՞չ ինչ մի . . .

Ա.Լ.Ք. : Միայն յոյսս շատ է . ըս-  
տոյդ է որ քանի մը անվնաս եւ  
հանդարտ պատանիներ բանտէն ար-  
ձակուեցան :

Ա.Ս.Պ. : (Ժպտելով Եղուարդին) Այդ  
երկու ձիրքը թող մեր մէջ չի փըն-  
արուեն :

ԵԴ : (Ժապտելով) Անիրաւ բարեկամ, կը կարծես թէ անցեալին դառըն փորձառոթիւնը ապագային համար մեծ խրատ եւ դաս մը չէ . . . Ո՞ւր է այն իմաստուն եւ անզգայ մարդը որ առաջուց կը սպառազինի այն տարախոխիկ տեսդին՝ դէմ, որ ամեն նորատի պատանիի սիրտը կը վառէ, կը բորբոքէ, երբ միայն ազատոթեան սրբազն բառը ականջին դարնէ : Այնպիսի կրակ մըն է այն, որ եթէ օրին մէկը անխիղճ մարդկան դժոխային խարէութեանց չի հանդիպի, կը վառի անշէջ . . . դուն խակ աւեղարդ Ասպետ, կրնաս ցուցընել ինձ մէկ հատ Երիտասարդ՝ որ իր կենացը մէջ գոնէ անգամ մը բոլոր աշխարհիս աղատութիւն եւ վերականգնութիւն տալու եռանդով բորբոքած չըլլայ :

Ա.Պ.Պ. : Ասուզիւ այնպիսի մէկը գտնելը դժուար է :

ԵՐԱՆ : Ես կը ճանչնամ անձ մը, այն է Ալէքսան հրամանատարը :

ԵԴ : Ընդ հակառակին, նա, նա եւս մեղնէ աւելի ազատութեան ծարաւի, մեղնէ աւելի եռանդուն էր առաջ . խակ վերջը՝ երբ բռնութեան կողմը անցաւ, միթէ նոյն ինքն չէր մեր թշնամուաց բանակին մէջ պատերազմելու ատեն՝ իմ կեանքս, իր թշնամիին կեանքը ազատող ազատութեան ծպուեալ զինուորը :

ԵՐԱՆ : Այդ դէպքը մոռցած չեմ քնաւ, եւ երբէք մոռնալիք չունիմ :

Ա.Լ.Բ. : Մի, ինձի չնորհակալ մի ըլլար, ափրուհիս դեռ Եղուարդը այն ժամանակ չէի ճանչնար . . . անոր ըրածս յետին թշնամիիս անգամ ընելու պատրաստ էի : Ես իմ համո-

զումս ունէի, ինքն ալ իրենը՝ եւ հարկ էր անհրաժեշտ որ պարտքս հաւատարմաբար կատարէի : Սակայն գիտցիր որ քաղաքական սլատերազմի մը մէջ՝ մարդս ուրախ սըրտիւ արենակդին արիւնը չի թափէր, այլ բռնաւորք բռնի կը մղեն մեր ձեռքը, մեր աչքը կուրցընելու աշխատելէն ետեւ. բայց սիրտըս զգայուն էր, եւ երբոր տեսայ որ ինծի հետ դէմ առ դէմ եւ սոր սուրի պատերազմողը արդէն գետին տապալած է, եւ մահու հարուածը ընդունելու ժամուն՝ Վարդուհիին եւ Երանուհիին անտնը կը հառաջէ, խկոյն թուրս ձեռքէս թուաւ եւ սոսկալով ետ ետ քաշուեցաց : Այնպէս մը երեւայ ինձ որ եթէ այս անզէն եւ արենակից թշնամին ցաւալի քաջութեամբ մը սպաննեմ, նոյն խակ կայենի եւ ջուդայի դործը ըրած պիտի ըլլամ :

ԵԴ : Իրաւ է որ, այն ժամանակ իրարու անծանօթ էինք . սակայն անցեալին վրէժը շուտ առինք . վասն զի մեր բարեկամութիւնը այնչափ անկեղծ եւ վառվուուն կերպով սկըսաւ՝ որ անոր արմատը խելու համար, կարծեմ թէ պէտք է մեր սիրան ալ մէկտեղ խլել :

Ա.Լ.Բ. : Այդ խօսքդ բերնէդ լսելը չափազանց ախորժելի է սրտիս :

ԵԴ : (Ժապտելով) Միթէ մի եւ նոյն ճաշակը, մի եւ նոյն համակրութիւնը չունինք մի . . . միթէ իրը քոյրդ չես սիրեր իմ նշանածս որ կինս պիտի ըլլայ . եւ իմ քոյրս ալ . . . (Ժապտելով) բան մը չունիս ըսելու այս մասին եւ դու .

Ա.Լ.Բ. : (Այլայլած) Սիրաբորբոք սիրտ մը ընդունայն կը վնասոէ բառեր իր

զգացմունքը յայտնելու։ Այս հանդիսական օրս, կամ մեր տեսութեան այս վերջին ժամուն . . . վասն զի կողակցիդ եւ քրոջդ հետ խոյս տալու պարտաւոր ես, որչափ որ իմ յոյսերս չեն լրանար . . . դարձեալ քուներկայութեանդ, Պէրկինեան օրիորդին պիտի ըսեմ — Երանուհի, կը սիրեմ զքեղ բոլոր հոգւոյս դօրութեամբը :

ԵԴ: Հեծելազօր զօրականի մը բերնէն այսպիսի սիրահոս խոստովանութիւն քաշել հանելը որչափ դժուարին բան է եղեր . . . իսկ դու, իմ փոքրիկ քոյրս, պատասխան մը չունիս :

ԵՐԱՆ: ԱՇ, եղբայր, միթէ զիս

շփոթել կախորժիս . . . ինծի խօսք կը մնայ, երբ դու իմներքին դդացմանս թարգման եղար պարոն Ալէքսանը այնպէս խօսել տալով, կամացդ հակառակ չեմ կարող դալ:

ԱԼԻՔ: Իմ սիրելի Երանուհիս . . .

ՎԱՐԴ: Բայց ինչու համար զատուելու խօսքեր կընես, պարոն Ալէքսան . միթէ մոռցար արձակուրդդ բարեկամացդ հետ անցունելու խոստմունքդ :

ԵՐԱՆ: (Վարդուհին գրկելով) Ի՞նչ անուշ, սրտագէտ լեզու ունիս :

ԵԴ: (Ժպտելով) Քեզի հետ պիտի կուուիմ, բարեկամ, թէ որ այս ուրոշման դէմ կենաս . (Հեռուեն նուագարանաց և զանգակի ձայն կը լսուի) :

## ՏԵՍԻԼ Ճ.

(Կոյն անձինքը, ու հետզետէ կերեւին) ԵՂԻՍ, ՄԱԺԱՆ, ԴԱՆԻԷԼ,

ԵՂԻՍ: Տիկնայք եւ պարոններ . . . ժամերգութիւնը սկսաւ, տէր հայրը ձեզ կսպասէ :

ԵԴ: Ապասել չի տանք Քահանան, շուտ, թէ անոր եւ թէ մեր ժամանակը անդին է : Բայց տակաւին վը կաներէն մէկը չեկաւ։ Մաժան, Լինար, ուր մնացին ասոնք :

ՄԱԺ: (Կերա գալով) Ես ահաւասիկ հոս եմ, իսկ Վինարը վիրաւոր ըլլալուն՝ ներկայ պիտի չի կրնայ գըտնուիլ . . . անոր տեղը պիտի ներկայացունէ յօժարութեամբ Դանիէլ Անպուհը :

ՎԱՐԴ: (Մեկուսի) Դանիէլ Մեպուհը մի :

ԱՄՊ: (Մեկուսի) Աս մարդէն ծառայութիւն սպասելն անախորժ բանէ :

ԵԴ: (Դանիէլին գիմելով) Ես ալ պարտաւոր ըլլամ փոխադարձաբար քու պսակդ բռնելու :

ԴԱՆ: (Վարդուհին նայելով) Շնորհակալ եմ իշխանդ Եղուարդ, սակայն ես չի պիտի կարդուիմ, երբէք . . . երբէք . . . (Այս խօսքը ըսելէն ետե ու Եղիս կը դառնայ եւ անոր երեսը հեգնօրէն նայելով՝ կամացուկ մը ականջին կը կրկնէ, երբէք) :

ԵՂԻՍ: (Խւրովի) Խելքս կը հասնի ինչ պատճառաւ չուզեր կարդուիլ . . . սիրուն մարդ է սա Սեպուհը : (Յած) Տուր սա բանալին :

ԴԱՆ: Երբէք :

ԹԷՌՈՅ: (Որ կերեկ) Կեցցէ Սեպուհը, իմ կնկանա հետ կը խօսի, անշուշտ իմ վրաս շատ մը դովեստներ թափած է :

(Ասպետը Վարդուհին, Եղուաբերը Ե-  
րանուհին թել մտած, և ետևէն վկայք

գուրս կելնեն . հետեւել տեսլին մէջ քէչ  
մը մութ է),

## ՏԵՍԻԼ ԺԱՌ

### ԵՂԻՍ, ԹԵՌՈՏՈՐ

Եղիս: (ինքնիրեն) Ալ համը հոտը  
փախաւ . ալէտք է վերջապէս որ բա-  
նալիս տայ :

Թէու: Նայինք որ Սեպուհը երե-  
սին ջրովը կտատարեց մի իրեն յանձ-  
նած պաշտօնս . սիրու առ , սիրու,  
թէուոր :

Եղիս: Պարապ տեղ սուտ ու մուտ  
խօսքերով ինծի հաճելի երեւալու կը  
ջանայ . իսկ էրիկս ալ պարապ տե-  
ղը . . .

Թէու: (Կամացուկ Եղիսին մէջքը սեղ-  
մելով) Ես եմ , իմ անուշիկս , ես եմ :

Եղիս: (Ճեղ մը ձգելով) Ա՛ , ա , որ-  
քան կոշտ ես . լեղապատառ եղայ .  
նայէ , նայէ , սիրոս սա աղօրիէդ ա-  
ւելի շուտ շուտ կը շարժի :

Թէու: (Զուարթ) Հա , ես , ես եմ ,  
քու սիրու թունտ հանողը , քու  
գեղեցիկ ու կլորիկ էրիկդ է :

Եղիս: (Քթին տակէն մումառլով)  
Հանդարտ թող զիս . մի թացիկնար ,  
խելքիդ փշեց :

Թէու: (Շլմորած) Ա՛խ , Եղիսս , այ  
տնաշէն , արդեօք այսօրեւայ հարս-  
նիքը բան մը չաղղեր սրտիդ :

Եղիս: (Խրոխտաբար) Է՛հ , ինչ կու-  
զես որ ազդէ :

Թէու: Միտքդ բեր անդամ մը , իմ  
աղուորիկ կնիկս . . .

Եղիս: Ի՞նչ միտքս բերեմ , ինչ  
կայ որ :

Թէու: Ա՛խ , լաւ մը քրքրէ յիշո-  
ղութիւնդ . . . ահա միտքդ ինկաւ . . .  
աղուոր աչուներդ վար առնելէդ կը  
հասկընամ որ կը յիշես անշուշտ մեր

հարսնիքին դիշերը տէր հօր ըսածը ...  
« Սիրեցէք զմիմեանս , հաւատարմու-  
թեամբ սիրեցէք զի բազմացա-  
րուք եւ որդիք ձեր օրհնեսցեն ըզ  
ձեզ » դուն ալ Եղիս ատեն մը այս  
խրատը կը սկահէիր եւ ինծի ապտակ  
չէիր զարներ երբոր սիրալիր սիրտս  
քեզի կը բանայի . զիս չէիր վոնտեր  
երբոր ձեռքդ կը բոնէի (Անոր ձեռքը  
կը բոնէ) եւ այն ատեն չէիր զանաք  
ինչ որ հիմա կը զլանաս . . . այսինքն  
պատշտամին բանալին :

Եղիս: Բանալին մի (Մեկուսի) ալ  
հերիք է կատակը . Սեպուհը պէտք  
է որ անպատճառ սա բանալիս տայ  
լնծի :

Թէու: Է՛ ետքը :

Եղիս: Է՛ ետքը :

Թէու: Բարկութիւնդ իջաւ ալ . . .  
սա միջոցին աղէկ ժամդ բոներ է . . .  
տուր , տուր նայիմ բանալին , սիրե-  
միս . . .

Եղիս: Բանալին :

Թէու: Շ ւտ ըրէ :

Եղիս: (Մեկուսի) Խնչպէս ըսեմ որ  
քուս չէ :

Թէու: Ի՞նչ կը մոմոսս քիժիդ  
տակէն :

Եղիս: Ո՛չ ինչ : (Մեկուսի) Ճամանակ  
վաստըկինք . (Բարձր) Ինչ կուզես ը-  
սել . . .

Թէու: Է՛ , նորէն փախուց :

Եղիս: Հա , իրաւ , բանալին . . .

Թէու: Ո՞ւր է :

Եղիս: Առաջ նայինք թէ անոր փո-  
խարէն ինչ պիտի ընես ինծի :

Թէ՛ս : Հրաման ըրէ, ի՞նչ կուզես, պատրաստ եմ, սիրելի : Մետաքսեայ շրջազգեստ կուզես, ուղիէ օղբը կուզես, ի՞նչ կուզես նէ, զրուցէ :

ԵՂ : Մետաքսեայ շրջազգեստ, մը, ո՞ւ, ի՞նչ երջանկութիւն :

Թէ՛ս : Պահան միշտ ան պճնասէրը, միշտ ան կտրող կապողն ես :

ԵՂ : (Աշխուժով) Զէ, ալ այսուհետեւ վարքս կը փոխեմ . . . .

Թէ՛ս : Իրան ըսիր, ուրեմն մետաքսեայ շրջազգեստը երթամ դընելու :

ԵՂ : (Վիզը ցատկելով ու անոր պըլլուելով) Ապրիս, դիրուկ սիրելիս :

Թէ՛ս : Ինչ սիրուն է հէ. (Մեկուսի) զարմանք . ինքս իմ դլխիս հաշտուեցայ իսկանս հետ . երթամ ըսեմ Մեպուհին որ ալ մէկդի քաշուի ու մատ չի խառնէ մեր գործին մէջ :

ԵՂ : Շուտ, վաղէ, դնա :

Թէ՛ս : Մնաս բարեաւ, իմ սիրուն աղուորիկ Եղիս, մնաս բարեաւ ալ ըսմու ին իւն է : (Դուրս կելնէ՝ ձեռօքը հեռուեն համբոյր դրկելով. և յանկարծ Աւստրիացի պահանորդ զօրականի մը կուրծքին կը զարնուի, որ ներս գոլուվայ է, քանի մը զինուորներով) Անհոգ եղիք, զօրականք, հոս կոխու ու վէճ չի կայ : (Կը ձգէ կերթայ) :

### ՏԵՍԻԼ ԺԲ .

#### ԵՂԻՍ ՏԱՄՆԱՊԵՏ ԵՒ ԶԻՆՈՒՈՐՆԵՐ

ԵՂԻՍ : (Խւրովի) Մետաքսեայ շրջազգեստ մը . իրան, մոռցայ ըսելու թէ ի՞նչ գոյն պիտի ըլլայ, կապոյդ թէ շիկագոյն :

ՏԱՄՆ : (Ներս մանելով և զինուորներուն խօսելով) Առաջ անցիք եւ սատեղ նստեցէք . հիմա ես ամեն բանին իլիլը ծլիկը կը հասկընամ, (Մեղանին վրայ կոփելով) Է՛յ, տիկին . . . .

ԵՂ : Ի՞նչ հրամայեցիք :

ՏԱՄՆ : Լաւ գինիէդ երկու շիշ եւ քանի մը բաժակներ :

ԵՂ : Անմիջապէս : (Դուրս կելայ ի՞նքնիրեն խօսելով) Մետաքսեայ շրջազգեստ մը . . . բայց նոր գդակի մ'ալ պէտք սւնիմ . . . (Պահէ մը պառակէկ կնկան մը հետ կերեկ՝ որ գինին ու բաժակներ կը բերէ) :

ՏԱՄՆ : Կամայք ընդհանրապէս շատիսոս են . ես անոնց տկար կողմը կը ճանչնամ, թէ աղուոր եղեր

են եւ թէ տղեղ . . . (Բարձր ձայնով Եղիսին) Անուշ աղջիկ, նոր եկող գացողներ ունիք մի :

ԵՂ : (Ուրիշ մտմտուքով զբաղեալ) Կարելի է : (Խւրովի) Արդեօք ի՞նչ դեղեացիկ պիտի ըլլայ իմ պլատիկ գդակս :

ՏԱՄՆ : Հարանիք ունիք, գիտեմ . . . հարաը աղուոր կտոր մ'է կարծեմ . . . .

ԵՂ : (Գդակին մտմտալով) Շատ գեղեցիկ . . . երեք շար ժապաւէնով :

ՏԱՄՆ : (Զինուորաց) Փախստէկ է : Ի՞նչ կը մտմտայ աս կինը : Հիմա ես անոր լեզուն կը բանամ : (Բարձր եւ ծաղրելով) Կարծեմ թէ հարաը քեզնէ աւելի աղուոր է :

ԵՂԻՍ : (Դժարելով) Իրաւունք ունիս . որովհետեւ մետաքսեայ շրջազգեստը կաղուորցընէ :

ՏԱՄՆ : Արդեօք կնիկը աղնուականատունէ է . էրիկը ով է :

ԵՂԻՍ : Ի՞նչ, ի՞նչ հրամայեցիք .

որուն երկան վրայ է խօսքդ :

ՏԱՄՆ Կը հարցունեմ որ կարգուողը ազնուական է, եւ չըլլայ որ իր անունը Եղուարդ իշխան ըլլայ :

Եղ. Դու ուսկից կը ճանչնառ դանի :

ՏԱՄՆ Շիտակ գլխին զարկեր եմ : Այո, նոյն ինքն իշխանն է եղեր : (Զինուորներուն՝ որ ստք կելնեն) Զեր ը-

նելիքը արդէն դիտէք : (Բարձր) Ի՞նչ է նայիմ պարտքս սիրուն աղջիկա . սակից ուղածդ առ, եւ աւելորդ ըստակով դդակիդ նոր ժապաւէն մ'այ աւելցուր :

Եղ. Շնորհակալ եմ, պարոն Տանապետ : (Տասնապետը և Զինուորք այլ և այլ կողմերէ դուրս կելնեն) :

### ՏԵՍԻ, ԺԳ.

ԵՂԻՍ, (Եակէ ետէ պիտի դան) ԵԴՈՒԱՐԴԻ, ՎԱՐԴՈՒՀԻ, ԱԼՔԲՍԱՆ, ԵՐԱՆՈՒՀԻ, ՄԱԺԱՆ

Եղ. Ահա հիմայ առջի դործս սիւտի ըլլայ բանախս ձեռք ձգել, թէ եւ շատ դժու սրին է . Սեպուհը կը խենդենայ վրաս, ասոր կասկած չունիմ ու թէ որ խիղճսներէր մարդիս խաղ մը կը խաղայի . . . բայց սատանան բան չունի . . . Աստուած տար որ Սեպուհը դիս մոռնար . . . Եկեղեցիէն դառնալու վրայ են, Ահապուհն ալ կուգայ . վայ, նայէ, ինչպէս սլինդ սլինդ կը դիտէ հարսին դէմքը (Ոյս մենախօսութեան ժամանակ Վարդուհին Եղուարդին ձեռքէն բռնածներս կը մտնէ, նոյնողէս Երանուհին Եղուարդին թէ մտած կերևի, Մաժան և Դանիէլ ալ միատեղ . ատենը դիշեր է, բայց երարու երես տեսնելու չափ լոյս կայ, այսինքն՝ կէս մի մժացնել պէտք է):

Եղ. (Վարդուհին թէ տալով) Ինչ նամար տրտում տիսուր ես դեղանի Վարդուհիս, ասանկ շնորհաւոր եւ նշանաւոր օր մը :

ՎԱՐԴԻ: Պատճառը չդիտեմ . . . իւրաւ, բայց կը ցաւիմ յայտնելու որ ներքին չարագուշակ նախազգածութիւնն մը ունիմ, երանի թէ արդէն ճամբայ եղած ըլլայինք :

Եղ. Հոդ մի ընէք, չենք ուշանար . Ասպետը արդէն կառքը բռնելու գնաց . (Եղուարդ կը թողու Վարդուհին և Ալէքսանին կը մօտենայ, այն որ թատրին խորը կը դտնաւի և Երանուհին հետ ծառերքն առակ կը ըլլագայի):

ԴԱ. (Վարդուհին մօտենալով) Այս, աիրուհիս դորոշակիր աչք բանականետեր զքայ սինչը առաջանաւի վրայ :

Եղ. Որ կատայ մը Սեպուհին կը մօտենայ ու այլայլութեամբ) Նայէ, նայէ նայէ, ինչ կըսէ :

ՎԱՐԴԻ: Սեպուհ, ինչ յանդ դնութիւն :

ԴԱ. Վկայ Տէր, որ քու յիշտակդ անջինջ պիտի մնայ սրտիս խորը, թագուհիս . . . :

Եղ. Էյ, ինչ, ինչ ըստ :

ՎԱՐԴԻ: (Պաղ արիւնութեամբ) Զեր ազնուականութիւնն է այս զգացմունքը ձեզ թելադրողը : (կը թողու Եղուարդին մօտ կերթայ, վայրկեան մը ծառերուն ներքեւ կը տեսնուին ու յետոյ կը քաշուին) :

ԴԱ. (Մեկուսի) Ահ, ինչ կին է այս :

Եղ. (Ինքնիրեն) Պատճառը կին

մ 'է անտարակոյս . ես ալ անոր օ-  
րինակին հետեւիմ նէ տեղն է : (Դա-  
նիելին մօտենալով) Տէր իմ . . . .

ԴԱՆ: Վայ , Եղիսս , իմ սրտիս մը-  
խիթարանքը :

ԵՂԻՍ: Կատակը մէկդի , բանալիս  
այս անդամ անպատճառ կուզեմ :

ԴԱՆ: Ինչու համար :

ԵՂԻՍ: Անոր համար որ սենեակս  
պիտի երթամ .

ԴԱՆ: Մինակդ , թէ էրկանդ հետ :

ԵՂԻՍ: Քեզի ի՞նչ փոյթ :

ԴԱՆ: Կը նախանձիմ կոր :

ԵՂԻՍ: Նախանձ մի : (Մեկուսի) Աւ-  
ուրիշին ծախէ այդ բերանը , Աւ-

պուհս , քեզ խաբելը եկեղեցի շի-  
նել է :

ԹԵՌՈՒ: (Ներս գալով ծըտը մը ծեռքը)  
Իմ սիրելիս , ահա մետաքսեայ շըր-  
ջազգեստդ բերի :

ԴԱՆ: (Առ Եղիս) Ի՞նչ ըսիր , չի  
լսեցի . . . .

ԵՂԻՍ: Ըսածս սա է , Սեպուհ , որ  
բանալին մինակ ինծի պէտք է , եւ  
կուզեմ :

ԴԱՆ: Երդում ըրէ , որ էրիկդ հե-  
տըդ պիտի չի գայ :

ԵՂԻՍ: Կերդնում որ պատշգամը  
պառկելու այս գիշեր չի պիտի դայ :

### ՏԵՍԻԼ ԺԴ.

(ՆՄՆ անձինք) ԹԵՌՈՒՐ (Որ կամացուկ մը մօտենալով՝ տմնն ըան արդէն լսոն  
կերպարանքով մը)

ԹԵՌՈՒ: Ա'հ , ահ , ի՞նչ , ի՞նչ ըսիր  
նայիմ :

ԵՂԻՍ: (Յած ձայնով) Է , ձայնոդ կըտ-  
ըէ , անբան , աղօրին պիտի եր-  
թամ , ըսի :

ԹԵՌՈՒ: (Մեկուսի) Աղօրին մի . ի՞նչ  
ծաղիկ է : (Բարձր ձայնով) Գիտես որ  
օղերուդ ոսկիէ օղակ մ'ալ պիտի  
առնում : (Միտսին դուրս կելնեն) :

ՄԱՖ: (Որ քիչ մը առաջ ներս մտնե-  
լով՝ Դանիելին բանալին տալը տեսեր էր):  
Լաւ ուրեմն , սիրելի բարեկամ , գոր-  
ծը քիթդ բերանդ դարձուցիր .  
դեղուուկ կին մը քեզնէ աւելի վար-  
պետորդի փրթաւ . բանալին ծեռքէդ  
առաւ դնաց . ալ բերանդ հովին

բաց :

ԴԱՆ: Դու այդչափ գիտես . գե-  
ղիս մէջ վարպետ դարբիններ կան .  
Եւ արդէն գրապանիս մէջ բանալիին  
նմտնը ունիմ : (Այն միջոցին կը հանէ կը  
ցուցնէ) :

ՄԱՖ: Եոյն խեկ նմանը մի շինել  
տուիր :

ԴԱՆ: Կէս գիշերին անոր ծոյն եմ .

ՄԱՖ: Այդչափ յանդգնութիւն :

ԴԱՆ: Յանդգնութիւնը երջանկու-  
թեան կը տանի (Զափ կաղմի խորէն մի-  
ասին դուրս կելնեն , միւս կողմէ կառց  
մը կերեկ Եղուարդ , Ալրդուհի , Ալեք-  
սան երևան կելլան և գեղ ՚ի կոռքը կը  
գիմեն ուսկից Ասպետը կիշնայ) :

## ՏԵՍԻԼ ԺԵ.

ԵԴՈՒԱՐԴ, ԱԼԵՔՍԱՆ, ՎԱՐԴՈՒՀԻ, ԵՐԱՆՈՒՀԻ, ԱՍՊԵՏ

ԵԴ: Ահա Ասպետը եկաւ :

ԱՅՊ: Բարեկամներ, ձեզ նայիմ, ես ժամանակ չի կորուսի, օրինակիս հետեւեցէք, շուտ մը սահմանագլուխը համնինք . . . վտանդէ չեմ վախնար . . . բայց վտանդէն բոլորովին աղատ ըլլալու համար, ջանանք հեռուն դանուիլ :

ԵԴ: Իրաւունք ունիք, բարեկամ, Վարդուհի, քոյր իմ, պատրաստուեցէք, պէտք է մեկնիլ :

ԵՐԿՈՒԹՅՈՒՆ: Հիմա, իսկոյն մեկնիլ :

ԵԴ: Կը կարծէի թէ այս բաժանումը ինծի դառն պիտի դայ, բայց ահա հետս կը տանիմ իմ բոլոր սիրելիներս :

ԱԼԵՔ: Մոռցար անշուշտ որ ես հետերնիդ չեմ :

ԵԴ: Գիտեմ, քանի որ դուն մեր դարձին համար պիտի աշխատիս սրտով միշտ իրարու մօտ պիտի դանուինք, այս այսպէս դիտ-

ցած եղիր, բարեկամ, եւ իմ ըսածըս կը հաստատէ . . . :

ԱԼԵՔ: Քոյրդ, այնպէս չէ :

ԵԴ: Այս, քոյր, այս . քու շնորհիւդ Ալէ քսան այս մեր երկու սիրելիները իմ յոյսերովս կապրին, եւ տարագրիս վիշտերուն վշտակից պիտի ըլլան. եւ դարձեալ քու եղբայրական ջանքովդ կը յուսամ որ իմ սիրելի Հայրենիքս, իմ թշուառ եւ հարստահարեալ հայրենիքս վերադառնամ. հեռանանք, երթանք : (Ամենքը գեպ ՚իներսի կողմը կը դիմեն . Վարդուհին կառքը կը մտնէ . բայց յանկարծ թատրին խորը ջահերով զինուորներ կը լեցուին, որոնց գլուխն է այն տասնապետը՝ որուն արդէն Աղիսին հետ իսուն ու գինի խմելը տեսանք : Միւս անձինք որ կառք մտնելու կերթային ետետ կը փախչին, այն միջոցին որ տասնապետը դրան առջեւ կը կանգնի : Այս միջոցիս ու թէուոր եւ Աղիս կերեւան) :

## ՏԵՍԻԼ ԺԶ.

(Նոյն Անձինք) ՏԱՍՆԱՊԵՏ, ԶԻՆՈՒՈՐԻ, ԹԵՇՈՏՈՐ, ԵՂԻՍ

ՏԱՄՆ: Եղուարդ իշխան, կեցիք, հրաման ունինք քեզ բանտ պիտի տանինք :

ԱՄԵՆՔՅՈՒՆ: Բանտ մի :

ՎԱՐԴԻ: Եղուարդ :

ԵՐԱՆ: Եղբայր իմ :

ԱԼԵՔ: Անկարելի բան, սխալմունք մը կայ հոս :

ՏԱՄՆ: Առէք, կարդացէք սա հըրամանագիրը . (Չեռքի թուղթը Ալէք-

ստնին կուայ և ան ալ կարդալէն ետեւ վհատութեամբ գլուխը կը ծռէ) :

ՎԱՐԴԻ: Ի՞նչ է . արդեօք պիտի բաժնութինք . սակայն ես քու կողակիցդ ըլլալով հետդ պիտի դամ :

ԵՐԱՆ: Ահնարին է որ ես մնամ :

ԻՄԻԱՍԻՆ: Չէ, չէ, չենք թողուր դքեզ :

ԱԼԵՔ: Աւաղ, եկած հրամանը վճռողական է, պէտք է որ մինակ

Երթայ :

ԵԴ: Պիտք է հնազանդիլ, պիտք է ուրեմն իմ երջանկոթեան երաղներուս վերջին բարեւս տամ. . . Վարդուհիս, իմ սիրելիս. հապագուն Երանուհիս . . . (Ասպետին և Երանուհին ձեռքէն բռնելով) Ա՛հ, բարեկամներ, կը խնդրեմ, հոգ եւ խնամք սարէք այս անմեղներուն վրայ :

ԱՅՊ. ՈՒ ԱԼԵՔ: Ասլահով Եղիք :

ԵԴ: Քոյր իմ, կաղաչեմ, նայէ որ ստէալ զիս յիշես Վարդուհիին. սիրէ զինքը . . . նամակ պակաս մին ընէք, Վարդուհիս, դեռ պսակը զըլիս չի հանած քեզմէ բաժնուիմ. գրէ, սէրդ յայտնէ իմ միսիթարութեանս համար, թերեւս ուշ տես-

նուիք . . . :

ՏԱՄՆ: (Եղուարդին խոնարհութեամբ կառքին սանդուղը ցուցընելով) Եղուարդի իշխան :

ԵԴ: Զի թուլնանք, քաջութիւն, (Դէալ 'ի կառքը կուզզուի, կանայք ճիկ մը կը հանեն եւ զանի կը գրկեն, Եղուարդ անոնց դիրկեն պրծելով) Մնաք բարեաւ . . . ձեզ Աստուծոյ կը յանձնեմ . . . բայց չէ, յոյսս անսր վրայ շատ է, նորէն կը տեսնուինք... (Կառքը կը հեծնայ, նոյնպէս եւ Տառնապետը ու զինուորք և կառքը կը յեկնի : Ալէքսան և Ասպետը երկու կանայքը տեսարանին առաջը կը բերեն, որոնք կէս մը մարտծ և անզդայ, շուտեալ, ուր դանուելնին չը գիտեն, և անոնք գետինքքարէ նստարանի մը վրայ կը նստեցունեն :

### ՏԵՍԻԼ ԺԷ.

(Կայ անձինք, բայց 'ի Եղուարդէն և զօրականներէն, Եղիս և Թէոսոր ցաւագին դէմքով անցած գացածը գիտելէն ետեւ )

ԵԴԻՍ: Ա՛հ, ողորմելի տեսարան : Թէօս: Դեռ հարմանիքը չը լմնցած բաժնութիւն :

ԵԴԻՍ: Եւ որչամի զիրար կը սիրեն :

ԱԼԵՔ: (Առ Երանուհի) Եղուարդին տուած խոստմունքս սրբազան է. Եւ զայն պահած կը լլամ՝ եթէ իսկոյն զինքը դատապարտողներուն քովը պաշտպանեմ . . . Ահա ես հիմայ իսկ ճամբայ կելլամ թրէզպուրկ երթալու, եւ հոն իմ զօրաւոր բարեկամացս ձեռօք թերեւս . . .

ԵՐԱՆ: (Ոտք ելելով և ձեռքը Ալէքսանին երկնցնելով) Վիրտս ահա վկայ եւ խոստմունքս անեղծելի է որ եղբայրս հոս բերած օրդ ես քու կենակիցդ պիտի ըլլամ :

ԱԼԵՔ: Շնորհալի խոստմունք . . . աղնիւ հոգւոյդ շնորհապարտեմ . . . (Դէալ 'ի Ասպետին կը դիմէ ու ձեռքը երկնցունելով ու Վարդուհիին նայելով) Ա՛հ խեղճին հոգին խորտակեցաւ . Ասպետը, ըսէ, ըսէ անոր որ չի յուսահատի . յոյսը մարդուս զօրութիւնը հարիւրապատիկ կաւելցունէ . . . իմացնոր անոր որ ես, ես պիտի աղատեմ իր սիրական ամուսինը, (Երանուհիին նայելով դուքս ելլելու ատենը) Այու, պիտի աղատեմ, անվընէալ պիտի աղատեմ . (Երանուհին Վարդուհիին քովը կերթայ, որ քարին վրայ անշարժնոտած է) :

ԵՐԱՆ: Քոյր իմ Վարդուհի . . . (Վարդուհին ոտք կելլէ, անոր երեթը կը նայի եւ ընդունայն խօսելու կը ջանայ . հեծկլտանքէն ձայնը մարտծ՝ եւ

արտօռուք թափելով՝ գլուխը Երանուհին թևերուն վրայ կը կրթնէ, իսկ Երանուհին անոր Երկենքը կը ցուցնէ և երկուքը մէկէն ծունը կը դնեն : Ասպետը դըլուխը կը բանայ. Թէստոր, նոյնը կընէ և Եղիսն ալ գլուխը կը ծռէ, երկու թըշտառ կանանց ըրած աղօթքին մասնակից ըլլալու համար) :

ԱՍՊ. (Վայրկեան մը լուս կենալէն ետև երկու գիւղացւոց կը դառնայ) Բարեկամներ, այս իրիկուն անշուշտ զմեզ հոս տեղ պատսպարելու պիտի աշխատիք :

ԵՂ. Ամենայն սիրով :

ԹԷՌԸ: Թէեւ քիչ մը անհանդիստ

պիտի ըլլաք, բայց մէկ գիշերվան համար հոգ չէ . . .

ԵՂԻՄ: Զեղ համար, պարոն, աղօրիին վրայ վոքրիկ խուց մը կայ : ԹէՌԸ: Իսկ օրիորդին համար ալ . . . (Զախ կողմը գտնուած գուռը ցուցընելով՝ լապտերով կը մօտենայ սպասաւոր պառաւ կինը) Պարտիզանուհին խուցին կից դտնուած վարի սենեակը :

ԵՂԻՄ: (Վարդուհին ցոյց տալով) Հապա, տիրուհին համար :

ԹէՌԸ: Նոր հարսին համար ալ պատշպամին խուցը : (Ասպետը 'ի նըշան շնորհակալութեան անոնց ձեռքը թօթուելով՝ վարագոյրը կիշնայ) :

## ԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ

ՏԱՄՆ ԵՒ ՀԻՆԳ ԱՄԻՄ ԵՏՔԸ

Բ.

### ՊԱՏԿԵՐ

(Ամառուան սրահ մը Բրէզպուբկի շրջակայքը)

### ՏԵՍԻԼ ԱՌԱՋԻՆ

ԱՍՊԵՏ, ԿԱՍՊԱՐ (Ասպետին ձեռքը գիրք մը՝ և փոքրիկ սեղանի մը տոջե նստած)

ԱՅՊ. Ընդունայն կաշխատիմ կարդալու, աչքս գիրքիս վրայ, բայց միտքս ուրիշ տեղ է : (Զանգակ կը զորնէ կասպար կերեւ) Ե՞րբ պիտի պատրաստուին մեր տիկինները :

ԿԱՅՊ. Տէր իմ, անոնք ալ ձեզի պէս տադնապի մէջ են . . . բայց գեռ ժամանակ ունինք

ԱՅՊ. (Ժամացոյք նոյելով) Արդարեւ, ժամը տասն ու կէս է եւ սուրհանդակը Վիճնայէն հոս կէս օրին կը հասնի :

ԿԱՅՊ. (Լըագիր մը առաջ) Մինչեւ

այն ատենը եթէ կը հաճիք ասով ժամանակ անցուցէք . Աւստրիայէն եկած վերջին լուրերը ուրախառիթ դտայ :

ԱՅՊ. (Տաղնապաւ) Կասպար, դուն կարդացիր այս լրագիրը :

ԿԱՅՊ. Ծայրէ 'ի ծայր . . . մէջը թօթաբեր լուր չկայ . . . տիկինները կրնան զայն կարդալ :

ԱՅՊ. Կասպար, դուն մէկ շիտակ մարդ ես :

ԿԱՅՊ. Զարմանք չէ . տէր իմ . վասն զի սպասաւորները այնպէս ա-

զէկ կը նայիք որ գրեթէ ընտանիքէն կը սեպուին : Ասկից զատ, թէ եւ իմ դեռահասակ իշխանս ինծի անծանօթ է, բայց Բնչպէս գութո չի շարժէ քանի որ տասն եւ հինգ ամսէ 'ի վեր ամրոցի մը մէջ փակուած կեցած է :

ԱՍՊԻ: Փառք տալու է Աստուծոյ որ անոր կեանքը պահպանեց :

ԿԱՍՊԻ: Նախ Աստուծոյ ... Ետքը պարոն Ալէքսանին անձնանուիրութիւնը գովելու է :

Ո.ՕՊԻ: Այո, գովելի է ... արդարեւ, Ալէքսանին, Երանուհիին ազնուասիրա նշանածին վեհանձնութիւնը մեծ է : Ինքը երդում ըրաւ մեր առջեւը Եղուարդ իշխանը բանտէն ազատելով մեզի բերելու : Թշուառդ իշխան, այն ինչ փափաքիդ հասար, եւ ահա քու եւ կնկանդ մէջ տեղ խաւարին զընդանի մը պատերը յանկարծ կանգնեցան, հապա Վարդուհիս . . . , իմ հոգեղաւակս, սրտին կոկինչէն թէ իմ եւ թէ Երանուհիին

ինամքը եւ մխիթարական խօսքերը կը մնարմէ : Ի՞նչ ահ ու դող առաւ զիս անոր կեանքը, մանաւանդ խելքը վտանգի մէջ տեսնելուս . . . Յան բժիշկին հրամանաւը հարկադրեցանք հեռու տեղ մը քանի մը ամիս առանձին ձգել, եւ 'ի դարձին թէեւ խելքին ցնորքը անցեր էր, բայց դարձեալ միշտ տրտում, միշտ յուսակտուր եւ անմիսիթար կանցունէր իր օրերը : Իշխանին պատուէրին համեսմատ՝ ահա աշխարհիս աղմուկներէն հեռու տեղ մը կը բնակինք, եւ աւելի պայծառ օրերու կսպասենք . . . յուսամ որ այս ընտրած գիւղս վայելուչ է, բայց իր սիրական ընտանեաց ծոցը դաւնալէն եւ տեւ՝ թող ուղած կողմը բնակութիւնը հաստատէ . . . մերինները կուշանան . . . կասպար, գնա ըսէ որ շուտ ընեն . . . չէ, դուն կեցիր, ես երթամ որ աւելի շուտ շարժին . . . (Զախ կողմէն կը մեկնի) :

## ՏԵՍԻԼ Բ.

ԿԱՍՊԱՐ (Առանձին) Ետքը ԴԱՆԻԵԼ,

ԿԱՍՊԻ: Սա ասպետը, ինչ աղնիւ եւ հեղահողի մարդ . յիրաւի երջանկութիւն է ինծի անոր ծառայութեան գտնուիլս :

ԴԱՆ: (Խորէն) Տիկինները կրնամ տեսնել :

ԿՍՍՊԻ: Դանիէլ Սեպուհ . . .

ԴԱՆ: Իմաց տուր անոնց իմ գալս, խնդրեմ :

ԿԱՍՊԻ: Կարծեմ Սեպուհ որ . . . :

ԴԱՆ: Գնա իմացուր, ըսի (կասպար խոնարհելով կը մեկնի) :

## ՏԵՍԻԼ Գ.

ԴԱՆԻԵԼ (Առանձին)

ԴԱՆ: Այս տան ծառաները անգամ, իր մտերիմ թշնամիիս օրինակին համեմատ՝ զիս ծուռ աչօք

կը ընդունին . . . բայց որդւն հոգն է : Երբ անախորժ բան մը տեսնեմ չի տեսնելու կը զարնեմ, կամ կար-

ճատես կը ձեւանամ . բայց միւս  
կողմէ երկաթի պէս կամք մը ու-  
նիմ . . . միտքս դրածս պիտի կա-  
տարեմ անշուշտ եւ ինքինքս օ-  
րին մէկը Վարդուհին պիտի ճանչ-  
ցունեմ : Ազօրիին պատշգամին մէջ  
պատահած ծաղրելի դէպքէն 'ի վեր՝  
Հոնդարիայէն ելայ եւ դործոց պատ-  
ճառաւ բոլոր աշխարհ պտըտեցայ :  
Այս ուղղեւորութեանս ժամանակ  
խելքս միտքս , չէ թէ ազօրապանին  
կնիկէն դողցած անցաւոր երջան-  
կութեանս վրայ էր , որով յուսամ  
թէ՝ Եղիսին եւ Թէոտորին մէջ տիւ-  
րած միաբանութիւնը չի խանդարե-  
ցաւ , այլ միայն սա բուռն եւ ան-  
զըսպելի սիրոյս վրայ է , որ կեան-  
քըս մաշեցուց եւ քանի դնաց  
սաստկացաւ՝ Վարդուհին կողմէ  
կրած ընդդիմութեանս համար :  
Տան եւ հինդ ամսէ վեր՝ ամեն ճիւ-  
գըս թափեցի այն անգութ էակը  
մոռնալու համար , բայց ոչ ճամբոր-

դութեան հոգերը , ոչ փառասիրու-  
թեան խայթը եւ ոչ բիւր եւ բիւր  
բերկութիւններ չի փարատելէն ա-  
նոր յիշատակը : Նոր կիմանամ ա-  
նոր ամուսնոյն բանտարկութիւնը ,  
որով սրտիս բաղձանքները յոյսերո-  
վըս կաւելնան : Ամեն բան աչքս առ-  
ած եմ եւ անոր առջեւ անվրէպ  
պիտի ելլամ . թող որչափ ատելու-  
թեան թոյն եւ բարկութեան կրակ  
ունի թափէ իմ վրաս , դարձեալ այս  
իմ բուռն եւ ցնորական կիրքէս պի-  
տի չի քժշկուիմ : Ավաս , ատեն մը  
իմ սովորական խաղերէս մէկն էր  
կանանց քով քծնիլ , հրապուրել եւ  
անդին անցնիլ . իսկ հիմա այս մա-  
հաբեր սիրով վառուած՝ իմ առջի  
զրօսանքներս մոռցած եմ : (Գրսէն  
Ասպետին ձայնը կը լսուի որ կըսէ) Լաւ ,  
կասպար , իմացայ , հիմա ես կերթամ  
անոր կերեւիմ :

ԴԱՆ : (Առանձին) Ասպետը :

## ՏԵՍԻԼ Դ.

### ԱՍՊԵՏ, ԴԱՆԻԵԼ ՍԵՊՈՒՀ

ԱՍՊ : Բարեւ , Դանիէլ Սեպուհ :

ԴԱՆ : Բարեւ , Ասպետդ Սէլինեան :

ԱՍՊ : Եկայ ձեզմէ կրկնապէս նե-  
րում խնդրելու : Նախ՝ տան տիկին-  
ներուն կողմէ զձեզ ընդունելուս հա-  
մար , որոնք Եղուարդ իշխանէն նա-  
մակ առնելու մոօք՝ հետա թղթատոն  
պիտի երթան . Երկրորդ՝ քաղաքա-  
վարական մնոտի խօսքերը կարծ  
կապելուս եւ բացէ 'ի բաց ինչ կու-  
զէք հարցունելուս համար : Այս-  
պէս շտապաւ խօսելուս պատճառը  
այն է որ տիկինները զիս կսպասեն  
եւ սուրհանդակը արդէն եկած պի-

տի ըլլայ :

ԴԱՆ : Արգելք չըլլամ ձեզ , բը-  
նաւ զէն չունի , ուրիշ անդամ կու-  
գամ :

ԱՍՊ : Զէ , ամենեւին : Հիմայէն ի-  
րարու միտք հասկընանք :

ԴԱՆ : Խօսեցէք , ականջս ձեզիէ ,  
սիրելի թշնամիս :

ԱՍՊ : Այս միջոցիս այդ անուամբ  
չեմ կոչեր զքեզ , այլ ձեր հե-  
տը իրեւ ճշմարիտ բարեկամ մը  
խօսիլ կուզեմ :

ԴԱՆ : Իրաւ ըսիք :

ԱՍՊ : Իրաւ , հիմա խոստովանե-

ցէք որ վեց չարաթէ ՚ի վեր այս  
սունը ձեր գալն ու երթալը բնաւ  
ինծի համար չէ :

ԴԱՆ : (Հեղնաբար) Եւ ինչ ըսել կու-  
զէք :

ԱՍՊ : Արդէն քաջ դիտէք որ հոս  
իմ խնամոցս յանձնուած երկու կա-  
նայք կան . մէկը Եղուարդ իշխա-  
նին կողակիցն է , եւ իշխանը քիչ  
ատենէն պիտի դառնայ . . . .

ԴԱՆ : Պիտի դառնայ :

ԱՍՊ : Այս լուրը գուժաբերէ ձե-  
զի համար , այնպէս չէ . Իսկ միւս  
տիկինը Ալէքսան հրամանատարին  
նշանուած է : Ուստի , Սեպուհ , կը  
տեսնենք որ երկու կողմէ ալ ձեղի

յոյս չկայ . իբրեւ պատուասէք մարդ  
մը ասկից քաշուիլ նայեցէք :

ԴԱՆ : Ա՞յդ է բարեկամական խոր-  
հուրդ ըսածդ :

ԱՍՊ : Սեպուհ , այս խորհուր-  
դըս մի մերժէք . . . թերեւս այն  
ժամանակ առ ձեղ ունեցած հակակ-  
րութիւնս զադրի . այն ատեն ես ալ  
ձեռքս ձեղ տալով կողջունեմ զձեղ  
(Զեռքը կերկնցնէ) :

ԴԱՆ : (Վայրկեան մը վարանելէն ե-  
տե՛ անոր բարեւ տալով) Գէֆ խորհուրդդ  
կատարելէն առաջ՝ ներեցէք ան-  
դամ մ'ալ կանանց յարդանքս նուի-  
րելու . նորէն գալուս տարակոյս մի՛  
ունենաք : (Աչ կողմէ դուրս կելնէ) :

## ՏԵՍԻԼ Ե.

ԱՍՊԵՏ (Վայրկեան մը առանձին) ԿԱՍՊԱՐ

ԱՍՊ : Ճշմարիտը , սա մարդը զիս  
չափազանց կը զայրացունէ . կար-  
ծեմ թէ վերջապէս հետը չարաչար  
պիտի կոռուխմ :

ԿԱՍՊ : (Զախ կողմէ երեալով) Տէր իմ ,

հիմա ալ կանայք ձեզի կսպասեն :

ԱՍՊ : Ահա եկայ . . . հասայ , Վար-  
դուհիս , Երանուհիս . . . տար Աստ-  
ած որ ուրախալի լուրերով դառ-  
նայինք (Զախ կողմէ դուրս կելնէ) .

## ՏԵՍԻԼ Զ.

ԿԱՍՊԱՐ Առանձին

ԿԱՍՊ : (Չորս դին կահ կարասին շիտ-  
կելով) Այսօր իշխանուհին սովորա-  
կանին պէս տիսուր չէ . Երանուհիին  
երեսը կը խնդայ , իսկ Ասպետը յոյ-  
սերով լեցուն է . . . վառք որ սունը  
այսօր քիչ մը շէն է : Ի՞նչ ընեմ ,  
ես ալ մեծերուս թէ ուրախութեան  
եւ թէ տրամութեան մասնակից եմ :  
Թէ եւ չեմ ճանչնար գալիք ցանկա-  
լի ազնուականները , բայց կսպասեմ  
եւ ես ալ յօյսեր ունիմ : (Ամեն բան

կարգի կը դնէ , նօթաները դաշնակին , ծաղ-  
կալից անօթները կրակարանին վրայ , կեն-  
դանագիր մը նեցուկին վրայ , ետքը թատ-  
րին խորը կը տանի փոքրիկ սեղանը , որուն  
վրայ գտնուած դերքը կառնէ կը բանայ  
վերջին մէկ բառը կը կարդայ եւ մօտա-  
կայ խուցը կը տանի : Ներքսակողմէն կա-  
մացուկ մը գուռը կը բացուի և ճամբոր-  
դի հագուստով Եղուարդ եւ Ալէքսան  
երեւան կուգան) :

ԱԼԵՔՍԱՆ , ԵԴՈՒԱՐԴ

ԱԼԵՔ: Անշուշտ այս, այս սլիտի ըլլայ անոնց բնակարանը :

ԵԴ: (Չորս կողմը պյլայլութեամբ դիտելով) Այս, այս է, կը գուշակեմ, կզգամ որ հոս կը բնակին :

ԱԼԵՔ: Բայց ձայն ձիւն չկայ, արդեօք չընդունեցան մեր նամակը :

ԵԴ: Զարմանք չէ թէ որ ուշ հասնի . . . մենք սուրհանդակը ետեւ ձգեցինք :

ԱԼԵՔ: Ամիսներ հեռաւորութիւն քաշելին ետեւ, որչափ անհամբեր ենք զանոնք տեսնելու : Բայց, Եղուարդ, չես դիտեր չորս կողմդ, այս ինչ զմայլելի բնակարան է. այս չքնաղ տեղը ուսկից գտեր է Ասպետը . . . յիրաւի Եղեմ մըն է :

ԵԴ: Ակքսան, քեզ բան մը ըստիմ, եկու շատ չցաւինք հոս մարդ չը գտնելնուս վրայ : Թէ եւ տեսակ մը ինքնասիրութիւն է, բայց մաս մաս երջանկութիւնս վայելել կուղեմ : Միթէ հոս ամեն բան մեր սիրականներուն նշանը չեն կրեր : (Պատկերին առջել կենալով) Այս կենադանագիրը . . . միթէ իմս չէ . . . անոր ձեռակերսն է, անտարակոյս ժիշողութենէ նկարեր է . . . Ահ Վար-

դուհիս, սիրական վարդուհիս . . . իմ աղնիւ կինս . . .

ԱԼԵՔ: (Միւս կողմէն) Արդեօք աչքիս կերեւի . . . որո՞ւն քնքուշ մատերը գրեր են այս իմանունս սա տետրիս մէջ . . . (Յուղթը կը պադնէ):

ԵԴ: (Միւս կողմէն) Սա քսակը կէս կարուած մնացեր է . . . իմ անուանագիրս կայ վրան :

ԱԼԵՔ: Նայէ նայէ, իմ սիրած նուազս Երանուհին դաշնակին վըրայ կը տեսնեմ . . . զարմանք չեն բարեկամ, որ այսպիսի սրտառուչ նշաններ մեր սրտին այլայլութիւնը կաւելցունեն :

ԵԴ: Ալէ քսան, (Անոր ձեռքը կը բռնէ, ու սրտին վըայ կը դնէ) Զրուցէ, որո՞ւն սիրտը աւելի սաստիկ կը զարնէ :

ԱԼԵՔ: Ա՛յս չես զգար որ եղբայր ենք :

ԵԴ: (Վայրկեան մը ետքը) Յիրաւի, բարեկամ, զմեղ տեսնողը ուրախութենէ եւ երջանկութենէ շուարած երկու պատանեակներու պիտի նմանցունէ : (Կասպար այս միջոցին աջ կողմէ կերեւի):

ԱԼԵՔ: Ոտքի ձայն մը կը լսեմ . . .

ՏԵՍԻԼ Ը.

(Նոյն անձինք) ԿԱՍՊԱՐ

ԿԱՍՊ: Ուսկէ ելան աս օտարականները :

ԵԴ: (Աշխուժութեամբ) Պարոն կասպար, ուր է տիրուհիդ:

ԱԼԵՔ: Այս, ուր է տիրուհիդ, սկա-

րոն կասպար :

ԿԱՍՊ: (Մեկսւսի և զարմանքով) Անունս ուսկից դիտեն . . . (անրնց նայելով) Բայց ես աս դէմքը սկիտի ճանչնամ . . . հա, հա, հը . . .

ԵԴԻ Պատասխան չեմ 'ի տար :  
ԿԱՍՊԻ : (Աշխուժով խօսքը շարունակելով) Իշխանուհին դուրս ելաւ :  
ԱԼԵՔ : (Աշխուժով) հապա անոր քոյրը Երանուհին . . . եւ Ասպետը ուր են :

ԿԱՍՊԻ : (Ուշադրութեամբ) Օրիորդը եւ Ասպետը իշխանուհին հետ դուրս եւան :

ԵԴԻ : Ա. յաչափ կանուխ դուրս երթան :

ԿԱՍՊԻ : (Մեկուսի կենդանագիրը նկատելով որուն առջև Եղուարդ կայնած է) Ա-յո, Տեարք իմ, ամեն օր այս ժամուն քաղաք կերթան թղթատունէն նամակ փնտոելու (խօսքը շեշտելով) բայց այսօր պարագ աեղը զացին :

ԱԼԵՔ : Եւ ի՞նչ պատճառաւ :

ԿԱՍՊԻ : Նախ վասն զի ցրուիչը նամակը շիտակ հոս բերաւ : (Զեռքը բռնած գիրը կը ցուցնէ) :

ԵԴԻ : Աս իմ նամակս է, կարծեմ :

ԿԱՍՊԻ : (Նամակը յանձնելով) Եւ երկ-

րորդ՝ այս գիրը գրողը կրնայ ետառնել եւ ինքովինքը անձամբ ներկայացունել :

ԵԴԻ : Ի՞նչ ըսել կուզես, պարոն կասպար :

ԿԱՍՊԻ : Աս ըսել կուզեմ որ դուք Եղուարդ իշխանն էք : Իսկ դուք, պարոն, անոր ամենէն ընտիր եւ անձնանուէր բարեկամը, Ուստի իմցանկալի տեարցս յարդանքս կը յայսնեմ . . . (Խոնարհութիւն կընէ) :

ԵԴԻ : (Աիրոը ելած եւ կասպարին թեւէն բռնած վեր վերցունելով) Զէ, ոտք ելիր . քու խնդումերես դէմքովդ զիս դիմաւորողը դուն էիր, եւ աքսորէն դարձողիս այդ խնդութիւնդ բարեկուշակ նշան մ'է . . . ելիր, ոտք ելիր :

ԿԱՍՊԻ : Բայց ձայն մը ելաւ, չէք լսեր . . . :

ԵՐԱՆ : Կասպար, կասպար . . . :

ԱԼԵՔ : Ա՛հ, նոյն ինքն Երանուհին է :

ԵԴԻ : Ա.յո, ան է, քոյրս է :

## ՏԵՍԻԼ Թ.

### (Նոյն Անձինք) ԵՐԱՆՈՒՀԻ

ԵՐԱՆ : (Վաղվելով և առանց երկու երիտասարդները տեսնելու) Նախակը հոս բերելնին, իրաւ է :

ԿԱՍՊԻ : Իրաւ է . բայց ուրիշ անձի մը ձեռքէն պիտի ընդունիք :

ԵՐԱՆ : Որո՞ւն ձեռքէն :

ԱԼԵՔ : (Որ գիրը Եղուարդէն առաւ) իմ :

ԵՐԱՆ : (Ապշած) Ա՛հ, Տէր Աստուած, միթէ երազ է . . . Ալէքսան, (Դէպ 'ի անոր վազելով) Միթէ դու ես : (Սոսկալով կանկ մը կառնու) Բայց մինակ

ես . . . ուր, ուր է եղբայրս. (Զանի տեսնելով) Ա՛հ, եղբայր իմ, դուն, եւ դուն հոս ես (Անոր վեզ կը պլուի և ձեռքը Ալէքսանին կերկնցնենէ) :

ԵԴԻ : Երանուհիս, սիրելիդ իմ քոյր . . . :

ԱԼԵՔ : (Յած ձայնիւ և անոր ձեռքը համբուրելով) իմ հոգիս :

ԵՐԱՆ : (Աիրոը շարժած) Բարեկամ, ձեր յանկարծական գալուստը ուրախութեամբ եւ երջանկութեամբ լըցուց սիրտս . . . իսկ հարսս մոռցայ,

(կանչելով) Վարդուհի . . . Վարդուհի . . . ահա կուղայ. (կանկ առնելով) Բայց խնդրեմ որ քիչ մը մէկդի կե-

նայիք, որպէս զի Վարդուհին ըզ ձեզ յանկարծակի տեսնելով բան մը չըլլայ:

### ՏԵՍԻԼ Ժ.

(Նոյն անձինք) ՎԱՐԴՈՒՀԻ

ՎԱՐԴԻ: Երանուհի . . . դժւն էիր զիս կանչողը . . . գիրը առիր . . . նոր բան մը կայ. Տէր Աստուած, որ շափ կը վախնամ Երանուհիս, որ ձախորդ լուր մը չի հաղորդես:

ԵՐԱՆ: Ձախորդ բան չկայ . . . սիրութի հանդարտ պահէ, այս անդամ աղուոր լուրեր ունինք:

ՎԱՐԴԻ: (Աշխուժութեամբ) Կարելիէ, յոյս կայ մի . . .

ԵՐԱՆ: Մեր յոյսերը արդէն . . .

ՎԱՐԴԻ: Ի՞նչ . . . շրժունքիդ վրայ բան մը կը պտրտի . . . կաղաչեմ . . . սիրտս մի հասցուներ . . . ըսելիքդ զրուցէ:

ԵՐԱՆ: (Ժպիտով) Ինչ ըզաւը կը նաև գուշակել:

ՎԱՐԴԻ: Ի՞նչ ըսեմ . . . ինչ . . . (Չորս դին կը նայի և Եղուարդը տեսնելով վայրկեան մը անշարժ կը կենայ և յետոյ շնչառառ անոր թևերուն մէջ կեյնայ):

ԵԴԻ: Ա՛ն Վարդուհիս . . . սիրաս կը ճմի . . .

ԵՐԱՆ: Ուշաբրէ քոյր իմ . . . ինքզինքիդ եկու. գիտէի որ սիրտը պիտի խաղայ . խեղճը արդէն հիւանդէր :

ԵԴԻ: Հիւանդէ էր . . . Վարդուհիս հիւանդէ էր եւ ինծի բան մը չիմացուցիք:

ԵՐԱՆ: Քու ցաւերդ քեզի բաւական չէին:

ԱԼԷՔ: Ե՛ն, վտանգ չկայ, շրժուն-

քը սկսաւ շարժիլ . . . աչուները կը բացուին ահա . . .

ԵԴԻ: Ինծի նայէ . . . Վարդուհիս, ես եմ, ես քու սիրականդ, քու ամուսինդ . . . այսուհետեւ երբէք քու քովէդ պիտի չը հեռանամ:

ՎԱՐԴԻ: (Գլուխը փոքր առ փոքր վերցունելով՝ Եղուարդին ձայնը լսելուն անոր գիրկը նորէն կիյնայ ուրախութեան աղազակ մը ձգելով): Ա՛ն, նոյն ինքն է . . . ինքն է որ ամեն փորձանքներէ ազատելով դարձաւ եկաւ . . . փառք քեզ տէր . . . իմ ամեն աղօթքներս լսեցիր . . . ուխտս կատարեցիր . . .

ԵԴԻ: Զէ, ընաւ փոխուած չէ, այն անուշ, փախիկասիրտ եւ անձնանուէր Վարդուհին է, որ աղատութեանս վրայ ցնծութեան արտառուքներ կը թափէ: Երկայն տանջանքներ, աքսոր եւ տարագրութիւնն կը ելէ ետեւ, իր սիրելեացը ծոցը դարձող մարդը ինչ անպատմելի երջանկութիւնն կը դայ եղեր: Շատ է այս իմ սիրակարոտ սրտիա՝ եւ չէ թէ խօսք այլ միայն արտառուքս ունիմ իմ ուրախութիւնս եւ երախտագիտութիւնս յայսնելու համար:

ԵՐԱՆ: Եւ այս ամեն երջանկութիւնը որու պարտաւոր ենք: (Չեռք Ալէքսանին կերկարէ):

ԱԼԷՔ: Զէ, այս յաջողութեան հեղինակը ես չեմ. ես մինակ քու շունչիդ, քու հրամանիդ գործակատարն եղայ . . . դուն, դու չէիր Երանու-

հիս, իմ ուղղեցոյց հրեշտակո, դու չե՞ր իմ շափողս լուսաւորող աստղը։ քու սա վերջին խօսքերդ չե՞ն որ անդադար, իբր յուսադիր նուագ, ականջիս կը հնչէին — Ես քու ասուսինդ պիտի ըլլամ, Ալէքսան, իմ եղբայրս առ մեզ դարձուցած օրդ։

ԵՐԱՆԻ (ԱՅԼԱՋԼԱԾ և ԺԳՈՒԵԼՈՎ) Ե՞ս արտասանեցի այդ խօսքը. ուրեմն չեմ վարանիր իմ խոստմունքս կատարելու։

ԵԴԻ, Այս, պարտաւոր ես, քոյր իմ. ուր սլիտի դժնաս Ալէքսանին սրտին նման քու հոգիդ հասկըցող սիրտ մը. . . Ա՛հ, մէկ տարուան մէջ ինչ փորձանքներէ անցաւ, ինչ տառապանքներ յանձն առաւ մեզի համար։ Քանի քանի անգամ՝ աղատութեան կէտը հասնելէն ետեւ՝ ետ դարձանք. Մանաւանդ օր մը յուսհատութեամբ լի, ամեն բան կատարեալ է, ըսի, եւ մահուան կը պատրաստուէի։

ԱՄԵՆՔԸ: Մահուան։

ԵԴԻ Այս, օրն ՚ի բոն ձեղիդրեւիք նամակներս լմնցունելէն ետեւ՝ հալ եւ մաշ սրտիւ եւ արտասուածի աչօք կը հանդստանայի, երբ յանկարծ մեծասաստ եւ կտրուկ ձայն մը լսելով ընդուստ արթնցայ։ Նոյն ձայնը հրամայեց որ ոտք ելլամ. իսկոյն ենթադրեցի որ մահուան ժամանակներ է. թէեւ բանտապետին ետեւէն սկսայ անվրդով երթալ, որն որ վերաբկույցով մը փաթթուած ըլլալով չէի կարող որոշել դէմքը նոյն մը թութեան մէջ։ Բանտին վերջին դուռն ալ կամաց մը բանալով իմ անխօսուն առաջնորդս հոն կանկ մը առաւ։ Նոյն ժամուն աչքս դէպլյերկնից աստեղադարդ կամարը սեւերեւ-

ցի, այն կամարը, զոր վերջին անգամ պիտի տեսնէի եւ լոխն աղերս մը Ամենադիտին ուղղեցի։ Սակայն երբ դարձայ բանտապետին երեսը լաւ մը դիտելու, ինչ տեսնեմ։ Ա՛հ, անողոք եւ անողորմդահճի մը տեղ նոյն ինքն բարեկամս տեսայ՝ որ արտասուելով զիս կը դիտէր . . . այու, Ալէքսանն էր այն, նոյն իսկ աղատութիւնս, նոյն իսկ կեանքս էր։ (Զիրար կը գրկեն, Ալէքսան ձեռքը ձախ թեին կը տանի)։

ԵՐԱՆԻ. Ալէքսան, ինչ ունիս . . . երեսիդ դոյնը յանկարծ ինչունետեց։

ԱԼԵՔ. Բան չկայ . . . Եղուարդը քիչ մը սաստիկ սեղմեց զիս։

ԵԴԻ. Ներէ, բարեկամ, ես ալ միշտ կը մոռնամ թեւիդ վրայ առած վէրքըդ որ . . .

ԵՐԱՆԻ. Եհ ՎԱՐԴԻ. Վէրք մի։

ԵԴԻ. Կերեւի որ այս սուրին վէրքը իմ բոնուելէս վերջը առերէ մենամարտութեան մը մէջ։

ԵՐԱՆԻ. Սուրի հարուած . . . Ալէքսան, ինչպէս, եւ ինչ պատճառաւ։

ԱԼԵՔ. (Աշխուժութեամբ) Ա՛հ, Տէր Աստուած, ինչ բաներ կը հարցունէք։ Միթէ կարելի է ըսել թէ ինչու համար մարդս կը բարկանայ եւ արխւնը զլիխն զարնելով աչքերէն կրակ կը ցայտեցունէ։ Երբոր մարդս մէջքը սուր կը կրէ, միթէ կարելի է որ բացակայ գտնուողնախատուած կամ զրպարտուած անձ մը չը պաշտպանէ, նա մանաւանդ, երբոր զրպարտեալը կին մարդ է։

ՎԱՐԴԻ. Կին մը։

ԵՐԱՆԻ. Ա՛հ, կնկան մը պաշտպանէիր (Վարդուհին ակամայ ուշադրութեամբ մտիկ կընէ Ալէքսանին ըսածները)։

ԱԼԵՔ. (Վարդուհին մօտենալով)

Դու , Վարդուհի , դու այս վէճը  
մտիկ ըրէ եւ դատաստան կտրէ :  
ՎԱՐԴԻ : Հարունակէ :

ԱԼԵՔ : Եղուարդին բռնուած օրը ,  
ամեն ջանք 'ի գործ դրի , որպէս զի  
բանտարգեալները Վիէննա տանող  
գնդին մէջ ես ալ գտնուիմ , որն որ  
ժամէ մը ճամբայ պիտի ելլար : Հարս-  
նիքդ կատարուած գիւղին պանդո-  
կին մէջ քանի մը երիտասարդներ  
գումարուած էին եւ ասոնցմէ մէկը  
պարծենկոտութեամը առջի իրիկու-  
նը նոյն պանդոկին մէջ գլուխը ե-  
կած մէկ դէպքը կը պատմէր : Մեծ  
յաղթութիւն մը տարի , կըսէր . մի  
կարծէք թէ մեծամիտ աղջկան մը սիր-  
ար գրաւելովը , ոչ , այլ միամիտ գիւ-  
ղացի կին մը հրապուրելով . եւ դժո-  
խային հնարքով մը գիշերանց գաղտն  
ու գողի կնկան առանձին սենեակը  
մտեր է : Ոյս անօրէն գործը լսելուս  
զայրոյթը զիս առաւ եւ դարձայ ա-  
նառակ պատանիին ըսի . « Արդէն  
ըրած գործդ անարդ է , իսկ անոր  
վրայ պարծենալդ աւելի մեծ անար-  
գութիւն . եւ կը զարմանամ որ ուն-  
կնդիրներուդ մէջ հոգի մը , մարդ  
մը չկայ որ ելլայ երեսիդ պոռայ որ  
— Դու վատ ես » :

ԵԴԻ : Երանի թէ նոյն միջոցին ա-  
զատութիւնս վայելէի եւ գայի քե-  
զի օգնական ըլլայի այն վատին դէմ :

ՎԱՐԴԻ : (Ինքնիրեն խօսելով , որուն այ-  
լալութիւնը կաւելնար քանի Ալէքսանը  
կը խօսէր) : Կը յուսայի որ այն անօրէն  
մարդուն անունը պիտի արտասանէ ,  
թէեւ չեմ համարձակիր հարցունե-  
լու :

ԱԼԵՔ : Հիմա քու վճռոյդ կսպասեմ :

ՎԱՐԴԻ : Ալէքսան , այն թշուառ  
կնկան կողմէ քեզ չնորհակալ եմ ,  
այն կինը որ անտարակոյս իր պաշտ-  
պանը երբէք պիտի չճանչնայ :

ԱԼԵՔ : Բայց կը նայիմ որ մեր բարե-  
կամը իր զինուորական պարտաւորու-  
թիւնները ձեր քովը եղած ատեն կը  
մոռնայ : Բրէզպուրկի կուսակալին  
մեր տալիք այցելութիւնը մոռցաք  
անշուշտ :

ՎԱՐԴԻ : (Դողդողալով և աշխուժութեամբ  
Եղուարդին մօտ կերթայ) Խնչպէս :

ԵՐԱՆԻ : Դեռ այն ինչ հասաք եւ  
նորէն կը փափաքիք մեկնիլ :

ՎԱՐԴԻ : Նորէն պիտի թողուս զիս ,  
Եղուարդ :

ԵԴԻ : Ոյս անդամ շուտով կը դառ-  
նանք . այս մեր ընելիք այցելութիւնը  
շատ կարեւոր ըլլալուն անպատճառ  
կատարել պէտք ենք : Ալէքսանը իմ  
ազատութեան հրամանագիրս կու-  
սակալին պիտի յանձնէ եւ զիս անոր  
պիտի ներկայացունէ :

ԵՐԱՆԻ : Թերեւս ձեր ճամբուն վրայ  
մեր ծերունի բարեկամին ալ կը հան-  
գիպիք :


ԱԼԵՔ : Եհ ԵԴԻ : Ասպետը :

ԱԼԵՔ : Իրաւ , ան ուր է :

ԵԴԻ : Որչափ ապաշնորհեմ , զինքը  
բոլորովին մոռցայ :

ԵՐԱՆԻ : Առաւօտուն թղթատունէն  
նամակ չելլալուն վրայ տագնապե-  
լով երեկոյեան սուրհանդակին սպա-  
սել ուզեց :

ԵԴԻ : Ես հիմա կերթամ կը գտնեմ  
եւ զինքը կառնենք միասին կը դառ-  
նանք : Առ այժմ մնաք բարեաւ :



ՎԱՐԴՈՒՀԻՆ , ԵՐԱՆՈՒՀԻՆ

ԵՐԱՆ : Վարդուհի , թէ որ կը հածիս , այսօր տան տնտեսութիւնը ինծի յանձնէ , որ քու կողմէդ սպասաւորներուն պէտք եղած պատուէրները տալով ամեն բան այնպէս մը կարգի դնել տամ որ , մեր սիրական եղբայրը այս ընակութենէն ախորժի եւ ուրիշ տեղ երթալու միտքեր չունենայ :

ՎԱՐԴՈՒՀԻՆ : Եղուարդին հանգստութեան համար ընելիք ամեն կարդաղրութիւններդ , գիտես որ ինծի արդէն ընդունելի են . . . դու տան տիրուհին ես , զնայարմար դատածիդ պէս ամեն բան կարգի դնել տուր :

ԵՐԱՆ : Որչափ բարեսիրտ ես , սիրելի : (Ուրախութենէ ցատկը տեղով դուրս կելնէ) :

ՏԵՍԻԼ ԺԲ.

ՎԱՐԴՈՒՀԻՆ (Առանձին)

ՎԱՐԴՈՒՀԻՆ : Եղուարդ . . . ահա եկաւ հասաւ . խնդութիւնը աչացը եւ վըստահութիւնը սրտին մէջ կը փայլէին : Եսկ ես . . . ես եղկելիս , ինչպէս կը ցայ ինքինքս զապել , ինչպէս այլայլութիւնս եւ շարժմունքս չը մատնեցին իմ ներքին յուզմունքս երբոր Պ. Ալէքսանին պատմած պատմութենէ այն սեւ գիշերը միտքս ինկաւ : Ա'ս , մահաբեր գիշեր , անխծեալ գիշեր , իմ կեանքս , երջանկութիւնս թունաւորեցիր . . . բայց ինչու համար այն անխիղճ մարդուն անունը կը փափաքէի իմանալ , այնպիսի եղեռնադործի մի , որուն ոճիրը իմ պատիւս , անունս արատեց , սեւցուց . . . եւ եթէ այն դժոխային մարդուն անունը անգամ գիտնալու ըլլամ , ինչ հատուցում , ինչ վրէժ կընամ առնուլ . . . ինչպէս Եղուարդը իմ ահա-

ոելի դաղտնիքիս վրայ կասկածի չի գնաց . . . իսկ ես , ինչպէս այսուհետեւ պիտի ներկայանամ անոր առջեւը . . . ինչպէս պիտի համարձակիմ անոր երեսը նայելու . . . թէեւ որքան զանի կը սիրեմ . . . եթէ լուռթիւն պահեմ , մատնութիւն է , եթէ ամեն բան բացէ 'ի բաց յայտնեմ , մահ է . . . Աստուած , առ կեանքս , հոդիս . եւ ինչպէս առնէ , քանի որ այս շունչս իմս չէ այսուհետեւ . . . ահ , կարդամ , նորէն կարդամ իմ սոսկալի դաղտնիքս գիտցող բարեկամուհիս , կատէրինէին նամակը . . . (Կուրծքէն տուսակ մը կը հանէ . նոյն միջոցին կերեկի դանիէլը և քանի մը քայլ առաջ անցնելով Վարդուհիին բարե տալու գիտմամբ , երբ կը տեսնէ որ նամակը կը կարդայ կանգ կառնու կը կենայ) :

ՏԵՍԻԼ ԺԳ .

ՎԱՐԴՈՒՀԻ, ԴԱՆԻԵԼ

ՎԱՐԴԻ (Նամակը կը կարդայ) « Եմ սիրելի տիկինս , այս տուժակս կարդալէդ ետեւ՝ անմիջապէս կրակը նետէ : Այսուհետեւ դիր պիտի չի գրում ձեզ , վասն զի գրաբերնուս գաղանապահութեան վրայ վստահութիւն չունիմ . . . նոյնպէս , կաղաչեմ որ ասկէ ետքը Սէն-Նօրպէրի ազարակը չերեւաս . . . մեծ ահ ու գողի մէջ եմ քու այցելութիւններդ կասկածներ ազդելուն . . . երբոր քու եւ զաւակիդ անունը կը հարցունեն , կը շփոթիմ եւ ինչ պատասխան տալս չեմ դիտեր » :

ԴԱՆ : Զարմանալի յայտնութիւն :

ՎԱՐԴԻ (Կը շարունակէ) Զաւակիդ վրայ հոգ մի տանիր . . . ես իբրեւ ճշմարիտ մայր մը զանի կը սիրեմ եւ կը խնամեմ : Պարզ միջոց մը դտայ անոր վրայ քեզի լուրեր հաղորդելու համար , որպէս զի մեր դաղանիքը չի յայտնուի : Քանի որ քեզի փունջ մը մանուշակ խրկեմ , խմացիր որ այս փոքրիկ հրեշտակդ առողջ ու կայտառ է ըսել կուզեմ : Խակ եւ

թէ դժբաղդաբար հիւանդանայ ուկեծաղիկ պիտի ընդունիս : Մնաս բարեւ , սիրելի տիկին , միակ յոյս եւ փափաքս է քեզի միշտ մանուշակի փունջեր որկել :

ԴԱՆ (Ընթերցման ժամանակ կամացուկ մը առաջ կանցնի և կուդայ Վարդուհին խոնարհաբար բարեւ կուտայ) Ազնիւ իշխանուհի , բարեւ ձեզ :

ՎԱՐԴԻ (Ոտք կելլայ . գերը ծոցը կը դնէ և սոսկալով կը նայի) Ա'հ , դուն ես , Սեպուհ . . . (Ինքնիրեն) Արդեօք լըսեց կարդացած նամակս :

ԴԱՆ : Տիրուհիս , խմանալով որ Եղուարդ իշխանը աղատութիւնը գտեր եւ սիրականիդ քովը հասեր է . . . պարտ համարեցի գալ անոր դալուտը շնորհաւորել եւ այս առթիւ իմ խորին ակնածութիւնս ձեզ յայտնել :

ՎԱՐԴԻ (Մեկուսի) Ո' տէր Աստուած , ինչ ըսեմ . . . ինչ մտածեմ . . . (Դըրսէն թէ՛սոտրին և Եղիսին ձայնը կը լսուի) :

ԹԷ՛Ս : Ես իշխանուհիին առջեւ պիտի ելլամ , ըսի :

ԵՂԻՍ : Ելլանք , բայց . . .

ՏԵՍԻԼ ԺԳ .

(Նոյն անձինք) ԿԱՍՊԱՐ, ԵՂԻՍ, ԹԷ՛ՍՈՐ

ԿԱՍՊԻ : Տիրուհիս , երկու դիւղացի զձեզ անպատճառ տեսնել կուզեն :

ԹԷ՛Ս : (Կնիկովը մտնելով . . . այս անդամ հագուստնին աւելի ճոխ է և հարուստ քան թէ առաջին արարին մէջ) Ե հարկէ յայնձնարարութեամբ մը հոս եկած ենք :

ԵՂԻՍ : Ոէտք է որ կատարենք :

(Ինքնիրեն) Վայ , Թէ՛սոր

ու իր կինը . . . զարմանալի պատահմունք :

ՎԱՐԴԻ : Ըսէք , նայիմ , ինչ կուզէք , ինչ կայ :

ԹԷ՛Ս : Մեր գործը . . . (Սեպուհը տեսնելով կանկ կառնէ ու կըսէ մեկուսի) Այո , ան է :

ՎԱՐԴԻ : Ի՞նչ պիտի ըսես :

ԵՂԻՍ : Մեր խմացունելիք բանը . . .

(Նոյնպէս Եղիս Աեպուհը կը տեսնէ կտնգ  
մը կառնու զանի ճանչնալով) Վայ, ան  
չէ մի, ճիշդ նոյն ինքն է :

Թէոթ: (Կամացուկ մը Եղիսին) Աե-  
պուհն է :

Եղիս: (Կամացուկ) Ես ալ շուտ մը  
ճանչցայ :

Թէոթ: Ան երեկոյեան բաները  
պատմած օրէդ կարծես թէ սա  
մարդը խրտուիլակի պէս աչքիս առ-  
ջեւէն չերթար :

Եղիս: Մի պոռար, մեր տունը չենք:

Թէոթ: Նայէ ի՞նչ թոյլ բերան եմ:

ԴԱՆ: Ես չըսի որ անցածը մոռցովէ  
է . տես նորէն ինչպէս երիկ կնիկ  
սիրով կապրին:

ՎԱՐԴ: Ի՞նչ կը մրմռաք, պիտի ը-  
սէք ըսելիքնիդ :

Թէոթ: Իշխանուհիս, ներողամիտ  
եղիք . . . (Վարդուհիին երեսը կը նայի  
բանի մը վայրկեան և Եղիսին դառնալով)  
Եղիս, խօսքս ո՞ր կողմէ սկսիմ:

Եղիս: Քիչ մը համբերէ, նայինք  
նոր հարսը ո՞ւր է :

Թէոթ: Նոր հարսը . . . աղէկ ըսիր,  
բայց այս չէ մի :

ԴԱՆ: Երկուքն ալ փախուցեր են,  
ՎԱՐԴ: (Անհամբեր, ոտք ելլալով) Վեր-  
ջը . . .

Թէոթ: Վերջը սա է . . . նոր հար-  
սը . . . չէ, իրաւ, իշխանուհիս,  
որ մեր դրացուհին եւ բարեկամու-  
հին Սէն-Նօրպէրի ագարակը ընակո-  
ղը . . .

ԴԱՆ: Եհ ՎԱՐԴ: (Միասին) Սէն-Նօր-  
պէր մի :

Թէոթ Հա, կատերինէ Բլիման ան-  
ուամբ, մեզի ապսպրեց որ ասկից  
անցնելու ատեն իր կողմէ ձեզ բա-  
րեւենք :

Եղիս: Եւ ձեզի յանձնենք . . .

ՎԱՐԴ: (Աշխուժութեամբ գոշելով)

Ծաղկի փունջ մը անշուշտ :

Թէոթ: Ինչպէս աղէկ գուշակե-  
ցիք :

ՎԱՐԴ: Տուր, նայիմ . . . տնւր . . .  
ահ, հոգիս բերանս բերիք մինչեւ  
որ . . .

ԵՂԻ: Ահաւասիկ, իշխանուհիս . . .  
(Մանուշակի փունջ մը կը յանձնէ) :

ԴԱՆ: Մանուշակ, նշան անուշակ :

ՎԱՐԴ: (Ուրախալի ձայնով) ԱՇԻ, շր-  
նորհակալ եմ, շնորհակալ, իմ բա-  
րեկամներս . . . (Փունջը կը պագնէ),

Թէոթ: Այս կինը կերեւի թէ ծա-  
վիկ շատ կը սիրէ :

ՎԱՐԴ: (Ուրածին վրայ կուշաբրի Աե-  
պուհին ներկայութիւնը յիշելով և անոր  
նայելով) Ի՞նչու այսպէս ուշի ուշավ  
ինծի կը նայի . (Անտարբերութիւն կեղ-  
ծելով՝ փունջը սեղանին վրայ կը դնէ, ետ-  
քը շատ մը ստակ կուտայ գիւղացիներուն)՝  
Առէք :

Թէոթ: Ատ աւելորդ է :

ԵՂԻ: Ի՞նչ ստակ . մենք ստակ  
չենք առներ :

Թէոթ: Հիմա ալ հարուստ ենք :

ԵՂԻ: Մեր աղօրին ստակ կտրեց :

ԴԱՆ: Կը հաւատամ . բոլոր քու  
մեծ մեծ խորհուրդներդ յաջողեցան,  
անանկ չէ մի իմ սիրելի Թէոտոր :

Թէոթ: (Կամացուկ) Նայէ, նայէ սա  
աներեսին . . . զիս սիրելի կը կանչէ,  
. . . զեռ երեսի ջուր ունի զիս իր սի-  
րելի Թէոտորը կանչելու, սա հանած  
վարածը, սա լիրբը որ միտքը դրեր  
էր . . .

ԵՂԻ: Ինքինքդ բռնէ, բարկանա-  
լու ժամանակը ու տեղը չէ . . .

Թէոթ: Լաւ, բայց թող եթէ երես  
ունի անգամ մըն ալ աղօրին գայ եւ  
տեսնէ թէ ինչպէս իր չափը պիտի

անոր ցուցնեմ:

Եղ. Խնչու կը բորբռքիս, ապահով չես մի իմ հաւատարմութեանս վրայ, ասկէ աւելի թնչ կուզես:

Թէօթ: Ապահով եմ, իմ կինս . . . վաղը քեզի չորս հատ մետաքսեայ շրջադպեստ պիտի կտրեմ:

Եղ. Խշանուհիս, ձեր հրամանաւ . . . ծառայ ենք (կերթան):

ԴԱՐԴ: (Սեպուհին հետ մինակ կը մը-նայ) Անդադար ոս մարդը յանդիմանական աչքով կը նայի ինծի:

ԴԱՆ: Որովհետեւ անոր ամեններքին գաղտնիքները իմացայ . . . ալ ձեռքէս աղատելիք չունի: (Խորէն ներս կը մտնեն, Եղուարդ Ալէքսան և Ասպետը):

## ՏԵՍԻԼ ԺԵ.

ՎԱՐԴՈՒՀԻ, ԴԱՆԻԵԼ, ԱԼԷՔՍԱՆ, ԱՍՊԵՏ, ԵՂՈՒԱՐԴ

ԱՍՊ: Կեանքիս մէջ այսօրուան պէս բերկրութիւն զգացած չունէի: Հիմա, Աղուարդ, խոստմանդ համեմատ պէտք է որ զիս Վարդուհիին տանիս:

ԵԴ: Վարդուհիին . . . բայց ուրիշ անձ մը կայ իր մօտ:

ԱՍՊ: Սեպուհն է արդեօք:

ԵԴ: Ահա սիրելի Ալէքսան, նոյն խել քու նախկին հակառակորդդ է, զքեզ վիրաւորողը:

ԴԱՆ: Միրելի իշխան, պարտ համարեցի ձեր դալուստը շնորհաւորողներէն առաջինը ըլլալ:

ԵԴ: Ի՞նչ պէտք էր այդ ծանրութիւնը . . . (Յած ձայնով առ Ասպետ) Այս մարդուն դէմ բնական հակակ-

րութիւն մը ունիմ:

ԱՍՊ: Հապա ես, (Երկուքը մէկէն Վարդուհիին մօտ կերթան, իսկ Սեպուհը Ալէքսանին կը մօտենալ)

ԴԱՆ: (Յած ձայնով) Ո՛, դու իմ վաղեմի ծանօթս ես, պարոն Ալէքսան . . . յուսամ որ ալ վէրքիդ ցաւը անցաւ (Զերքը բարեկամական կերպով անոր կերկարէ):

ԱԼԵՅ: Սեպուհ, վէրքս անքուժելի տեսակներէն պիտի ըլլայ որ չի ներեր ձեռքս դէպ ՚ի քեզ երկընցունելու:

ԴԱՆ: Ձը ներողը վէրքդ չէ, այլ սրտիդ ոխը:

ԱԼԵՅ: Ինչպէս որ կուզես, այն պէս հասկցիր:

## ՏԵՍԻԼ ԺԶ.

(Նոյն անձինք) ԵՐԱՆՈՒՀԻ

ԵՐԱՆ: (Ներս կուգոյ եւ երեք երիտասարդները 'ի միասին տեսնելով) Ուշրեմն այս պարոնները իրալու ծանօթն են: Ես ալ որ այսօր տան տիկիննն եմ, պիտի խնդրեմ որ Սեպուհը այս իրիկուն մեղի հետ անցունելու բարեհաճի. (Այս հրաւիրման վըսյ ամեն-

քը, մանաւանդ Վարդուհին դժգոհութեան նշաններ կը ցուցընեն):

ԱՍՊ: ԵՒ ԵԴ: (Միատեղ) Ինչպէս:

ԱԼԵՅ: Ի՞նչ ըստ Երանուհին:

ԵՐԱՆ: (Կը շըրտնակէ առանց անոնց ուշադրութիւն ընելու) Եւ կը յուսամ որ Դանիէլ Սեպուհը իմ եղբօրս վե-

բաղարձը մեղի հետ տօնելու չի  
մերժեր :

Ա.ՍՊ: Ո՞հ, որչափ անխոհեմ են  
աս պղտիկ աղջիկները :

ԴԱՆ: Կընդունիմ, ազնիւ օրիորդ,  
շնորհապարտ սրտիւ կընդունիմ ձեր  
սիրավիր հրաւերը :

ԱԼԵՔ: Բայց . . .

ԵԴԻ: (Յած ձայնով) Լուռ, լուռ կեր  
ցիր:

ԱԼԵՔ: Արդեօք այս տունը Երանու-  
հին համար կը յաճախէ :

Ա.ՍՊ: Բայց Դանիէլ Սեպուհին  
ժամերը անգին են եւ սուղ : Ուս-  
տի կանուխկէկ մեղնէ հեռանալու  
ազատ է . . . մանաւանդ որ այս  
դիշեր մեծ հանդէս կայ Մենաստա-  
նին աղօրին :

ԵԴԻ: Ի՞նչ է այդ Մենաստանը,  
այդ տեղին անունը լսած եմ, կար-  
ծեմ . . .

Ա.ՍՊ: Պիտի ճանչնաս ալ, քանի  
որ հոն տեղ պսակուեցար . . . ատեն  
մը ամայի վայր մըն էր եւ մինակ  
խլսլած աղօրի մը կար, հիմա ջա-  
ղացպանին ճարտարութեամբ զմայշ-  
լելի գիւղ մը դարձած է: Շաբաթը  
երկու անգամ այն տեղը հանդէս  
կըլլայ եւ ինչպէս Վենետիկի խաղե-  
րուն մէջ՝ հոն ալ դիմակաւոր եւ  
այլանդակ կերպարանքներով մար-  
դիկ եւ կանայք կերթան . . . կը  
սպատմեն, թէ մօտ օրերս թշուառ  
մարդուն մէկը իր կինը եւ կամ աղ-  
ջիկը կորսունցունելով այն խառն 'ի  
խուռն ամբոխին մէջ, զինուորնե-  
րու ձեռօք յափշտակիչը բռնել տա-

լու ելեր է :

ԵԴԻ: Զինուորներու ձեռօք . ուրե-  
մըն այն մարդուն պատիւը եւ սիր-  
տը վարձկան զինուորներու սուբիննե-  
րէն կախում ունին եղեր : Զինուոր  
ինչ պէտք է . մի թէ հարկ է որ  
մարդս իր կնկանը տարփածուն բանա-  
դնել տայ. միթէ լսուած բան է որ  
աղջկան մը հրապուրիչը դատաստա-  
նի կանչուի . Հրապուրիչին հետ  
սրով խօսելէն ուրիշ ճար չկայ,  
իսկ աարփածուն նոյն տեղը չարա-  
չար սպաննել պէտք է :

Ա.ՍՊ: Եւ կամ սպաննուիլ պէտք  
է . երկուքին մէկը : (Վարդուհին ոչ  
ու գողով այս խօսակցութիւնը մտիկ կը-  
նէր . բայց անզգուշութենէ մը սեղա-  
նին վրայէն ծաղկի փունջը կտանու, և  
յանկարծ, իբր թէ ինքզինքին գալով՝  
փունջը ձեռքէն կը թռի կիյնոյ):

ԴԱՆ: (Անոր մօտենալով և գետնէն  
փունջը առնելով՝ կըսէ կէս ձայնով) Ծա-  
ղկիկներդ գետին ինկան :

ՎԱՐԴ: Շնորհակալ եմ :

ԴԱՆ: Քաջ գիտեմ որ այս ծաղիկ-  
ները շատ կը սիրէք . . . Տիրուհիս,  
եթէ հրաման կընէք ձեզի մինակ  
մանուշակէ փունջ մը խրկելու յօ-  
ժարակամ կը փութամ :

ՎԱՐԴ: Ա՞հ, կը սոսկամ . . . կը  
դողդողամ . . . (Թիկնաթոռի մը կը կըր-  
թընի, Սեպուհին ըստծ խօսքերէն զարհու-  
րելով. իսկ Դանիէլքովէն կը հեռանայ  
հեղնական ժպիտով՝ մը ասպետին երեսը  
նայելով՝ որ տագնապաւ կը հասնի ու  
Վարդուհիին և անոր մէջ տեղը կը  
կանգնի) \*



(Նոյն անձինք) ԿԱՍՊԱՐ

ԿԱՍՊ: Ամեն բան կազմ եւ պատրաստ է :

ԵԴ: Առաջ անցիր իմ սիրական վարդուհիս : (Վարդուհին էրկանը թեր կը մտնոյ . . . բոյց միշտ ահ ու դողէն աչուըները Սեպուհին վրայէն չի վերցուներ) :

ԱՍՊ: (Առանձին) Աչքս չորս բանալ պէտք եմ :

ԵՐԱՆ: (Ուրախ զուտըթ դէպ 'ի Ալէքսանին կուղղուի՝ և այն ի՞նչ ձեռքը կերկնցընէ անոր, և ահա Սեպուհը որ քաղը էր . թեր կուտայ և Երանուհին ուղէ չուզէ կընդունի) Սեպուհ . . . .

ԴԱՆ: Քանի չնորհասպարտ եմ ձեզ զի, ազնիւ օրիորդ, որ զիս այսօք հրաւիրեցիք ձեր ընկերութեան մէջ անցունելու :

ԱԼԻՔ: Բայց աս մարդը երթալով չափը կանցունէ . . . .

ԵԴ: (Ետին դառնալով կնկանը հետ դուրս ելնելու ժամանակ) Ինչո՞ւ ետեւ մնացիր, պարոն Ալէքսան, ինչ ունիս :

ԱԼԻՔ: Բան մը չունիմ (ինքնիրեն) Ա՛հ, յիրաւի յիմար եմ . . . յիմար . . . չըսեմ կը նախանձիմ :

## ԱՐԱՐ ԵՐՐՈՐԴ

Բ.

ՊԱՏԿԵՐ

ԱՅՀ արարին պատկերն է փոքրիկ սենեակ մը կոկիկ կոհ կարասիսվ զարդարուած և առջևը ոջ կողմը կորի սեղան մը :

ՏԵՍԻԼ Ա.

ԿԱՍՊԱՐ (Յետոյ) ԵՐԱՆՈՒՀԻ (Ետքը) ԴԱՆԻԵԼ

ԿԱՍՊ: (Վառարանին կրակը վառելու գրադած) Այսօր ինչ զարմանալի օդ կընէ . . . Օդոստոս ամսուն մէջ կըրակարան վառել լսուած բան է : Ահա սկսաւ կրակը բորբոքիլ . պահակէ մը անշուշտ սեղանէն կելլան :

ԵՐԱՆ: Կասպար, գիտես, ուր է քրոջս հոտաւէտ ջուրը . . . .

ԿԱՍՊ: Կարծեմ թէ կրակարանին վրայ պիտի ըլլայ . . . .

ԵՐԱՆ: Զէ, չէ, հիմա միտքս եւ

կաւ, իր կարի զամբիւղին մէջն է : Ահա գտայ . . . (Զոյն կտոնու) :

ԿԱՍՊ: Միթէ հիւանդ էք, ազնիւ օրիորդ . . . .

ԵՐԱՆ: Զէ, քրոջս գլխից աւը բըռնելուն տուն դառնալ պարտաւորեցաւ :

ԴԱՆ: (Ներս գտլով) Յուսամ, աղնիւ օրիորդ, որ վարդուհին անհանգստութիւնը գէշ հետեւանք մը չունենար :

ԵՐԱՆ. Ի՞նչ եւ իցէ , դարձեալ , սիրտս դողի մէջ է որ բան մը չի պատահի , եւ խնդրեմ , ներեցէք դր . . .

ԴԱՆ. (Երանուհին) Այսպէս շուտով կը փախչիք . . . Երանուհի , որչափ անդժամիրտ էք , արդէն առանձին տեսնուելու համար որչափ դժուա-

քութիւններ կան եւ . . . :

ԵՐԱՆ. Անպուհ , պարտաւոր եմ քրոջս քովը դառնալ . . . (Առանձին և հեռանալով) Որչափ զղջացած եմ զինքը հրաւիրելուս ամար . կարծեմ թէ ասոր ներկայութիւնը ամենուն ալ անախորժելի է . . . (Գուրս կելայ) :

### ՏԵՍԻԼ Բ.

#### ԴԱՆԻԵԼ ՍԵՊՈՒՀ (Առանձին)

ԴԱՆ. Ի՞նչ սիրուն է սա դեռածաղիկ աղջիկը : Յիրաւի հարուստ եւ ազնուական մարդու մը փառքէ այսպիսի կին կամ սիրուհի մը ձեռք ձգել : Իսկ ես , դոնէ Ասպետին կասկածները փարատելու ու հարսին ունեցած սէրս մոռնալու համար , սիրտս Երանուհիին պիտի նուիրեմ : Բայց դարձեալ անօդուտ տեղը կը ջանամ ուրիշի մը հետ սէր կապելու , քանի որ սիրտս բոլորովին վարդուհին դրաւած է : Ոէեւ հիմա ալ յայտնապիս երեւան ելաւ որ Վարդուհին ալ խաբերային մէկն է , բայց վարպետ եւ խորագէտ խաբերայ մըն է : Զարմանալին այն է այս անարդու-

թեամբը անդամ վրաս կիշխէ եւ ես անոր ներքին դաղմնիքները գիտնալովս իսկ՝ պարապ տեղը կաշխատիմ զանի ընկճել եւ խոնարհեցունել : Ինքը իր հանդարտ եւ հպարտ նայուածքովը միայն իմ բոլոր կարողութիւնս եւ ուժս կը փարատէ եւ զիս կը նուածէ . . . բայց ալ համբերութիւնս հատաւ , եւ պէտք է այսպիսի ամօթալի դերութենէ մը ազատելու համար ճար մը վնասում : Ստրուկութիւն մը , որ իմ բնութեանըս , իմ անվեհերութեանս եւ բարուցս հակառակ է : Ուստի պէտք է որ վերջապէս շղթաներս քակեմ , աղատիմ . . .

### ՏԵՍԻԼ Գ.

#### ԴԱՆԻԵԼ , ԱՍՊԵՏ

ԱՍՊ. (Որ Դանիելին վերջին խօսքերը լուց) Բայց , Սեպուհ , ով կապեր է զձեղ այստեղ , կրնաք իսկոյն ելլալ դնալ . . . աղատ էք . . .

ԴԱՆ. Ի՞նչ հրամայեցիք . . . :

ԱՍՊ. Ուրախ եմ որ ձեղ սուած խորհուրդս մտքիով վրայ տպաւորւթիւն ըրեր է , եւ ահա տան դոները կոնակի վրայ կը բանամ որ դուրս

հրամայէք . . . (Բանալով գոները) պարտքըս է այս պատիւը ձեզ ընելու :

ԴԱՆ. Չեր միտքը չեմ հասկնար . . .

ԱՍՊ. Միթէ կատակ կը պարնէք . . . (Հանիել փեղյորը առնելով) Իմ սիրելի Սեպուհս , շնորհ ունիմ . . . (Գուրք ցուցընելով) :

ԴԱՆ. Օ՛ շատ եւ շատ քաղա-

քավար էք . . . (Փեղոյրը գլուխը կը դնէ) վեզրունիդ դուք ալ դրէք, սիրելի Ասպետ . . . այս իրիկուն օդը փոքր ինչ ցրտեց:

ԱՍՊ: Վայ, մերեւի, թէ հարբուխէ կը վախնաք . . . :

ԴԱՆ: Այնչափ, որչափ որ դուք ալ իմ ներկայութենէս կը վախնաք :

ԱՍՊ: (Նստելով) Յիրաւի . . . , կը վախնամ չէ թէ իմ անձիս համար, այլ կը վախնամ որ իմ սիրականներուս զլսին վնաս մը չի համնի, բայց մանաւանդ Սեպուհ, ձեր զլսին համար կը վախնամ:

ԴԱՆ: Իմ զլսիս համար . . . որչափ բարեսիրտ էք:

ԱՍՊ: Սեպուհ, միթէ դիտէք որ սոսկալի խաղ մըն է խաղացածնիդ :

ԴԱՆ: Այնպէս, կը կարծէք. հա .

ԱՍՊ: Այն, այնպիսի խաղ մըն է որ վերջապէս դլուխտ պիտի պատռէ :

ԴԱՆ: Դուք պիտի պատռէք :

ԱՍՊ: Ինչու չէ :

ԴԱՆ: (Ռոք ելլալով) Սիրտերնիդ կատակ կուզէ, կարծեմ :

ԱՍՊ: Չէ, կատակի ժամ չէ . . . չէ: Բայց դեռ քիչ մը պիտի համբերեմ . . . Սեպուհ, միտ դրէք . . . ևս հոս դանուող անձանց վստահութիւնը եւ համարումը վայելող անձ մըն եմ, եւ ոչ միայն անոնց մտերիմը, այլ ընտանեաց տէր, այլ հայր մըն եմ . . . արդ՝ ձեր ներկայութիւնը իմ որդւոցս հանգստութիւնը եւ երջանկութիւնը ամենամեծ վտանգի մէջ պիտի ձգէ: ուստի թէ անոնց եւ թէ ձեր ընթացքին վրայ կը հսկեմ . . . այս առաւօտ ձեղ մտերմական խրատ մը տուի, դոր դուք անգուսնեցիք :

Հիմա ալ խրատելէն ետեւ, կաղաչնեմ, կը պաղատիմ ձեզ, Սեպուհ, որ պատուաւոր մարդու անուայել խորհուրդներուդ հրաժեշտ տաք, ուրիշի մը կնկան վրայ յանդգնաբար տածած սէրէդ հրաժարիք . . . այս, այսուհետեւ տարակոյս չը մնաց ձեր դիտաւորութեանց վրայ եւ պարտաւոր իմ Վարդուհին ձեր թիւնալից սլաքներէն պահպանել: Նորէն կը կրկնեմ, կաղաչեմ, կաղերսեմ որ անորմէ գլխովին հեռանաս . . . (Գանիել կը ժպտի) պատասխան չունիք . . . եւ դեռ հոս կեցեր էք . . . (Նոյն ժըպիտը) եւ տակաւին կամակորութեամբ կը սինդէք ձեր լրբենի յարդանքը իշխանուհին յայանել . . . (Գանիել բարեկութեան շարժումներ կընէ, թղթակալը կը հանէ և մատիտով կսկըսի գրել) ինչ կը դրէք այդ տեղ :

ԴԱՆ: Ո՛չ ինչ, միայն միտքս բան մը եկաւ նշանակեցի . . . :

ԱՍՊ: Թերեւս յիշատակարաննիդ դրելու միտք ունիք . . . :

ԴԱՆ: Ո՛ գիտէ . . . բայց յիրաւի, անոնց մէջ մեր խօսակցութեաննիւթը արժանի է ընտիր տեղ մը բըռնելու . . . այս մասին ձեր կարծիքը ինչ է :

ԱՍՊ: Ես չեմ կարծեր . . . ինքնագիր կենսագրութիւն մը ուրիշ բան չի կրնար ըլլալ այլ միայն ներբողւկան մը: Վասն զի, երբ ճշմարտասէր պատմաբանը իր գրուածքին մէջ ինքնակոչ դիւցազնի կամ կիսաստուածի արժանիքը հասարակ մարդոց աստիճանին կիշեցունէ, երեսպաշտ գրիչ մը այն գրուածքը պատառ կընէ (Գանիել գրած թուղթը կը խղաէ) ինչպէս որ դուք այնոյնպէս կընէք . . . :

ԴԱՆ: Հրամմեր էք, նոյնպէս կը նեմ . . . :

ԱՍՊ: Եւ նոյն թուղթը հովին կը նետէ . . . :

ԴԱՆ: Ահա այդ չեմ ըներ : (Թուղթը կը ծալէ) Այս գրած տողերս իմ աչքիս առջեւ մեծ կշիռ ունին եւ անտարակոյս եմ որանմիջապէս պիտի ներգործեն . . . պիտի երթամ հիմայ այս գիրս իշխանուհին պիտի յանձնեմ :

ԱՍՊ: Ի՞նչ, Վարդուհին մի :

ԴԱՆ: Այս . . . այս գրոյս միմիայն նպատակն է զդացունել տալ ձեզին մի հետ անոր դիտաւորութեանց համեմատ չը վարուելնիդ : Քաջ գիտցիք որ իշխանուհին վրայ ունեցած աղդեցութիւնս աւելի մեծ, աւելի անդիմադրելի է քան թէ ձերինը : Եթէ այս տունէն իմ յօժար կամօքս հեռանալու զիջանիմ, բաւական է որ բառ մը արտասանեմ եւ անմիջապէս Վարդուհին ետեւէս կուգայ : . . . :

ԱՍՊ: Ան, ձեր ետեւէն գայ, Վարդուհին :

ԴԱՆ: Այս, պարոն, նոյն ինքն Վարդուհին :

ԱՍՊ: Ձեր ետեւէն գայ, մն . . . :

ԴԱՆ: Այս, ուր եւ երբոր կամիմ . . . ապացոյց եւ փորձ կուղէք, սա ձեր դիտցած Մենաստանին հանդէսին եկէք, ես թէեւ ձեր կարծածին չափ չեմ յաճախեր այն կողմերը, բայց ըսածս հաստատելու եւ ձեզ հաճելի ըլլալու մտօք ժամէ մը ետքը նոյն պարահանդէսին պիտի գըտնուիմ . յուսամ որ եւ դուք չէք դանդաղիր դալու :

ԱՍՊ: Ձեր անդիմադրելի աղդեցաւթիւնը . . . :

ԴԱՆ: Արդէն յայտնի է . . . :

ԱՍՊ: Տարակոյս չունիմ որ այս մարդս դիւահար է :

ԴԱՆ: Նայինք ով է դիւահարը . . . սակայն այս գիրս պէտք է տեղը խրկել անվրէսլ . . . :

ԱՍՊ: Մի շտապիք : Բնաւ, ամենեւին չեմ հաւատար ձեր խօսքերուն, չեմ հաւատար ձեր աղղեցութեան եւ չեմ ուղեր որ այս գիրը Վարդուհին յանձնուի :

ԴԱՆ: Չէք ուղեր :

ԱՍՊ: Չէ, արդէն այդ գրութիւնը անոր դէմ ուղղուած նախատինք մըն է եւ կը հրամայեմ ձեզ որ իսկոյն պատռէք :

ԴԱՆ: Վայ, կը հրամայէք մի :

ԱՍՊ: Այս, Սեպուհ, կը հրամայեմ . . . չէ, չեմ խրատեր, չեմ աղաչեր . . . այլ երբ ոտքիս տակը չարաթոյն կենդանի մը գտնեմ անոր գլուխը կը ճգմեմ : Իմացար ընելիքը :

ԴԱՆ: Եւ ի՞նչ է միտքդ, խնդրեմ, միթէ գրգռել զիս մենամարտութեան : Ասպետդ մենամարտիլ կուղէք ինծի հետ :

ԱՍՊ: Այս, քեզի հետ . . . :

ԴԱՆ: Ալեւոր ծերունուց խոնարհաբար կը յայտնեմ որ անհնարին է մեզ իրարու հետ մենամարտիլ . . . :

ԱՍՊ: Անհնարին մի . . . սեպուհ, ձեր մտքին մէջ լաւ մը գրոշմեցէք ընելիք գուշակութիւնս եւ խոստմունքը : Դուք ձեր բոնած վատ ընթացքովը անհամար թշնամիներ պիտի յարուցանէք ձեզի դէմ . դուք արդէն ձեր վարմունքով կը ուր ու վէճ կը փնտռէք եւ հաւատի եղիք որ յինէ աւելի կարող եւ առոյդ պատահնեաց սուրերը ձեր

Պլիսին վրայ պիտի շողան . սակայն  
հաւատացէք ինձ որ ճակատագիրդ  
է չէ թէ անոնց ձեռօքը պատժուիլ,  
ոյլ միայն իմ ձեռօք :

ԴԱՆ: ԶԵՐ ՃԵԹՈՔ, Ասպետ . . .

ԱՐԴ : Այս , այս դողդոջան ձեւոքս . բայց դուք Աստուծոյ դա-

տառանին եւ վճռոյն չէք հաւա-  
տար . . . ես կը հաւատամ .

ԴԱՆ, Նայինք . . . (Այս պահում հան  
կեցած կողի զամբիւղին մէջ տոմսով մը կը  
սպրգէ) Նախ՝ այս նամակը անոր ձեռ-  
քը հասնելու է : (Եդուարդ ամեն բան  
ծածուկ դիտեց) :

Stuhl 9.

(Վայն Անձինք) ԵԴՈՒՄՐԴ. (Յետոյ) ԱԼՔԻՖՍԱՆ, ԵՐԱՆՈՒՀԻ

ԵԿԱՐԴՈՒՀԻ

Ե՞ր (Խորեն) Կամակ մը :

## ԴԱՆԻ ԽԱՄԱՆՆ է :

## ԱՍՊ, Եղումարդ :

ԵԴ. (Ասպետին ձեռքը սեղմելով՝ և  
քարկութեամբ դէպ 'ի Սեպուհ դիմելով՝)  
Սեպուհ այս միջոցին աս զամբիւղին  
մէջ սպրդածնիդ նամակ էր, տոմ-  
սակ էր, Բնչ էր . . . .

ԱԼԵՔ. ՎԱՐԴ. ԵՐԱՆ: (ԱԵՐԱ գալով)

Տամանակ մի։

ԱՍՊԻ. Ի՞նչ յանդպնութիւն . . .

ԵԴ: (Հազիւ ինդինքը զստելով) Ան-  
միջապէս պիտի կարդամ սա նամա-  
կը, որովհետեւ ոչ սովորութիւնս եւ  
ոչ համբերութիւնս կը տանին որ  
ձեր երթալուն սպասեմ եւ վերջը  
առանձին կարդամ, ուստի նայինք... :

ՎՈՐԴԻ. (Երանուհին ձեռքը բռնելով )  
Երանուհի, ձեռքէ կերթամ, կը մեռ-  
նիմ . . . .

## ԵՐԱՆ: ԿՐ ՄԻՇՈՒՄԻԱ :

ԴԱՆԻ ԱՌ. ԵՐՈՒԹՅԴ ՊՐՈՎԻ ԿԱՐԳԻԼԵ  
ՆԱՄՈՒԿԸ ՇԱՆԵԼՈՒ) Բայց, Եշխան մի-  
ՇԲ . . .

ԵԴ. (Խրոխտաբար) Բայց, Ի՞նչ  
բայց . . . ձեզի պարտաւոր չեմհար-  
ցանելու եթէ ընելիքս ձեզ հաճելի՞  
է թէ ոչ . . . (Երանուհին մօռենալով

կամացուկ մը նամակը կառնէ. Երդուարգ  
տեսնելով ) Երանուհի, նամակը դժւն  
առիր ասկից . . . :

ԵՐԱՆ : (Դրզգողականվեւ եւ եւ լնկըր-  
կելով) Եղուարդ, այսպիսի բան կը  
յուսանա որ . . . ,

Ե՞՛: (Անոր ծեռքը բռնելով) իսկոյն ...  
սա նամակը ... (Բանութեամբ) շուտ  
ինձի տուր ...

ԵՐԱՆ: Բայց . . . (Միւս ձեռքով և  
ետևէն դեռ կը ակը կը ներ-

**ԱԼԵՔ: (ՈՐ ՌԵՎԱՐԴՈՒԹԵԿԱՆԻ ՀԵ ՊԲՄԵՐ  
անոր շարժումների) Եղիս ինչ ըրած,**

Տէր Աստուած . . . ջ թ լ ՞ Ա  
Ե՞ն Դեռ կապահեմ, Երանու հի....

ԵՐԱՆ: «Երէ, եղբայր, ներէ . . .  
ահաւասիկ դիրը (Ծոցէն ուրիշ նո-  
մակ մը կը հանէ և անոր կուտայ)։

ԱԼԵՔ: Միւս կողմէ կրակէն նամակը կը քաշէ կը հանէ ու ոտքովը անցունելէն ետեւ, մեկուսի) Տես ի՞նչ յանդգնութիւնն . . . ստութիւնն . . . քանի որ բուն նամակը ահա հոս ձեռքին է . . .

ԵԴՅ (ՈՐ ԱԼՔՈՍԱՆԻՆ՝ ԿՐԹԿԵՆ ՆԱՄՈՒՂԻ  
ՔՊՀԵԼ Ու ԿՌԽՎՈ-ԹԵՂ ՄԵԽԱՆ) ԱԼՔՈՍԱՆ:

ԵՐԱՆ: (Շփոթութեամբ և նամակը ձեռք բռնած) Բայց, Եղուարդ, սա նա-

մակը արդէն որո՞ւն ըլլալը գիտես . . . այս առաւօտ քու ձեռքէդ ընդուռ նածս է . . . կորուսեր էի զայն . . . ուստի եւ սիրտս շատ . . . շատ նեղացեր էր . . . Սեպուհ . . . (առ Անպուհ) Ա՛ն, ի՞նչ ափ ՚ի բերան կեցեր էք, հասկցուցէք եղբօրս որ դուք ալ զայն գետնէն գտաք :

ԵԴ: (Աշխուժութեամբ և խօսքերը շեշտելով) Աւելորդ խօսք չեմ ուզեր, Երանուհի, քու վկայութիւնդ բաւական է: Իրաւ է որ կորսուած նամակի մը այնալիսի տարօրինակ կերպով քեզ յանձնուիլը զիս զարմացուց, բայց որովհետեւ յանձնարարութեան կերպն է միայն մեղադրելի, եւ իրօք ծանր բան մը չկայ այս նիւթիս վրայ երկար բարակ խօսիլն անսպատեհ եւ անվայել բան մըն է: (Դանիէլը նկատելով և խօսքը շեշտելով): Սեպուհ, գայթակղութիւնը կատեմ, ուստի ներում կը խնդրեմ զձեզ այսչափ ատեն ձեր

գործէն արդիւելուս: Յուսամ որ ուրիշ առթիւ ձեզի հետ երկարօրէն կը տեսնուինք:

ԴԱՆ: (Զած ձայնով) Խնչակս որ կը կամիք ք . . . իշխան իմ:

ԵԴ: Քիչ աաենէն անշուշտ (Դանիէլ կը ծովթէ Եղուարդին, թէ Ասպետին և թէ Ալէքսանին առջեւ, որ բարկութեամբ լցուած է, ու կը հեռանայ:

ԱՅՊ: (Մեկուսի) Փոթորիկը ամեն կողմէ սկսաւ . . . ո գիտէ, որո՞ւն դլխին պիտի իջնայ կայծակը:

ԵԴ: (Մեկուսի) Տիրուհիս, այն նամակը անպատճառ ձեռք պիտի ձգեմ: Երանուհի, դուն դուրս ելիր:

ՎԱՐԴ: Բայց, իշխանս:

ԵԴ: (Առ Առպետ) Խնդրեմ, ներեցէք, քիչ մը առանձին խօսք ունիմ հրամանատարին հետ:

ԵՐԱՆ: (Յած ձայնու և պաղութեամբ մը Վարդուհին) Ի՞նչ կայ վախնալիք, Վարդուհի, նամակը կրակը նետեցի:

ՎԱՐԴ: Կրակը նետեցիր:

## ՏԵՍԻԼ Ե.

### ԵԴՈՒԱՐԴ, ԱԼԵՔՍԱՆ

ԱԼԵՔ: (Մեկուսի և խօրունկ մտածութեան մէջ) Երանուհի . . . Երանուհի . . . մի, մի կրնար երեւակայել երբէք, որ դուն . . . :

ԵԴ: (Մեկուսի) Երանուհին առաւ նամակը . . . բայց նայինք թէ անոր ուղղուած էր:

ԱԼԵՔ: (Տոմսակը պահելով) Մի, մի, բնաւ, երբէք սկէտք չէ որ իմանայ թէ իր քոյլը . . .

ԵԴ: (Առ Ալէքսան գիմելով՝ շինծուանտարբերութեամբ մը) Լաւ ուրեմն . . . Ալէքսան տեսար անշուշտ որ իմ զրած նամակս էր . . . :

ԱԼԵՔ: Ի հարկէ . . . ճիշտ քու գըրածդ . . . :

ԵԴ: Բայց մարդուս սիրուը որչափ կասկածու է եւ շուտ մը կը տադնապի . . . հաւասարի եմ որ . . . անշուշտ առաջ Երանուհին մեղասլարտ կարծեցիր:

ԱԼԵՔ: Արդարեւ այդ մասին յանդիմանութեան արժանի եմ:

ԵԴ: (Զայրացած) Ո՞հ, ուրեմն այն այն նամակը Երանուհին ուղղուած չէր:

ԱԼԵՔ: (Շուտած) Ո՞ր նամակ . . . :

ԵԴ: Այն, այն ժամանակը՝ զոք

նախանձով վառուած՝ բոցերուն մէջէն ազատեցիր այն նամակը որ ահա ծոցդ է . . .

ԱԼԵՔ: Իշխան, ԲՇՆՀ . . .

ԵԴ: Աղնուական ես դու հրամանատարդ՝ չեմ կարծեր որ սուտ խօսելու նուաստութիւնը ունենաս . . .

ԱԼԵՔ: (Աղդու կերպով) Կը խոստովանիմ որ գաղտնիք մը խմանալու մտօք՝ անվայել գործ մը գործեցի . . . սակայն պարտաւոր եմ նաեւ ըսելու որ այն խանձած թղթին մէջ եւ ոչ բառ մը դտայ որ արատ բերէ . . . (Աշխուժով) Եղուարդ, միթէ իմ խօսքիս հաւատարմութիւն չունիս . . .

ԵԴ: Իմ վստահութիւնս անսահման է : Կը մնայ ինձ հարցմունք մը ընել քեզ, Աէքսան հրամանատար, քրոջս հետ ամուսնալու դիտաւորութեանդ մէջ միշտ հաստատ կեցած ես, այս, կամ ոչ :

ԱԼԵՔ: (Վարանմամբ) Երանուհի . . . զքեզ ազատելու վիավաքով ամեն ջանք 'ի գործ դրի . . . բայց չեմ կրնար պատիւս զոհել քեզ . . . (Գլուղանէն կէս այրած նամակը հանելով եշխանին կուտայ) :

ԵԴ: (Թուղթը առնելով) Գլեթէ բոլորովին այրած է . . . ահ, ՏէրԱսուած, մինակ կիսկուր խօսքերունշմարանքը մնացեր է :

ԱԼԵՔ: (Աղդու) Բայց այն նշմարանքը անդամ բաւական է մեղ յայտնելու սարսափի . . . մահ պատճառող թշուառութիւն մը :

ԵԴ: (Կը կարդայ) «Սէն—Նօրպէրի աղարակը . . . քու զաւակդ . . . կեանքը վտանգի մէջ է . . . յանձնառու եղիր . . . » (Ապշութեամբ կրկնելով) Կեանքը վտանգի մէջ է . . . քու զաւակդ . . . ահ, դժոխային յայտնութիւն . . . բայց չէ, անհնարին է :

ԱԼԵՔ: (Յուսահատ) Ա՛հ, Երանուհի . . . Երանուհի . . .

ԵԴ: Երանուհի . մի, մի առնուր այդ անունը բերանդ, ողորմելի մարդ, մի խօսիր . Երանուհիին անունը մի խառներ այսպիսի վատթարութեանց հետ :

ԱԼԵՔ: Բայց ես իր ըրած վկայութեան համեմատ կը դատեմ դինքը . . .

ԵԴ: Ի՞նչ, ԲՇՆՀ վկայեց :

ԱԼԵՔ: Թէ այդ նամակը իրն է :

ԵԴ: (Յաւագին) Ի՞րն է . . . ահ, մը թիւն եւ անել բաւզի մը մէջ առթարթափ կը քալենք . . . ճշմարտութիւն . . . ճշմարտութիւն, ով պիտի յայտնէ զքեզ ինծի . . . բայց ինչու թողուցի որ սա մարդը մեկնի . . . ինչու . . . (Աշխուժութեամբ դէպ 'ի ներքսակողմը կը վաղէ) :

ԱԼԵՔ: Ուր կը վազես կերթաս :

ԵԴ: Դանիէլ սեպուհին տոմնը :

ԱԼԵՔ: Բայց կարելի է որ տունը չի դտնուի :

ԵԴ: Ո՛հ . անկասկած եղիր զանի գտնելու . . . թէեւ գետնին անդունդը իջած ըլլայ . . .

## ՏԵՇԻԼ Զ.

ԱԼԵՔՍԱՆ (Յետոյ) ՎԱՐԴՈՒՀԻ

ԱԼԵՔ: Այժմ, թող, թող երթայ դտնելու այն մարդը . . . իսկ ես, ես

նաեւ նոյն մարդէն սոսկալի վրէժ մը առնելու պարտական չեմ մի . . .

իմ պատիւս չարատեց . իմ անունս չի նախատեց , իրաւ , բայց , որ մեծն է , իմ սիրտսխորտակեց , իմ ապագայ երջանկութիւնս , հոգիս , ըսպաննեց : (Պահ մը լուելէն ետե) Բայց ես զինքը իր տունը պիտի չի փընտըռեմ , այլ ուրիշ տեղ մը : Սելինեան Ասպետը Մենաստանի հանդէսին խօսքը ընելու վրայ էր անոր հետ , եւ կարծեմ թէ այս իրիկուն հոն կերթայ ... (Կանգ մը առնելով) Ոտքի ձայն մը կը լսեմ . . . :

ՎԱՐԴԻ: (Աշխուժով) Ալէքսան , դու

հոս ես . . . առանձին . . . Եղուարդը մոր գնաց :

ԱԼԵՔ: Այս միջոցիս դուրսելաւ :  
ՎԱՐԴԻ: Գուրս ելաւ :

ԱԼԵՔ: (Վըդովմամբ) Եւ ես . . . գործի պատճառաւ դուրս պիտի ելամ . . . խնդրեմ ներէք այսպէս արտորնօք զձեղ թողլուս համար : (Մեկուսի) Հիտակ Մենաստանը . . . Տար Աստուած որ Մենաստանը Եղուարդին միտքը չիցնար , որպէս զի վատին սիրտը ես ամենէն առաջ այս սրովս ծակէի :

### ՏԵՍԻԼ Է.

#### ՎԱՐԴՈՒՀԻ (Յետոյ) ԵՐԱՆՈՒՀԻ

ՎԱՐԴԻ: Ո՞հ , վերջապէս առանձին ժամ մը գաայ . (Դէպ ՚ի կրակարանը վաղելով) Այն նամակին փշրունքը անդամ չէ մնացած . . . չէ , նշանարն ու նշանը անդամ չկայ . . . (Գլուխը վեր առնելուն դէմ առ դէմ Երանուհին կը գըտնուի ) :

ԵՐԱՆ: Զէ տիկին , չէ բոլորովին մոխիր դարձած է :

ՎԱՐԴԻ: Երանուհի . . . :

ԵՐԱՆ: (Թաղութեամբ) Ազատ համարձակ շունչ առ , հոգիդ մի հատցուներ , տիկինս . . . այս անդամ չես մեռնիր :

ՎԱՐԴԻ: Երանուհի , ինչ . . . ինչ ըսիր :

ԵՐԱՆ: Ես . . . ոչ ինչ . . . (Ճրագը կը վառէ) Մնաս բարեաւ :

ՎԱՐԴԻ: Այսպէս զիս մինանկ կը թողուս :

ԵՐԱՆ: Ատենը ուշէ . . . սենեակս պիտի քաշուիմ . . .

ՎԱՐԴԻ: Առաջ բացատրէ այն քու զարմանալի խօսքերդ . . .

ԵՐԱՆ: Բայց միթէ դուն չէիր արդէն զանոնք արտասանողը . դուն չէիր ըսողը : Ահա ես կը մեռնիմ :

ՎԱՐԴԻ: (Ապուշ կրթած) Ախ , Երանուհին նաեւ կը կարծէ թէ այն մարդուն հետ դաւակից եմ . . . քոյրիմ . . . նայէ երեսս . . . բայց կաղաչեմ , անդամ մը երեսս նայէ եւ եթէ չես գթար վրաս , եթէ քարէ սիրտ ունիս , մի ընդունիր այս իմ ձեռքս :

ԵՐԱՆ: Ո՞չ . . . ոչ . . . ուրիշին խօսքին հաւատ չունիմ . . . մինակ քեզ կը հաւտամ եւ քու խօսքիդ մինակ կուզեմ հաւատալ . . . դունզիս քոյր կանուանես , եւ ինչպէս կրնայիր համարձակիլ այսպէս կոչելու զիս եթէ եղբայրս մատնած ըլլայիր . . . (Անոր գիրկը կիյնայ . Վարդուհին լալով կը համբուրէ զանի) Հիմա ես կաղաչեմ զքեզ որ ներես ինձ , եւ մոռնաս իմ ակամայ եւ կարձատեւ կասկածոտութիւնս . . . ինչու պահեմ մեղքս . . . ստուգիւ սրտիս մէջ քու անմեղու-

թեանդ վրոյ կասկած մը ծնաւ . . .  
բայց ինչ պատճառաւ չդիտեմ . վո-  
սըն զի քանի քանի անգամ դիտած  
եմ որ Սեպուհին մի միայն տեսքը  
քեզի զզուանք եւ տաղտկութիւն  
կը պատճառէր . . . բայց դարձեալ  
քեզի գիր զրելը մեծ եւ աներելի  
յանդգնութիւն մըն է . . . :

ՎԱՐԴ: Խեղճ Երանուհիս . . . այս-  
չափ տաղնապ եւ վիշտսիրտ խոր-  
տակեցին . . . հերիք է . չեմ արդի-  
ւեր զքեղ . զնա , զնա տեղդ հան-  
գըստացիր . . . ատենը ուշ է : (Մե-

կուսի) Խակ ես որչափ պէտք ունիմ  
առանձնութեան :

ԵՐԱՆ: Ուրեմն քու հրամանաւդ ,  
ահա կերթամես . . . Աստուծով վա-  
ղը կը տեսնուինք , իմ քոյրս , մնաս  
բարեաւ : (Դուրս գնալու պահուն Դա-  
նիելի ներս գալը կը տեսնէ) Ահա , նո-  
րէն եկաւ աս մարդը . . . Աստուծ . . .  
արդեօք Վարդուհին զիս խարեց  
(Պատուհանի մը վարդուրին ետին կը  
պահուըտի . Դանիել գէպ 'ի Վարդուհիին  
կը մօտենայ , որ այս շարժումները չէր տես-  
ներ :

### ՏԵՍԻԼ Բ.

#### ՎԱՐԴՈՒՀԻ , ԴԱՆԻԵԼ

ԴԱՆ: (Մեկուսի) Ասկէց աւելի յար-  
մար միջոց մը չկայ անոր հետ խօ-  
սելու համար . . . :

ՎԱՐԴ: (Դառնալով) Դուք էք ,  
դուք Սեպուհ , այս ժամուս ինչպէս  
կը յանդգնիք տունս ոտք կոխե-  
լու . . . այսպիսի ատեն մը . . . եւ  
միթէ անցած գացածը մոռցաք մի . . .

ԴԱՆ: Մի վրդովիք , տիկինս , մի  
այլայլիք . արդէն իմացայ որ իշ-  
խանը դուրս ելեր է , եւ ապահո-  
վութեան համար սպասաւորները  
մէյմէկ կողմ խրկեցի . . . :

ՎԱՐԴ: Այս ինչ յանդգնութիւն . . .  
բայց Սեպուհ , ինչ իրաւամբ մինչեւ  
իմ տանս մէջ զիս նախատելու կը

համարձակիք . . . :

ԴԱՆ: Խշանուհիս . . . կաղաչեմ  
մտիկ ըրէք . . . :

ՎԱՐԴ: Ո՛չ ամենեւին . . . Ժամա-  
նակ եւ ախորժակ չունիմ . . . միթէ  
կը կարծէք թէ զիս կրնաք վախ-  
ցունել . . . Դանիել Սեպուհ , դիտ-  
ցիք որ իմ մեծս եւ իշխանս է  
մի միայն ամուսինս . ան միայն  
լիակատար իշխանութիւն ունի իմ  
վրաս եւ ոչ այլ ոք . . . եւ որ-  
չափ որ ձեր առջեւը կերպով մը  
մեղադրելի համարուիմ , դարձեալ  
ձեզի համարատու չեմ եւ չեմ կրնար  
ըլլալ . ուստի խկոյն դուրս ելէք :  
(Ասպետը աջ կողմէ ներս կը մտնէ):

### ՏԵՍԻԼ Թ.

#### (Նոյն անձինք) ԱՍՊԵՏ

ԴԱՆ: (Պաղ գէմքալ մը՝ Վարդուհիին  
մօտենալով) Տիկին , արդէն ձեզի ը-  
սի եւ նորէն կը կրկնեմ որ զիս մը-  
տիկ ընելու պարտաւոր էք :

ՎԱՐԴ: (Դէպ յլապետին դիմելով) Ա՛հ ,  
հասիր . . . բարեկամ . . . մի հեռա-  
նար քովէս . . . :

ԴԱՆ: Ասպետն է :

ԱՍՊԻ: Զափր անցաւ . Սեպուհ , եւ կարծեմ պիտի ստիպէք իշխանուհին սպասաւորներուն ձեռօք զձեղ դըռնէն դուրս հանելու :

ԴԱՆ (Առ Ասպետ պաղ հեղնութեամբ) Եւ ես չեմ կարծեր թէ իշխանուհին այնչափ անիրաւ ըլլայ որ յանցաւոր մը դատապարտէ առանց անոր ջատագովութեան դէթ փորձը մտիկ ընելու : Մինակ կը ցաւիմ որ երրորդի մը առջեւ պիտի կատարեմ այս փորձը , եւ պարզապէս պիտի յայտնեմ որ իշխանուհին սենեակը լոյս տեսնելով եւ ես ալ Մենաստան երթալովս , հարկ սեպեցի անդամ մը անոր երեւիլ :

ԱՍՊԻ: Մենաստան . մհ , կիմանամբ բնչ է միտքդ . . . Սիրելի Վարդուհիս կը հասկընաս բնչ ըստ կուղէ . . . Մենաստանի հանդիսին զձեղ հրաւիրելու եկեր է . . . արդէն լիովին վստահ ըլլալով որ անոր մէկնշմարին կաղասէք ետեւէն թռելու , երթալու :

ԴԱՆ: Ներեցէք բոլորովին այդ կերպով չըսի , այլ . . . :

ԱՍՊԻ: Ի՞նչ մյլ . . . :

ԴԱՆ: Այլ ըսի որ , ըստ իս , անհնար բան չէ , որ կին մը , թէ եւ Պէրկինեան իշխանուհին պէս , բընութեան ամենընտիր արարածն ալ ըլլայ , քանի մը եղական պարագաներու մէջ , այսպիսի հրաւէր մը չընդունի . . . եւ ահա ձեղ այս ըսածիս 'ի վկայութիւն օրինակ մը ցոյց տամ որ ճշմարիտ է եւ այսօր պիտի տեսնուի :

ԱՍՊԻ: Ի՞նչ տեսակ օրինակ է այդ . . .

ԴԱՆ: (Վարդուհին կեցունելով) Տիկինս , իմ խօսքու ուղղակի ձեղ է . ուստի կաղաչեմ որ , պատմութիւնս

պարզելու համար , վայրկեան մը ինքինքնիդ այն դեռահասակ մօր տեղը դրէք , որն որ իր անդին մէկ գանձը , իր սրտին անուշ եւ մատղաշ պտուղը , իր ծնունդը ապահով կարծած գիւղացի ստնտու կնկան մը կը յանձնէ . . . :

ՎԱՐԴԻ: (Կանգ առնելով) Ի՞նչ կը սէ . . . :

ԱՍՊԻ: Անտարակոյս այս մարդք ցընորած է . . . :

ԴԱՆ: Բայց դայեակը չարասէր եւ արծաթասէր մարդու մը բռնուելով կը պատրաստուի արդէն ապաշնորհ , եւ վատ խորհուրդ մը կատարել . . . այսինքն , փախչիլ . . . :

ՎԱՐԴԻ: Փախչիլ մի . . . :

ԴԱՆ: Եւ այս ու աստակաւ Մենաստանի պարահանդիսին մէջ դըռնուելու ժամադիր եղեր են . . . Դայեկին կորովի սիրահարը չէ թէ կնկան , այլ անոր սանին կրած ուկեղէն եւ գոհարեղէն զարդերուն աչք ունի :

ՎԱՐԴԻ: (Մեկուսի) Ի՞նչ Մենաստան պիտի գտնուին . . . (Գլուխը սաստիկ սեղմելով) Արդեօք ճշմարիտ է ըսածը . . . կարելի բան է . . . չէ , չէ , կարծեմ թէ սխալ իմացայ . . . :

ԴԱՆ: Արդ՝ կը հարցունեմ ձեղ տիրուհիս , որ եթէ տղուն ճշմարիս մայրը այս եղելութիւնը ժամանակին իմանայ , միթէ ամեն դժուարութեանց չի յաղթեր եւ նոյն տեղը չի վաղեր , որպէս զի չի յափշտակեն , չի տանին , իր գորովալիր զաւակը , չնորհապարտ ըլլալով նաեւս այս գողութեան առաջը առնելու համար միջոցներ ցուցընող . . . :

ԱՍՊԻ: (Ընդմիջելով) Սեպուհ , այդ պատմութիւնդ հետաքրքրական է . սրտաշարժ է . . . բայց մեր խնդիրէն

մղոններով հեռու է եւ չեմ խմանար  
որ . . . :

ԴԱՆ: ԶԵՐ Խմանար . . . թերեւս  
իշխանուհին ալ չի հասկընար . . .  
ուրեմն կարծ կապեմ . . . ժամանա-  
կըն ալ անցած է . . . խոնարհաբար  
ներում խնդրելով կը հեռանամ . . .  
(Դէպ 'ի խորը կերթայ):

ՎԱՐԴԻ: (Սաստիկ այլայլած և մեկուսի)  
Բայց պատմութիւնը . . . ահ, ինչպէս  
կը ձգէ կերթայ . . . այս պատմու-  
թիւնը չաւարտած . . . (Դէպ 'ի  
Դանիկին վազելով) Սեպուհ . . . :

ԱՍՊԻ: Ի՞նչ կընես . . . :

ԴԱՆ: Ի՞նչ, կը հրամայէք, իշխա-  
նուհիս :

ՎԱՐԴԻ: (Ինքզինքին գալով և սառ-  
կարած) Կաղութեմ, ներեցէք ինձի . . .

ԱՍՊԻ: (Աշխուժութեամբ) Վարդուհի,  
ինչ ունիս, կը դողաս, տկարու-  
թիւն ունիս :

ՎԱՐԴԻ: (Թոթովելով) Զեմ . . . դի-  
ւեր . . . չեմ գիտեր ինչ ունիմ այս  
գիշեր . . . տկարութիւն մը կայ վր-  
բաս . . . ահ, սա պատմութիւնը . . .  
այն խեղճ փոքրիկ տղան . . .

ԱՍՊԻ: (Զարմանալով) Տղան . . . բայց  
քեզի ինչ . . . :

ՎԱՐԴԻ: (Սաստիկ անձկութեամբ) Ա՛հ,  
խեղճ ողորմելի զաւակ . . . այն զա-  
ւակը . . . այն . . . (Կանդ առնելով) բայց . . .  
(Սաստիկ և եռանդագին տրտմութեամբ)  
Բայց ինչպէս չէք մտածեր անորվշ-  
տալի մօրվիճակին վրայ, այն մայրը,  
որ սիրտն 'ի թունտ եւ յուսով լի,  
պիտի վազէ երթայ իր որդին գըր-  
կելու, եւ երբ անոր օրօրոցին վրայ  
գլուխը ծոէ որ այն հրեշտակը նը-  
կատէ եւ զմայլի, օրորոցը պարապ  
պիտի գտնէ . . . պարապ. ահ, ահոե-  
վ ժամ . . . :

ԱՍՊԻ: (Ազդուութեամբ) Իր մայրը մի .

Եթէ մայր մը ունի այն զաւակը, ե-  
թէ Դանիկը Սեպուհին պատմածը ե-  
րեւակայական առասպել մը չէ, ին-  
չու համար մայրը ուրիշներուն ձեռ-  
քը թողուցեր է իր զաւակը . . . :

ՎԱՐԴԻ: (Բոլորովին ապշաճ) Ո՛ երկինք,  
զթա . . . :

ԱՍՊԻ: Ես ոչ այս եւ ոչ այն կը  
դատապարտեմ . . . բայց այս միայն  
կըսեմ որ իր մօրը . . . մօրը պարտքն  
է իր զաւակը ազատել . . . :

ՎԱՐԴԻ: (Մեկուսի) Այո՛, ազատել . . .  
ազատել :

ԴԱՆ: (Առ Ասպետ հեգնութեամբ)  
Բայց, Ասպետ, պէտք է խոստովա-  
նիք որ հիմա ալ դուք սկսաք իշ-  
խանուհին համբերութիւնը հատ-  
ցունել եւ ներողամտութեանը վրայ  
ծանրան . . .

ԱՍՊԻ: Եթէ այնպէս է, Վարդու-  
հիս, ինդրեմ, ներեցէք :

ԴԱՆ: (Դէպ 'ի ներքսակողմը երթ ալով)  
Հրաման տուէք, իշխանուհիս, որ  
ձեզ իմ յարգանքս նուիրելով քաշ  
ուիմ . . . (Մեկուսի) անտարակոյս եմ  
որ պիտի գայ հոն . . .

ԱՍՊԻ: (Կը սեղմէ Վարդուհիին ձեռքը,  
որ հանդարտ երեխը կը կեղծէ) Սիրելի  
Վարդուհիս, այսպիսի շինծու պատ-  
մութիւններու հաւատ մ'ընծայեր.  
բարի գիշեր . . . (Կերթայ Դանիկին ե-  
տեւէն, անդամ մըն ալ կը գիտէ Վար-  
դուհին և դուրս կելլայ) :

ՎԱՐԴԻ: (Հեռանալնին տեսնելով) Գի-  
շեր բարի . . . գիշեր բարի . . . ահ,  
միթէ մայր մը կարող է քնանալ  
երբոր իր զաւակը գողնալու վրայ  
են . . . (Շուտ մը վերաբկուն և գտա-  
կը կը դնէ և շտապաւ դուրս կելնէ :  
Վարագոյրը բանալով Երանուհին երեան  
կուգայ, անոր գէմքին գեղնութենէ կը  
յայտնաւի որ ամեն բան լսեր է և իմացեր) :

# ԱՐԱՐ ԶՈՐՌՈՐԴ

Դ.

## ՊԱՏԿԵՐ

(Տեսարանը այս արարին մէջ պիտի ներկայացնէ Մենաստանին պարտէղը, և առաջին արարին տեսարանին զարդը: Ազօրին ձախ կողմը, և պատշգամը աջ դին պիտի տեսնուին: Բայց այս անդամ ամեն բան աւելի զարդարուն. ու ամեն տեղ ծաղիկներ, ծառեր, և անդրի կերեւին: Փայտաշէն ցանկապատին տեղ ուկեզօծ վանդակ մը պիտի շինուի և չորս կողմը Վենետիկեան կերպով լուսաւորուած պիտի ըլլայ:

## ՏԵՍԻԼ Ա.

### ԱԼԵՔՍԱՆ (Առանձին)

(Դրսէն պարահանդիսին նուադարանաց ձայները կը լսուին: Ներքսադաւիթը պարերդուները կերգեն յաջորդ տեսլին մէջ տեսարանին վրայ երգուելիք երգը):

Ալեք, (Խորէն մտնելով) Այս, հոս, այս տեղն է . . . քաջ կը յիշեմ . . . երբ տասն եւ հինգ ամիս առաջ ինչ ծի Երանուհին ըստ: «Ազատէ եղբայրս, եւ ես քու կենակիցդ կը լրամ» . . . եւ ահա այսօր, այս տեղ յուսակտուր եւ մահատենջ սրտով կը դառնամ. . . եւ ստիպուած եմ ոչ միայն անոր վրայ կասկածներու երթալ, այլ եւ ո՛գիտէ, ատել զանի, քամահել եւ բոլորովին անորմէ բաժնուիլ եւ հեռանալ: Հեռանալ . . . ո Երկին, այսպիսի սոսկալի տանջանքէ մը պահպանէ զիս, մանաւանդ արիութիւն եւ ուժ տուրինձ, որպէս զի ինքզինքս զսպեմ . . . այս, հանդարտութեան եւ համբերութեան կարօտ եմ ճշմարտութիւնը երեւան հանելու համար . . . (Երգեցիկ խումբը որ վարագսը բացուելուն հեռուն

կերգէր, նորէն կսկըսի երգել և փոքր առ փոքր տեսարանին կը մօտենայ) Խնդութիւն եւ զբոսանք ամեն տեղ կը տիրեն. ահա երթալով ձայները կը սաստկանան. . . անտարակոյս եմ որ վինտուած ստահակ երիտասարդու սադատարկապորտեւ շին բազմութեան մէջ պիտի գտնեմ . . . վայ գլխին թէ որ անգամ մը ձեռքս անցնի: Իր լրբենի սէրը թէ Վարդուհիին եւ թէ Երանուհիին համար տածէ, նոյն է. ուստի ծանր ծանր պիտի հատուցանէ մեղի պատճառած աղէտքն ու տառապանքը: (Այս պահուս այլ և այլ անձինք տեսարան կելլան. թէ արք և թէ կանայք զանազան հագուստներ հագուած, դիմակաւ կամ անդիմակ, հետեւալ ծայրահանդը կերգեն: Այս խմբին պարագլուխն է Մաժանը):

ՏԵՍԻԼ Բ.

ՄԱԺԱՆ (ԱՐՔ և կանոյք, յետոյ) ԹԵՇՈՏՈՐ, ԵՂԻՍ  
ՊԱՐ

Օ՞ն երդենք, տղայք՝, սա չէն Մենաստան,  
Ուր տեղ հուալ ընդ հուալ խնդումըն ու պար  
Գիւղական հրճուանք գան ու միանան  
Նոյնպէս եւ քաղքի ու պալատի փառ։

ՄԱԺ: Թէ՛տոր, Թէ՛տոր, հասիր,  
Էյ գինեպան, ուր ես, գինի, գինի  
հասցուր մեղ, ծարաւի կը պապա-  
կինք . . .

Թէ՛տ: (Որ երեան կելնէ) Հոս եմ,  
սպարոն, սիրտ մի՛ հատցուներ . հիմա  
ամեն բան կը պատրաստեմ . . . տը-  
ղաք, ետեւէս եկէք . պարոններուն  
գինի, եւ տիկիններուն համար շան-  
բաներ . շուտ: (Ալեքսան տեսնելով որ  
Դիանիէլ Սեպուհը նորեկներուն մէջը չէ  
կը ձգէ կերթայ):

ՊԱՏԱՆԻ ՄԸ: Պարոն Մաժան, հի-  
մա պատմէ նայինք սա պատշգամին  
եւ աղօրիին զուարճալի պատմութիւ-  
նը (Մատով կը ցուցընէ պատշգամը ու  
աղօրին և ամենքը հոն կը նային ու կը  
ծիծաղին):

ՄԱԺ: Լուռ, լուռ կացէք, թըշ-  
ուառականներ լուռ, եւ գոնէ վայր-  
կեան մը համբերեցէք որ էրիկը հե-  
ռանայ։

ՏԻԿԻՆ ՄԸ: Արդէն էրիկը գնաց  
հեռացաւ։

ՄԱԺ: Բայց այն պատմութիւնը  
խիստ պարզ՝ եւ բացէ 'ի բաց պատ-  
մելը անվայելուչ ըլլալուն, յարմար  
դատեցի երդի ձեւ մը տալ անոր։

ԱՄԵՆՔԸ: Ուրեմն, երդէ, երդէ  
դայն։

ՄԱԺ: Բայց ներեցէք, հոս Մե-  
նաստանին մէջ երբէք բարձրածայն

չեմ երդեր . . . ասկից զատ՝ չորս  
կողմա պահանորդ եւ դէտ կը կե-  
ցունեմ, որպէս զի կամացուկ մը  
երդելիք երգս անխոհեմ եւ փափուկ  
ականջները չի լսեն: (Խակոյն աջ ու  
ահեակ երկու պատանիք կերթան կը կենան  
իբր պահանորդ):

ՊԱՏԱՆԻ ՄԸ: Պահանորդ կուղես . . .  
ահա ես հոս կը կենամ։

ԱՅԻ ՊԱՏԱՆԻ: Ահա ես ալ այս տեղ:  
ՏԻԿԻՆԸ: Երդը, երդը', սկսէք։  
ՄԱԺ: Ահա երդը . մտիկ ըրէք։

ՆՈՒԱԳ Ա.

Ճշմարիտ է, բարեկամներ,  
Թէ լոկ վէպ մը՝ կրնաք մեկնել  
Այն մէկ դէպք որ ճաշու ժամեր  
Սովոր ենք միշտ մեր մէջ երդել  
Գինի քաշել, մեղմիկ երդել,  
Զաղացպանին կինն է սիրուն,  
Թէեւ հպարտ է, նազենին.  
Ի՞նչ ընէ խեղճը առտու իրկուն,  
Կրողին տայ իւր աղօրին։  
Քար սիրտ կնկան էրիկ պարզմիտ  
Անհոդ անփոյթ կերթայ հեռուն,  
Միս մինակուկ եւ միամիտ  
Զաղացք պառկիլ՝ մինչեւ առտուն։  
Վայ քեզ ամուսին աչք ունին գանձիդ

Չերեւիր աչքիդ  
Եւ կերթաս բանիդ  
Ամէն ու ամէն՝ ես ձեղի կրսեմ,  
Երկանց համար

Կայ վեր Աստուած՝ մը պաշտպան ու  
վսեմ:

ՊԱՀԱՆՈՐԴԻ (Չախակողմեան) Ծայրա-  
յանդը աւելի ցած, ցած ձայնով.  
ահա Թէոտորը կուդայ (Թէոտոր երե-  
ւան կելնէ իր երկու սպասաւորներով գի-  
նիի շիշեր բռնած: Պահանորդը և քանի  
մը ուրիշ անձինք չեն թողուր որ մօտե-  
նայ. մինչդեռ միւսները Մաժանին չորս  
դին կառնուն և նախընթաց վերջնայանդը  
ցած ձայնով երգել կոկոին):

Վայ քեզ ամուսին աչք ունին գանձիդ  
Զերեւիր աչքիդ  
Եւ կերթաս բանիդ  
Ամէն ու ամէն՝ ես ձեզի կըսեմ  
Երկանց համար

Կայ վեր Աստուած մը՝ պաշտպան ու  
վսեմ:

Թէոտ. (Արգելողներուն) Բայց թող  
տուէք որ անցնիմ... այս ինչ կը  
նշանակէ... գինի ուզեցիք՝ ահա  
բերի:

ՄԱՅԻ: Տղաք, մեր պանդոկապե-  
տին կենացը, գեղանի Եղիսին բա-  
րեբաղդ էրիկին կենաց համար տըն-  
կենք...:

Թէոտ. Շնորհակալութիւն մեծ,  
թէ իմ եւ թէ կնկանսկողմէ... ինչ  
մարդավար են սա պատանիները. ի-  
րաւոր չափէն աւելի մարդավար...  
բայց այս մարդավարութիւնը աչքս  
չի բռնեց:

ԱՄԵՆՔԻ: Կենդանութեանդ: (Բա-  
ժակ բաժակի ընդհարելով Թէոտորին հետ  
կը տնկեն գինին և յետոյ բարձրէկէ ձայ-  
նիւ նախորդ վերջնայանդը կոկոին երգել,  
և կըկին խմել. և կամաց կամաց Թէոտո-  
րը դէպ ՚իներքսադաւիթը կը հըեն):

ՑԻԿԻՆՔ: Գնաց, գնաց, երկըրորդ  
նուադը նայինք:

ՄԱՅԻ: (Առաջին եղանակին վրայ),

ՆՈՒԱԳԻ Բ.

Եւ ահա մութ պատեց համբուն  
իսկ ամուսին, մեղաւոր է,  
Երբ դէպ իր տուն՝ աչք կը տանէ  
Եւ դիտէ որ՝ չէ ոք արթուն  
Մէկէն եւ ինք կիյնայ ՚ի քուն:  
Ո՞հ, կը խրկայ... իսկ կինն անդին  
Լոիկ մնջիկ արդէն տունն է  
Եւ հաւտարիմ իր ամուսինին  
Խոր կը ննջէ կամ սուտ քուն է:  
Ելիր տիկին, շուտ շուտ ելիր  
Զիւն մը չեկած քու խեղճ դլխին.  
Զայն տուր կանչէ, թէ ոչ մեռիր  
Գողը չմօտած քու անկողնին:  
Վայ քեզ ամուսին աչք ունին գանձիդ

Զերեւիր աչքիդ

Եւ կերթաս բանիդ  
Ամէն ու ամէն, ես ձեզի կըսեմ  
Երկանց համար

Կայ վեր Աստուած մը՝ պաշտպան ու  
վսեմ:

ՊԱՀԱՆՈՐԴԻ (Աջակողմեան) Մեղմիկ,  
մեղմիկ... պարօն Թէոտորը... (Ոջ  
կողմէ Եղիսը երեւան կելնէ, հոն կեցող  
պահանորդը չի թողուր որ ներս մտնէ.  
մինչդեռ ամենքը Մաժանին բոլորտիքը կը  
շարուին ու մեղմ ձայնով կոկոին երգել):  
Վայ քեզ ամուսին, աչք ունին գան-  
ձիդ

Զերեւիր աչքիդ ևայլն ևայլն:  
ԵՂԻՍ (Մեկուսի) Բայց ճամբաս ին-  
չու կը կտրեն եւ չեն թողուր որ  
մտիկ ընեմ: Ես այսպիսի երգեր գը-  
րողին կուտամ:

ՄԱԺԱՆԻ: Գեղանի Եղիսին կենացը,  
Թէոտորին հաւտարիմ կնկան կե-  
նացը մէյմէկ գինի քաշենք:

ԱՄԵՆՔԻ: Կենդանութեանդ:  
ԵՂԻՍ Շնորհակալ եմ, պարոններ  
նոյնապէս էրիկս ալ... բայց ճամբայ

տուէք, թողէք որ երթամ երկանս ձեր ըսածները պատմեմ եւ գովեմ... (Գինի կը քաշեն անոր առջե գլուխ ծըռելով՝ և վերի վերջնայանդը կրկին բարձրածայն երդելով):

ԱՄԵՆՔԸ: Ասոնց կենացը, կեցցեն Եղիս եւ Թէոտոր: (Եղիս ձախ կողմէ դուրս կելնէ, սաստիկ հրելով իրեն մէջքէն բռնող կեցընողները):

ՄԱԺ: Ահա երրորդ եւ վերջին նուագս:

ՏԻԿԻՆ: Ա՛հ, մտիկ ընենք սա երգին վերջը:

ԱՄԵՆՔԸ: Լոռոթիւն, ուշադրութիւն:

ՄԱԺ: (Առջի եղանակին վրայ):

Բայց ոչ ինչ է, կամ բան ստորին ինչ որ գողը գողցաւ մութին. Ի՞նչ ըսեմ ես, չարմիտ մարդիկ, Թէեւ էրիկը մնաց սուսիկ. Թեւ ու ոգի սուխն գործին: Արդէն գողը փախաւ այդուն Զուարթ դէմքով բայց սիրաը գող իսկ հապարտ կինն արդ գողդոջիւն՝ Դառնայ էրկան իրը զըղջացող: Եւ ամուսինն բարի տանտէր, Աս անմեղին ձեռքը կուտայ Խոստանալով մշտատեւ սէր՝ Իր աղօրին կառնէ կերթայ: Բարի ամուսին, արդ գանձիդ տէրն ես՝

ԱՆԿԱՍԼԱՋ ԿԱՊՆԵՍ

ՈՐ ՀԱՆՊԻՍՏ ՎԱՅԼԵՍ:

ԱՄԷՆ ՈՒ ԱՄԷՆ, ԵՍ ՃԵՂԻ ԿՐՍԵՄ

ԷՐԿԱՆՑ ՀԱՄԱՐ

ԿԱՋ ՎԵՐ ԱՍՏՈՒԹԾ ՄԸ՝ պաշտպան ու վսեմ:

ՊԱՀԱՆՈՐԴ: (Աջակողման) Լոռոթիւն. ահա երկուքը մէկէն կուգան:

ՄԱԺ: Նայէ, նայէ, ձեռք ձեռքի առած են եւ ինչպէս կը սրութին. երդիո բարոյական խրատն ալ այս

է: (Մաժան իր բարեկամներովը դէպէնի աջ կողմը կը քաշուի երբ կը նայի որ Թէոտոր և Եղիս տեսարան երեւալով՝ դէպի իրենց կը մօտենան որ ականջ կտիսեն: Նոյն միջոցին ինքը առանձին, և ետքը ընկերներովը երրորդ նուագին վերջնայանդը կերդէ, ձայնը քիչ քիչ մեղմացունելով):

ԲԱՐԻ ԱՄՈւՍԻՆ, ԱՐԴ ԳԱՆՁԻԴ ՏԷՐՆ ԵՍ՝

ԱՆԿԱՍԼԱՋ ԿԱՊՆԵՍ

ՈՐ ՀԱՆՊԻՍՏ ՎԱՅԼԵՍ:

ԱՄԷՆ ՈՒ ԱՄԷՆ, ԵՍ ՃԵՂԻ ԿՐՍԵՄ

ԷՐԿԱՆՑ ՀԱՄԱՐ

ԿԱՋ ՎԵՐ ԱՍՏՈՒԹԾ ՄԸ՝ պաշտպան ու վսեմ:

ԵԴԻՍ: Նայէ, նայէ, ըսածիս պէս չէ մի... երդելու համար նայէ ինչպէս մեղնէ կը փախչըտին, կը պահութին:

ԹԷՈՏ: Եւ ինչու մեր երեսը նայելով՝ քիթերնուն տակէն կը խընդան:

ԵԴԻՍ: Արդէն ըսի քեզի որ սա երդը գրողին պիտի տամ. ջիղերուս կը դպչի կոր: (Բոլոր երդեցիկ խումբը Եղիսին և Թէոտորին մօտենալով՝ անոնց չորս դին կառնուն):

ԹԷՈՏ: Իմ արխւնս ալ գլխիս կը զարնէ քանի սա երդը լսեմ...:

ՄԱԺ: Օ՛Ն ՆՈՐԷՆ ՔԱՇԵՆՔ, ՔԱՇԵՆՔ սա երկու չնաշխարհիկ ամուսիններուն կենացը, անոնց մշտնջենաւոր միաբանութեան, եւ տնական երջանկութեան, հէ, հէ, հէ, կեցցեն...:

ԱՄԵՆՔԸ: Երջանիկ կեցցեն:

ԵԴԻՍ: Կրող խմեցէք, կատղութենէս կը փրփրիմ կը մաշխմ...:

ԹԷՈՏ: Աս, սա անօրէնը ձեռքս տան կը խղդեմ:

Եղիս: Ես ալ միսերը ծուիկ ծուիկ  
կընեմ: (Կը ձգեն կերթան, մինչդեռ  
խումբը ինդալով և գինի իմելով անոնց

շորոտին շարուած են և մեծաձայն կեր-  
գեն,   
Բարի ամուսին և ոյլն և ոյլն:

### ՏԵՍԻԼ Գ.

#### ՆՄԱՔ, բաց 'ի ԵՂԻՍԵՆ ԵՒ ԹԷՇՈՐԵՆ

ՄԱԺ: (Դէպ 'ի խորը կը դառնայ, երեկ  
կնիկ հեռանալէն ետեւ) Ա՛յ, ով է սա  
գիրուկ եւ թափթփած պարոնը՝ որ  
հետը կին մը առած կուգայ: Ինչ-  
պէս ալ իրարու վայլեր են. մարդը  
գէր ու շլստի, կինը վայելչակազմ  
բարակ մէջքով եւ գեղեցիկ հագ-  
ուած սպուած է:

ՏԻԿԻՆ: Ի՞նչ. ուր է ասոր բարա-  
կութիւնը: Զիս ըսեր որ կմախքի  
պէս նիհար բան մըն է:

ՄԱԺ: Զգուշութիւն . . . կարճ կա-  
պէ . . . հասկըցայ ով են: Մեծ փոր  
պարոնը բրէզպուր'ի մէջ դրեթէ  
իշխան մը, բոլոր Հունգարիայի ա-  
մենահարուստ սեղանաւորը, ոսկե-  
ծուլ հորթը, այսինքն Մալթէն Սե-  
պուն է. իսկ թեւը մտած պիծա-  
կանման կինը . . . :

ՏԻԿԻՆ: Աղէկ օրինակ մը. նոյն  
իսկ պիծակի պէս անօթի եւ վտիա  
կենդանի մըն է . . . :

ՄԱԺ: Նշանաւոր Յուլիանէ պարու-  
հին է այս բայց արմանքս եւ զարման-  
քըս կը տանէ տեսնելով որ ոսկինեւ-  
րու մէջ լողացող Սեպուն մը բնչպէս  
այսպիսի եղու փեղոյր եւ կաշի  
կին մը կը կրէ. յիրաւի, խելքէս վեր  
բան է:

ՏԻԿԻՆ: Ամեն մարդ իր ճաշակը  
հաւնած է:

ՄԱԺ: Ի՞նչ կըսես. երթանք քիչ  
մը պար պարելու:

ԱՄԵՆՔԸ: Ո՞ն, երթանք, երթանք  
պարելու: (Դուրս գնալու ժամանակ Առ-  
պետը կը տեսնեն որ իրենց մէջ ատզնա-  
պաւ բան մը կը փնտռէ):

### ՏԵՍԻԼ Գ.

#### (ՆՄԱ անձինք) ԱՍՊԵՏ, ԵՄՔԸ ԴԱՆԻԵԼ, ԵՄՔԸ ՎԱՐԴՈՒՀԻ ԵՄՔԸ ԱԼԵՔՍԱՆ

ՄԱԺ: Վայ, վայ, Սէլինեան աս-  
պետդ . . . դուն, եւ դուն ալ ճերմակ  
մազերովդ այս կողմերը . . . :

ԱՍՊԵՏ: Պարոն Մաֆան, ես ալ  
քեղնէ աւելի կը հիանամ ինքդին-  
քըս այս տեղ գտնելուս:

ՄԱԺ: Իրաւ է . . . իմ ալ առջի  
անդամ մըն է զքեզ այսպիսի տեղ  
մը տեսնելս . . . արդեօք ներելի է  
հարցնել թէ այս իրիկուն որ յաջող

հովը նետեց զքեզ այս Մենաստա-  
նիս կողմերը,

ԱՄՊ: Յիրաւի, պարոն, եկու, ին-  
չուն եւ բնչպէսը շատ մի փնտռեր.  
ես ալ ըրածս դրածս չգիտեմ:

ԴԱՆ: (Որ ներս կուգոյ) Ուրեմն, հի-  
մա պատճառը ինչ է ես ձեզի կը  
բացատրեմ:

ԱՄԵՆՔԸ: Ահա Դանիէլ սեպուհը:  
ԴԱՆ: Այս մեր սիրական ասպետը

այս առաւօտ բանի մը համար մերժեց ինծի հետ փաստ բոնելու . . . աներկմիտ եմ որ այս իրիկուն հոսդալով իր միտքը փոխած ըլլալը կը յայտնէ :

Ա.ՍՊ.: (Նու բարկութեամբ անոր երեսէն վար կընայի բայց ինքզինքը զսպելու ջանալով) Հրամեր էք . . . սլարոն . . . ճշմարիտ է ըսածնիդ . . . այս, այդպէս է . ձեր առաջարկած փաստը բոնելու եկայ . . . եւ որովհետեւ գործը հրապարակաւ երեւան կը հանէք, անմիջապէս գրաւ մը որոշեցէք եւ ես պատրաստ եմ ընդունելու .

ՄԱՅԻ: Բայց նախ՝ շնորհ ըրէք մեղի ձեր վէճին էութիւնը հասկըցունելու :

Ա.ՍՊ.: Է՞ն . . . գործը հրաշալի բան մը չէ, այլ աշխարհիս չափ հին է : Գանիէլ սեպուհը երդում ըրաւ Մենաստանիս հանդիսին իմ ճանչած կիներէս մէկը հետը բերելու . . . իակ ես պնդեցի որ անհնարին բան է եւ թէ . . .

ԴԱՆ: Եւ թէ միւս կողմէ նոյն կընկան հետ խօսելու ինձ կարդիլէր :

Ա.ՍՊ.: Այս չեմ ուրանար որ դէմ կը կենայի :

Ա.Լ.Ք. : (Որ տեսարանին աջակողմեան ծայրը կը տեսնուի) Ի՞նչ է լսածս :

ՄԱՅԻ: Բայց այս կինը ինչ կարդի կին է . իր անունը որ տարեգրութեանց մէջ ոսկեղինիկ տառերով գրուած է . միթէ ողբերդակ քրմուհիներէն է թէ ոչ անմատչելի դիցուհի մը, ըսէք նայիմ :

ԴԱՆ: Պարոններ, այս կինը մինչեւ այսօր ազնուականութեան պսակը, առաքինութեան կենդանի պատկերը եւ անարատութեան անթառամ

ծաղիկն է . Եւ ահա նոյն խակ առ չնաշխարհիկ եւ չքնաղ էակը այս իրիկուն Մենաստանիս հանդիսին պիտի բերեմ :

Ա.Լ.Ք. : (Անոր վրայ յարձակելով) Ապիրատ դու, սուտ . . . այս, անամօթ, սուտ կը խօսիս դու : (Ընդհանուր շարժում և իրարանցում):

Ա.Ս.Պ.: Ալէքսան . . .

ԴԱՆ: (Կատաղօրէն) Ա'ն, արիւն, արիւն կը դոչէ այդ նախատինքդ . այս, ուրիշ սուրի հարուած մ'ալ պիտի ուտես դու . եւ այս ալ երկրորդը պիտի ըլլայ :

Ա.Լ.Ք. : Ես պատրաստ եմ :

ԴԱՆ: Զէ, առաջ պէտք է որ դընելիք գրաւս շահիմ . . . այս գրաւս ամեն բանէ նախամեծար է ինծի համար . Քեզ կըսեմ, ահա երկու հարիւր ոսկի կը դնեմ, սիրտ կընես ընդունելու :

Ա.Լ.Ք. : Ի՞նչ, կինկան մը պատիւը երկու հարիւր ոսկիի գրաւ մի դընեմ . . . օ՛ն անդր, կը զառանցես դու, անմիտ . . . անգին է անոր պատիւը . . . բայց գարձեալ հազար ոսկի գրաւ կը դնեմ որ այն կինը քեզի հետ հոս չի դար : (Այս պահուս սեւ հագուստ և դիմակաւոր տիկին մը Ալէքսանին քովը կեցած կը գտնուի և անոր ձեռքը բռնելով կամացուկ մը կըսէ) :

ՏԻԿԻՆԸ: (Դիմակաւոր) Մի, գրաւ մի դներ, հետը մի կոռուիր . . . այն կինը արդէն հոս եկած է :

Ա.Լ.Ք. : (Ճիկ մը հանելով) Ա'ն . . . (կը դառնայ չորս կողմը կը նայի . բայց դեռահասակ կինը ամբոխին մէջ կանչետանայ. իսկ Ալէքսանը 'ի զուր ասդիս անդին կը փնտուէ. մինակ զգոյն գոյն հաղուած ծպտեալ կանայք կը տեսնէ բաց 'ի սե հագուստէն) :

ԱԼԵՔ: Ո՛ Երկին, Երկին, միթէ  
անրջական տեսիլ էր, ի՞նչ էր տե-  
սածս :

ԱՍՊԻ: Ի՞նչ ունիս, բարեկամ . . .

ԱԼԵՔ: Ո՛չ ինչ . . . ո՞չ ինչ . . . (ինք-  
նիրեն) Այու . . . անպատճառ . . . տա-  
րակոյս չունիմ . . . ապահով եմ որ  
այն ձայնը՝ Վարդուհին ձայնն էր . . .  
չէ, Արանուհին այս մասին յանցա-  
ւոր չէ :

ԴԱՆ: Կը նայիմ որ հրամանատարը  
վարանման մէջ է. հարկաւ դիւ-  
րին բան չէ այսպիսի գրաւի մը ան-  
խոհեմաբար մտնել . . . կը վախնայ որ  
վերջը մեծ փորձանքի մը կը հան-  
դիպի :

ԱԼԵՔ: Ես վախնամ, ես վարանիմ  
. . . բնաւ ամենեւին . ահա քեզ Եր-  
կու հաղար ուկի . եւ պատրաստ եմ  
մահու չափ մենամարտիլ քեզի հետ :

ԴԱՆ: Մահու չափ (Երկու հակոռա-  
կորդաց մէջ տեղը կը մտնեն որ հանդար-  
աեցընեն: Դանիէլ անվեհերութիւն կեղ-  
ծելով՝ չոքա դին եղողներուն կըսէ) Պա-  
րոնններ, ան կինը, որուն ախոյեանն  
է կանգնած հրամանատարը, ան կի-  
նը ժամկէ մը սեղանի վրայ ձեղիներ-  
կայացունելու պատիւը պիտի ունե-  
նամ:

ՄԱՖ: Թողութիւն շնորհէ, սեպուհ.  
այս անցած դարձածը նկատելով  
մեծ փափաք մը չունինք ան կինդ  
տեսնելու: Իսկ ես, արդէն դիտես

որ աս պարոնները եւ տիկինները  
քեղնէ առաջ ընթրիքի հրաւիրած  
էի: (Նոյն միջոցին պանդոկապետին ոպա-  
սաւորը սրբիչ մը ձեռքը կը մօտենայ) Ա-  
հա սպասաւորն ալ դալով կիմացու-  
նէ մեղ որ սեղանը պատրաստ է :

ԴԱՆ: (Զայրոյթը զսպելով) Ե՛հ, լաւ  
. . . վարձքդ կատար . . . :

ՄԱՖ: (Ուռ Ալեքսան) Հրամանատար,  
յաջողութիւն եւ յաղթութիւն կը  
մաղթեմ քեղ: (Մաժանը և բոլոր ներ-  
կայ գտնուողք Ալեքսանին ձեռքը կը սեղ-  
մեն, Աերջը արք և կանայք Ասպետին աս-  
ջե ակնածութեամբ կը խոնարհին և սպա-  
սաւորին ետեկն դուրս կելնեն):

ԱՍՊԻ: (Նոյն միջոցին առ Ալեքսան մեղմ  
ձայնով) Ուրեմն բարեկամ, դուն ալ  
համոզուած ես . . . որ Վարդուհին  
այսպիսի տեղ մը ոտք չկոխեր :

ԱԼԵՔ: (Կամացուկ) Արդէն հոռ է ե-  
ղեր :

ԱՍՊԻ: Ի՞նչ, Վարդուհին հոռ ըլ-  
լայ :

ԱԼԵՔ: (Նոյնպէս ցած ձայնիւ) Եկու,  
ետեւէս եկու, բարեկամ. Երթանք  
գտնենք զանի եւ ժամ մ'առաջ աս-  
կից հեռացընելու աշխատինք, որ-  
պէս զի ան բանսարկու մարդուն հետ  
չի տեսնուի :

ԱՍՊԻ: Պատրաստ եմ քեզ աջակից  
ըլլալու: Վահ, բոլոր արիւնս սա-  
ռած է Երակներուս մէջ . . .

## ՏԵՍԻԼ Ե.

### ԴԱՆԻԷԼ ՍԵՊՈՒՀ (Առանձին)

ԴԱՆ: Այու, պիտի մենամարտիմ  
անոր հետ մինչեւ վերջին շունչս:  
Նախատինք չի մնաց որ չի թափին  
վրաս . . . նոյն իսկ իմ ներողամիտ եւ

մոլի բարեկամներս անզամ զիս ա-  
նարգեցին . . . (Նուագածու իսւմըը մեղ-  
միկ մը կը նուագէ Մենաստանի երգին  
Ես բանուկ կաորը, ձուի կողի ներքսագո-

ւիթին մէջ, Դանիել դէպ 'ի այն կողմը գտառնալով խօսքը կը շարունակէ) Նայէ, նայէ, ինչպէս շուտ մը իմ պատճառաւս իրած անմեկնելի այլայլութիւննին մոռցան. անտարակոյս եմ որ խմելով ու երգելով ուրիշ նոր գայթակղեցուցիչ դէպք մը իրարու պատմելու վրայ են. Բայց քիչ մ'առաջ իմ առջեւս ինչու համար տրտում տխուր կեցան եւ իրը գինովութենէ սթափած՝ սկսան իմ քովէս խորշիլ, հեռանալ, եւ իմ երեսիս բացէ 'ի բաց ըսել որ անիրաւ եմ, հակառակորդիս յաջողութիւն բարեմաղթելով: Յաջողութիւն մի. ահ, այս խօսքը միայն կայծակի պէս գլխիս իջաւ . . . պաղ ու սառ քրտինք մը ճակտէս սկսաւ հոսիլ . . . չէ թէ երկիւղ կամ դող մը բռնելուն զիս, չէ . . . այլ ես . . . ես ինքզինքէս ակնկոր կամչնայի . . . ալ այսուհետեւ ոչ գոռողութիւն, ոչ սէր եւ ոչ յոյս ունիմ ինձ քաջալեր եւ օդնական, ոչ. այլ անդիմադրելի զօրութենէ մը մղեալ՝ անդարձ կը դիմեմ դէպ 'ի անդունդ մը . . . Ակեւոր Ասպետը չէր մի ինձ ըսողը: Կը հրա-

մայեմ քեզ եւ կարդիլեմ . . . աննորատի հրամանատարը չէր ինձ յանդըգնաբար ըսողը: Դուստախօս մըն ես . . . էն, ալ հանդուրժել չեմ կարող, ամեն բան աչքս առած եմ: Արդէն փառք եւ պատիւս կորուսի, գոնէ մնապարծութիւնս պաշտպանելու, ինքնասիրութիւնս ազատելու աշխատիմ, որպէս զի այս սոսկալի վիճակիս մէջն ալ գլուխս վերըռնած՝ ծիծաղ դէմք մը, անվրդով կերպարանք մը ցոյց տամ ամենուն եւ դրած գրաւս վաստըկիմ . . . նվէ եկողը . . . արդեօք իմ գոռող ու վէս բամբիշս է . . . չէ Եղիսն է եղեր, իմ վաղեմի սիրուհիս, իմ անցեալ տարուան միսիթարանքս . . . Այս առտու անոր հետ խօսելու ժամանակ անդամ չդտայ . . . աչքէն ելած պիտի ըլլամ . . . ինչ եւ է, իբրեւ կնապաշտ մարդ մը պարտաւոր եմ ներում ինդրել անցած անդամուն այնպէս շտապաւ քովէն մեկնելու համար: (Եղիս խորունկ մտմտալով՝ ձախ կողմէ ներս կը մտնէ, եւ նուագարանները լուիկ մնջեկ կսկսին աղօրիին երգը նուագել):

## ՏԵՍԻԼ Զ.

### ԴԱՆԻԵԼ ՍԵՊՈՒՀ, ԵՂԻՍ

ԵՂԻՍ: Դրան ետեւէն ականջ կախելը գէշ բան ըլլալը գիտեմ, բայց ինչ ընեմ երգին եղանակը լսելու համար ուրիշ ճար չկար . . . (Գեղգեղելով):

Վայ քեզ ամսւտին, աչք ունին գանձիդ:

Չերեւիր աչքիդ

Եւ կերթաս բանիդ . . .

ԴԱՆ: (Մեկուսէ) Արդեօք ինչ մըտ-

մըտուք ունի խեղճը, ինչու այսպէս վրդոված է:

ԵՂԻՍ: Եւ ինչպէս աներեսութեամք իմ խեղճ մարդուս վրայ այսպիսի սուտ ու մօւտ լուրեր կը հանեն:

ԴԱՆ: Ինչու կը մտմտաս իմ սիրուն Եղիսս:

ԵՂԻՍ: Ախ, ան է . . . Սեպուհն է:

ԴԱՆ: Նոյն ինքն ես եմ, ես քու ամենէն կրակուս սիրահարդ, ու թէ

եւ ժամանակ մը բացակայ մնացի ,  
դարձեալ քու ամենէն հաստատամիտ  
պաշտողդ եմ :

Եղիս: (Ետ եռ քաշուելով) Հանդարտ  
թող զիս , հանդարտ : (Մեկուսի) Ա-  
յո . ճիշտ ան է . ան՝ որուն բարե-  
կամները իմ վրաս զրապարտիչ երդ մը  
հանեցին :

ԴԱՆ: Բայց ինչ ունիս , սիրելիս ,  
կարծեմ թէ բանի մը համար ինծի  
հետ նեղացած ես . չըլլայ որ բիրտ  
էրիկիդ հետ նորէն կնծիո մը ունե-  
նաս :

Եղիս: Սեպուհ , մի բամբասեր էրի-  
կըս իմ առջեւս :

ԴԱՆ: Ե՞րբ զանի բամբասած ու-  
նիմ . . . արդէն գիտես որ միշտ իմ  
միակ փափաքս եղած է ձեր առտնին  
մանր մունր վէճերը պարտըկել եւ  
զձեզ հաշտ եւ միասիրտ տեսնել :

Եղիս: Զէ , ես էրկանս հետ աւեր  
չէի որ հաշտուելու կարօտ քըլլամ .  
այլ իմ միակ ոխս եւ բարկութիւնս  
քեզի դէմ է .

ԴԱՆ: Ի՞նչ , դուն ինծի բարկա-  
նաս , դուն Եղիս . թերեւս իրաւունք  
ունիս . վասն զի դուն կարծես թէ  
ես մոռացկոտ եւ ապաշնորհ մարդ  
մըն եմ .

Եղիս: Ապաշնորհ մի . . .

ԴԱՆ: Այո , ապաշնորհ , ապերախտ  
եմ ես . ես պէտք չէի հեռանալ քու  
քովէդ քանի որ անուշ յիշատակնեւ-

րով զիս կապեր դրաւեր էիր : (Պ-  
տրշգամը ցուցընելով) :

Եղիս: (Աչքը հոն տանելով) Ի՞նչ ,  
յիշատակներ . . .

ԴԱՆ: Բայց որչափ որ գործով ըս-  
տիպեալ բաժանեցայ քեզնէ , այն  
յիշատակները , ժամ մը , վայրկեան  
մը միտքէս չելլան , մանաւանդ հոն  
վերը քեզի հետ անցուցած արագըն-  
թաց ժամը միշտ եւ յարատեւ . . .

Եղիս: Հոն , ինծի հետ մի . . .

ԴԱՆ: Այն ժամը՝ իմ կենացս ա-  
մենէն երջանիկն եւ միանդամայն  
ցանկալին կը սեպեմ :

Եղիս: (Համբերութիւնը հատած) Աե-  
պուհ . . . ամենեւին բան մը չեմ  
հասկընար խօսքերէդ . . .

ԴԱՆ: Հըմ , հըմ . . . ինչ հրամայե-  
ցիր . . . (Մեկուսի) Հա , հա , էրիկն  
է . . . ահա զինքը տեսաւ . անշուշտ  
վախցաւ որ վրայ կը համնի ու ամեն  
բան կիմանայ . . . յիրաւի սա կա-  
նայք շատ արթուն եւ ճարպիկ են .  
(Բարձր) Լաւ , հասկըցայ , հանդարտէ  
իմ սիրուն՝ Եղիս , էրիկդ բան մը  
չի լսեց . . .

Եղիս: Ի՞նչ կըսես , հոգիդ սիրես :

ԴԱՆ: Եւ ոչ զմեղ կը տեսնէ . մեր  
գաղտնիքը մարդ չգիտէ , այս մա-  
սին ապահով եղիր . . .

Եղիս: Մեր գաղտնիքը մի . . . բայց  
այս ինչ յանդգնութիւն է . . .

## ՏԵՍԻԼ Է.

### (Նոյն անձինք) ԹԵՌՏՈՐ

ԹԵՌՏՈՐ: Եւ այն երգը գոյ սորվե-  
ցայ . ամբողջ գիտեմ . . . կինս որ-  
չափ իրաւունք ունի եղեր . . . իմ  
խելքս ալ հասաւ այն անիծեալ եր-

գին միտքը մւր նայելուն : (Գեղգե-  
ղելով) :

Վայ քեզ ամուսին , և ոյլն և ոյլն :

ԴԱՆ: Եղիս , կը լսես . էրիկդ կեր-

դէ . հասկցար հիմա որ մեղի բնաւ ուշադրութիւն ըրած չունի . . . .


Թէ՛օՏ: (Առջի վերջնայանգը աւարտելէն ետև, այն նորէն կոկոսի երգել բարկութեամբ և խղդուկ ձայնով մը) .

Ամէն ու ամէն՝ ես ձեղի կը սեն, և այլ:

(Աս միջոցիս Գանիէլ սեպուհը ժըպտելով՝ անոր կը մօտենայ և ուսին դըպչելով զանի կը դարձնէ և ձեռքը կը կարկառէ : Յէկոտոր զանի կը ճանչէ, մէյմը ետ ետ կը քաշուի, և յանկարծ վրան կատազաբար յարձակելով կը պօռայ), Ա՛խ, բըռ-

նեցի, նոյն ինքն է . . . հա , հա , ինքն է . . . Եղիս, արդէն կըսէի քեղի որ մէկը խեղդելու փափաք ունիմ . . . ալ ձեռքէս փախչելիք չունի . . . աս է , աս է իմ վնառած մարդս :

ԴԱՆ: Կորիր, հեռացիր, թշուառական դու, կորիր: (Յէկոտորին հանած աղմկին վրայ բոլոր հանդիսականք, գլուխնին Մաժանը անցած՝ ներս կը մըտնեն, և Գանիէլին ու Յէկոտորին մէջ կիյնան որ իրարմէ զատեն) .



## ՏԵՍԻԼ Բ.

(Նոյն անձինք) ՄԱԺԱՆ, հանդիսականք, հետզետէ ԱՍՊԵՏ, ԱԼԵՔՍԱՆ, գիմակաւոր աիկինը

ՄԱԺ: Պարոն Յէկոտոր, արդեօք նորէն մոլեգնութիւնդ յանկարծ բռնեց, ինչ կայ . . . .

Թէ՛օՏ: Ա՛խ, զքեղ ալ կը ճանչնամ, քու չափող ալ պիտի տամ . . . .

ԵՂԻՍ: Ես ալ կը ճանչնամ:

Թէ՛օՏ: Սա երգիչ պարոնը չէ մի եղիս:

Եղիս: Եւ երգին հեղինակը :

ԳԱՆ: Ի՞նչ ըսել կուզեն . . . .

ԵՂԻՍ: Կեղծաւորութիւն մէկդի . իմ սիրուն տիկիներս եւ պարոններ, շատ ուրախ եմ որ այսօր ամենքնիդ ալ սա մարդուն չորս դին գումարուած կը գանուիք :

Թէ՛օՏ: Եւ մանաւանդ չափէ դուրս ուրախ եւ գոհ եմ :

ԵՂԻՍ: Խնչու, որ այն շինած երգովը զմեղ ձեր առջեւը զրպարտեց, մեր անունը աղտոտեց եւ հիմա ձեր առջեւը ինքզինքս արդարացունել կուզեմ :

ԳԱՆ: Այս հանելուկը ինծի մվ պիտի լուծէ . . . .

Թէ՛օՏ: Թշուառական, չնս գիտեր

որ այն երդը բարեկամգ շինեց քու դրդմամբդ :

ԴԱՆ: Ի՞մ դրդմամբա . . . .

ԵՂԻՍ: Դուն, դուն մինակ անոր պատմած պիտի ըլլաս . . . .

Թէ՛օՏ: Պարզմիտ էրկան պատմութիւնը . . . .

ԵՂԻՍ: Որ չաղացքը պառկելու կերթայ:

Թէ՛օՏ: Մինչդեռ գողը պատշդամին մէջ իր գանձը կը կողոպտէ .

ԵՂԻՍ: Ահա այս բոլորովին սուտէ :

Թէ՛օՏ: Բոլորովին սուտ . ստախօս դու :

ԵՂԻՍ: Ստախօս դու :

ԴԱՆ: (Կատղած) Ստախօս. այս բառը ամենն կողմէ անդադար կը լըսեմ . այս է ուրեմն իմ ճակատագիրս :

ԵՂԻՍ: Որովհետեւ ամենն մարդ զքեղ ստախօս կոչելու իրաւունք ունի: (Քիչ քիչ հանդիսականները Դանիէլին և Յէկոտորին երկու կողմը կը դա-

աեն, որով թէ աջ և թէ ձախ կողմերը պարապ կը մնան։ Զախ կողմէ Ալէքսանը և Ասպետը տեսարան կելնեն, աջ դիեն ու հագուստ դիմակը կերեի, որ նոյն ինքըն Վարդուհին է։ Զաղացպանին և կընկանը խօսքերը իր վրայ սաստիկ կը ներգործեն և անձկութեամբ տկանջ կը կախէ։ Խաղը կանցնի շուտ շուտ և առանց պահմը ընդմիջելու)։

Թէոս։ Այսպէս, Պարոն Մաժան, եթէ դու ալ ստախօսի տեղ անցնիլ չես ուզեր, երգդ, մանաւանդ, անոր վերջին նուագը փոխելու նայէ։

Եղիս։ Եւ սոյն նուագին մէջ կուզեմ որ ճշմարտութիւնը բացէ 'ի բաց յայտնուի։

Թէոս. Գիտցիր, պարոն, որ իմ կինս քու կարծածիդ պէս դողին ու կրողին բան մը տուած չէ։

Եղիս։ Զէ, չէ թէ մինակ ասոր անոր՝ այլ ամենուն դանձին աչք տնկող դողին։

Թէոս։ Այն, պարոն, այն իրիկուն ես կնկանս հետ աղօրին քաշուեցայ, պատշգամին սենեակը աշնուական կնկան մը յանձնելով։ (Այս խօսքիս Վարդուհին ճիգ մը կը ձգէ ու կը մտրի կիյնայ, ամենքը դէպ անոր կողմը կը դառնան։ Դանիէլ, Ալէքսան, և Ասպետը շտապաւ օդնութեան կը վաղենու Ալէքսանը զանի թեւերուն վրայ կառնու եւ Ասպետը Ալէքսանին եւ Դանիէլին մէջ տեղը կը կենայ որ այս վերջինը իրենց չը մօտենայ)։

Մաժ։ Կին մը մարեցաւ ինկաւ։

Ասդ. Եհ Ալէք։ Վարդուհի։

ԴԱՆ։ Վարդուհին է . . . .

Թէոս. (Կէս ձայնով) Ա՛ն, տէր Աստուած, Հըլլայ որ պատահամբ .... Եղիս։ Դուն ալ լոէ . . . (Ծպտեալ կին մը Վարդուհիին կօդնէ եւ ձեռքը շիշմը կուտաց)։

ԱԼԷՔ. (Ծունը դրած եւ մարած կինը բազկացը մէջ բռնած Եղիսին գտանալով) Ա՛ն, վերջապէս քու խնամքներովդ սկսաւ շունչ առնել տալ . . . բարեկամներ, Աստուծոյ սիրոյն ըլլայ, քիչ մը . . .

Թէոս. Աղէկ, աղէկ, ահա մենք կերթանք . . .

Եղիս։ Ահա ես ալ կերթամ։ (Ամեն հանդիսականք ծանրաքայլ շարժում մը կընեն դուրս ելնելու մտօք)։

ԱՍԴ. (Չեռքովը կը նշմարէ որ կենան) Վայրկեան մը, դեռ վայրկեան մը սպասեցէք, խնդրեմ, Դանիէլ Սեպուհ, դոնէ ամենուն առջեւը խոստովանէ, (Եղիսը ցոյց տալով) այս յանիրաւի եւ տարապարտ զրպարտուած կնկան պատույն համար խոստովանէ որ իրիկուն մը պատշգամը անցունելդ մի միայն խաղ մը խաղալու մտօք էր եւ թէ այն պատշգամին մէջ ոչ մէկը չի դտար։

ԴԱՆ. (Պահ մը ետքը, գլուխը ծռած և ապուշ կրթած) Ճշմարիտ է . . . ոչ ոք չկար հոն . . .

Թէոս. (Կէս ձայնով առ Մաժան) Լաւուրեմն, պարոն, սա քու շինած երգը ուրիշ անգամ բերանդ չառնես։

ՄԱԺ. Խօսք կուտամ որ չեմ առներ։

Թէոս. Երանի թէ այն երգը ժամ մ'առաջ մոռցուէր։ (Ամենքը լուիկ դուրս կելնեն)։

ՎԱՐԴՈՒՀԻՆ (Դիմակաւ) ԱԼԵՔՍԱՆ, ԱՍՊԵՏ, ԴԱՆԻԵԼ

ՎԱՐԴԻ: (Ոտք կելնե, չորս դին կը դիտե, չի համարձակիր Ալէքսանին ձեռքը բռնել. և վայրկեան մը վարանելէն և գողդողալէն ետեւ՝ Առպետին ձեռքը կընդունի : Ետքը աչքին կը զարնէ Դանիել՝ որ անոր շարժումները նկատելով՝ կը մօտենայ, Այն ատեն վարդուհին սարսափելով և մարած ձայնով կըսէ) Աս, այս, աս էր . . . որչափ իրաւունք ունէի զինքը ատելու եւ քամահրելու . . . բարէ, աս էր . . . :

ԴԱՆ: (Ծունկի գալով) Տիկին, Աստուծոյ սիրոյն ըլլայ, շնորհ ըրէ, գթա, ներէ ինձ :

ԱԼԵՔ: (Դանիելին ձեռքէն բռնելով բռնութեամբ վեր կը վերցունէ) Ամենեւմին, ոչ ներում կայ քեզ եւ ոչ դըթութիւն . վատաղդի դու, կնկան մը առջեւ ծունք կը դնես եւ ներում կը խնդրես, չէ, քու անօրէն ըն-

թացքիդ համար չէ թէ կնկան մը, այլ մարդիկներու առջեւ պատասխանատու ես . միթէ արդէն մոռցար գոխոստմունքդ :

ԴԱՆ: Ե՛րբ եւ ուրտեղ որ կուզես, ես պատրաստ եմ: (Վարդուհին կերթայ Ալէքսանին ձեռքէն կը բռնէ) :

ԱԼԵՔ: Մի, մի վախնար տիկինս, ես զքեզ չեմ թողուր. բայց զքեզ պաշտպանելէն առաջ աղատել կուզեմ:

ԴԱՆ: Ես քեզ սպասելու կերթամ:

ԱԼԵՔ: Ես ալ չեմ ուշանար գալու,

ԴԱՆ: Այնպէս կարծեմ:

ԱՍՊ: (Յած ձայնով) Խոկ ես ալ կը յուսամ որ իմ խոստմունքս եւ ըրածուխտս պիտի կատարեմ: (Դանիել գուղղաբար անոնց երեսը կը նայի, խոնարհութեամբ կողջունէ կինը և աջ կողմէ դուրս կելնէ):

ՏԵՍԻԼ Ժ.

ԱՍՊԵՏ, ԱԼԵՔՍԱՆ, ՎԱՐԴՈՒՀԻՆ, (Յետոյ) ՄԱՓԱՆ, (իր բարեկամներէն մէկ քանին եւ քանի մը կանայք, յետոյ, տեսչութեան պաշտօնեաներ, զինուորներ, եւ ետքը) ԵԴՈՒԱՐԴ

ԱԼԵՔ: Ելիր, տիկինս, ելիր, թեւը մտիր ու երթանք :

ԱՍՊ: Երթանք շուտով (Դէպ 'ի խորը կը քալեն եւ նոյն միջոցին վանդակապատը կը դոցուի) :

ՊԱՇՏՈՆԵԱԹ ՄԸ: Դուրս ելնելու հրաման չկայ :

ՎԱՐԴԻ: Աստուած իմ (Զորս կողմը պահակներ կը դնեն) :

ՊԱՇՏՈՆ: (Դէպ 'ի վանդակապատը դիմող անձանց) Կեցիք, հրաման չկայ :

ԱՍՊ: Բայց ի՞նչ է պատճառը :

ԱԼԵՔ: Ի՞նչ կայ . . . :

ՄԱՓ: (Իր քանի մը բարեկամաց և մէկ երկու կանանց դառնալով) Բարեկամներ, այս գիշեր նշանաւոր արկածներու գիշեր մ'է . գիտէք որ ան երեւելի սեղանաւորը՝ տեսչութեան պաշտօնէից ձեռօք այն նիհար եւ չոր կինը բռնել տալու ելեր է : Մենք սըխալեցանք, ան Յուլիանէն չէ եղեր, այլ բաղդախնդիր կին մը՝ որ սեղանաւորին թէ սիրտը եւ թէ քսակը կողոսպեր է եւ Աստուած գիտէ որ

ծակը մտած է : Հիմա ասո՞ք ալ իրենց խելքովը այս տեղը զանի փընտըռելու համար եկեր են եւ չեն թողուր որ մարդ մը դուրս ենէ : Իսկ ես որ քիչ մը առաջ ժուժկալութեան եւ բարոյականութեան ճամբուն մէջ մտնելու միտումներ ունէի, նորէն մոլորեցայ եւ կուզեմ աս իրիւ կուն ալ ձեղի հետ խաղալով, պարելով եւ խնդումով անցունել : Ալ վաղը խելքս գլուխս կը ժողվեմ :

ԱՄԵՆՔԸ : Մենք ալ նոյնպէս : (Դուրս կելնեն. հեռուն նուադարանները հունդարական եղանակ մը կը չալեն. ուրիշ անձինք ալ ետեւէ ետեւ դրան մօտենալու ատեն՝ ետ կը մզուին զինուորներէն):

ՎԱՐԴԻ (Առ ասպետ ցած ձայնով): Արդեօք ասկէց դուրս ելլալու հնար մը չկայ :

ԱՍՊԻ : Քիչ մը համբերէ . կարելի է յանդգնութեսմբ եւ ճարպիկութեամբ մը այս տեղէն դուրս նետուինք . . . հետո եկու զաւակս : (Վանդակապա-

տին մօտենալու ատեն, ուրիշներն ու նոնց ետեւէն կերթան):

ՊԱՀԱԿԻ ԱՆԴԻՆԻ ՀԸՆԿԱՐ, այս է մեր հրամանուր : (Ամենքը կոկոհն մումուալ զինուորին առջև, որ ազդու կերպիւ կը կրկնէ : ) Հրաման չկայ, ըսի :

ԵՅ : (Դրսի կողմէն երթեւեկելով) Թէ որ դուրս ելլալու հրաման չկայ, անշուշտ ներս մտնելու պիտի ըլլայ: Վարդուհին, Ասպետը և Ալէքսանը կը սրսկան զանի տեսնելով և դէպ 'ի աջ կողմը կընկրկին):

ԱԼԷՅԻ ԵՇԴՈՒԱՐԴՈՒ:

ՎԱՐԴԻ (Ձած ձայնիւ առ Ասպետ) ԱՇԻ, կը մեռնիմ :

ԱՍՊԻ : Ետեւէս եկու :

ԱԼԷՅԻ : Բարեկամ, տար, հեռացներ Վարդուհին, ճար մը դտիր, շուտ գնա, ես ձեր տեղը կը մնամ: (Վարդուհին ասպետին թեւը մտած աջ կողմէ դուրս կելնէ. Եղուարդ ներս կը մտնէ : Իսկ միւս անձինքը այլ և այլ կողմերէ կը հեռանան):

## ՏԵՍԻԼ ԺԱ.

### ԱԼԷՔՍԱՆ, ԵԴՈՒԱՐԴԻ

ԵԴԻ : Այս, դուրս ելլալու հրաման չկայ . . . ուրեմն Դանիէլ սեպուհն ալ ձեռքէս ազատելիք չունի :

ԱԼԷՅԻ : (Յառաջ գալով) Ո՞վ ըստ քեզ որ այն մարդը հոս է :

ԵԴԻ : Ո՞վ ըստ . թէ որ այս մասին կասկած մ'ալ ունենայի, քուներկայութիւնդ բաւական է զայն փարատելու . . . :

ԱԼԷՅԻ : Իմ ներկայութիւնս . բայց իմ գալուս պատճառը . . . :

ԵԴԻ : Այս քու գալուդ պատճառը նոյն իսկ իմ ալ փնտռած մարդս

է . . . յայտնի է որ ամօթալի լուրերը շատ շուտ կը հոչակուին եւ արդէն ամենուն բերանն է կնկան մը պատույն վրայ դարձող վատահամբաւ գրաւի մը խօսքը :

ԱԼԷՅԻ : Ո' ԵՐԿԻՆՔ :

ԵԴԻ : Բայց անհնարին եղաւ ինձ ձշդիւ իմանալ, ոչ արիաբար Սեպուհին դէմ դիմագրաւ կեցող ազնուասիրտ մարդուն անունը, եւ ոչ ալ անոր հետ պարահանդիսիս գալու միանալու խօսք տուող վատահանուն կնկան անունը : Սակայն այն

անդամին, այն անօրէնին անունը, որ այս առաւօտէն 'ի վեր սիրտս ատելութեամբ եւ բարկութեամբ վառեց, բորբոքեց, այն անունը ճանչցայ, եւ ահա վաղեցի եկայ: Կերեւի թէ այսօրեայ կրած նախատինքը բաւական չի սեպնց, կերեւի թէ անարդութեամբ եւ մոլութեամբ մնանող սեւ հոգիներ կան: Իսկ ես միակ փախաք եւ փառասիրութիւն մունիմ աշխարհիս վրայ, այս է վրէժս առնել այն մարդէն: Այս, այս վրէժս անվրէպ պիտի լուծեմ: Ասկից դուրս ելլալու հրաման չկայ. ես ալ հոսարձանացած պիտի կենամ ... պիտի սպասեմ ... վագրի պէս անոր միսը պիտի փառատեմ ... անոր կեանքը իմս է եւ չի պիտի թողուժ որ ուրիշը զայն վերցունէ, եթէ այն ուրիշը Ալէքսանը անդամ ըլլայ . . . վասն զի, բարեկամ, այս գործը՝ որուն համար կեանքդ վտանգի մէջ դնելու ելեր ես վեհանձնաբար, այս դատը ուղղակի ինձ կը վերաբերի քան թէ քեզ: Այն նամակը, այն անիծեալ նամակը . . . :

ԱԼԵՔ: Այն նամակը . . . խնդրեմ ... ինծի տուր . . . կը սոսկամ որ չի յայտնուի . . . :

ԵԴ: Եւ այն նամակը Երանուհին առնու պահէ:

ԱԼԵՔ: Խնչպէս արդարացունեմ Երանուհին առանց Եղուարդին սիրտը չարաչար խոցելու:

ԵԴ: Ա՞հ, Երանուհի. վայ քեզ Երանուհի, այն անմեղ եւ կայտառ հոգիու, այն անուշ դէմքդ, որ լուսահոգի մօրս կենդանի պատկերն է, այն մատղաշ սիրտդ որ ազնիւ հայրս հոգին աւանդելու ժամուն իմ խնամոյս յանձնեց, Երա-

նուհիս, այն քաղցր եւ սրտաշարժ ձայնդ որ ականջիս նոյն միջոցին փափաց» եղբայր, աշխարհիս երեսը մինակ զքեզ ունիմ, մի լար եղբայր, վասն զի կզզամ որ մեր բոլոր կորսունցուցած սիրականներուն տեղ զքեզ սիրելու չափ կարողութիւն ունիմ, մի լար: Երանուհին, այսպիսի ընտիր ձիրքերով զարդարուն Երանուհին յանցաւոր ըլլայ. չէ, չէ, անհնարին բան է: Մի խռովիր դու, Ալէքսան, չէ, այնպիսի դժոխային մատնութեամբ մը արդէն վեհանձն հոգիու խորտակուած էր . . . իսկ Երանուհին ինքզինքը կամաւ ամբաստանութեան տակ ձղած ժամանակը անդամ, անմեղութեան լոյսով կը փայլէր, դիւական գործի մը գործողի պէս երեւալու ժամուն անդամ, կը անուելու որ հրեշտակային դդացմամբ վառուած է . . . ոչ, ոչ . . . իմքոյը ըստ չի կրնար այնպիսի ոճիր մը դործել:

ԱԼԵՔ: (Ուրախութիւնը ծածկելով), Ոհ, արդարեւ, բնաւ, ամենեւին մեղապարտ չէ:

ԵԴ: Ի՞նչ, ի՞նչ կըսես, եղբայր:

ԱԼԵՔ: Ա՞հ, թշուառ ես . . . մոռցայ որ . . . :

ԵԴ: Ի՞նչ է այն:

ԱԼԵՔ: Այսինքն, երբոր մէկ կողմէ մեր սիրտը կը վկայէ որ Երանուհին անպարտ է բնաւին, պէտք չէ որ միւս կողմէն անդթարար . . . եւ յանիրաւի դատապարտենք որիշ անձ մը . . .

ԵԴ: Ուրիշ անձ մը . . . Վարդուհին՝ այնպէս չէ. ան Վարդուհին որ չքննալագեղ եւ ամենամաքուր ըլլալուն համար ինձ կենակից ընտ-

բեցի , ան վարդուհին , որուն ամեն մէկ շարժուածքը մէյմէկ փափուկ զգացմունք կարտախայլէր . . . ան վարդուհին , որուն մէն մի խօսքը պատուոյ եւ առաքինութեան քաղցրաբոյր զեփիւո մը կը բուրէր . Վարդուհին , իմ սիրականս , իմ հոգեկիցըս . . . այս , կրկնէ , անդադար կրկնէ եւ ըսէ . բարեկամ , որ այն չքնաղեւ ընտիր էակը արժանի էր խմաղնիւ սիրոյս , վկայէ , բարեկամ , որ այն անօրէն մարդը այնպիսի նամակ մը անոր գրելու երբէք յանդգնած չէ . . . :

ԱԼԵՔ: Ո՞չ . . . ոչ երբէք . . . :

ԵԴԻ: (Յուսահատութամբ): Ուրեմն այն նամակը Երանուհին ուղղուած էր . . . :

ԱԼԵՔ: Երանուհին . . . Այո՞ . . . շատ հաւանական է . . . : (Մեկուսի) բերանս չերթար սուտ խօսելու (Այս

միջոցիս Երանուհին դիմակաւ ներսի դին կերեի եւ Եղուարդը տեսնելուն , անեւ ըեւոյթ կըլլայ ):

ԵԴԻ: Ա՛յս , կասկածը , միշտ անմեկնելի կասկածը թէ քու եւ թէ իմ միտքս կը պաշարէ : Վարդուհի . . . Երանուհի . . . այս երկուքէն որուն գրուած էր այն դժոխային գրուրութիւնը . . . Անտարակոյս կը վրկայես , բարեկամ , որ երկու կրակի մէջ կայրիմ կը տոչորիմ , որ կողմը դառնաւմ ազատում չունիմ . . . իբրեւ ամուսին , կամ իբրեւ եղբայր կարեվէր պիտի վիրաւորուի սիրոս . . . ուստի ես , մինակ ես պատուաւորեմ ան մարդուն դատաւորը կանգնիլ , դատապարտել , եւ չարաչար պատմել : Ա՛յս , ահա , ահա եկաւ , հասաւ . (Աջքերնին դէպ 'ի ձախ կողմը կը տանին :

### ՏԵՍԻԼ ԺԲ.

(Նշյն անձինք) , ԴԱՆԻԵԼ , (Դիմակաւոր տիկին մը):

ԵԴԻ: Բայց մինակ չէ . . . հետը կին մը կայ :

ԱԼԵՔ: (Մեկուսի) Աստուած իմ . . . նոյն ինքն . . . Վարդուհին է . . . եւ Ասպետը ինչու համար հետը չէ :

ԵԴԻ: Աս կինը , աս է անշուշտ իր պատիւը գրաւի դնող կինը : (Քանի մը քայլ առաջ կանցնի) :

ԱԼԵՔ: (Անոր առջեւը կտրելով) Մի մօտենար , եղբայր , մի մօտենար .

ԵԴԻ: Ինչու , ինչ պատճառաւ ճամբաս կը կտրես , ու Տէր իմ . . . ինչ սոսկալի կասկած մը նորէն պաշարեց միտքս . . . ահա այս է , իր ըսպասած սիրուհին է զոր զուարթադէմ բարեկամներուն պիտի ներկա-

յացունէ . . . ես , ես ալ պիտի տեսնեմ . . . պիտի նայիմ անշուշտ թէ միլ է այն :

ԴԱՆԻ: (Դեռահասակ կնկան որ ետ ետ կը քաշուի) Մի , մի զարհուրիր , տիրուհիս , ինչու կը խորշիս : Ո՞ւր են նայինք քու ազնիւ բարեկամներդ , քու վեհանձն պաշտպաններդ . . . ահա , ես , ես մինակ քու ճշմարիտ բարեկամդ եմ : Հիմա ալ լիովին համոզուեցայ որ մեր կեանքը այսուհետեւ սիրայօդ եւ անքակտելի կապով մը կապուած է : Ընդունէ թեւըս , տիկինս , եւ ապահով եղիր որ այս բազուկս քու պաշտպանութեանըդ համար միշտ պատրաստ պիտի

գտնես . . . (Նորէն կինը անոր քովէն հեռանալ կաշխատի. Դանիէլ ետևէն երթալու ժամուն, Եղուարդ Ալէքսանին ձեռքէն պրծելով՝ կը վազէ և Դանիէլին ուսը սաստիկ զարնելով՝ զանի դէպ իրեն դառնալու կստիպէ) :

ԴԱՆԻ ՎԱՅ, դուն . . . դու ես Եղուարդ իշխան : (Շտապաւ դէպ 'ի կնկան մօտ կը դառնայ, որն որ ահ ու դողի մէջ ինկած է Եղուարդը և Ալէքսանը ճանչնալով) :

ԵԴԻ Սեպուհ, զձեզ կը վնտոէի . . . մվ է հետդ դտնուող դիմակաւոր կինը. արդեօք չեմ կրնար ես ալ զանի տեսնել . . .

ԴԱՆԻ ՈՇ . . .

ԵԴԻ Միթէ առ դիմակաւոր կինը ինծի համար միայն անտեսանելի դադանիք մը պիտի մնայ, թէեւ ձեր բարեկամաց զանի անդիմակ ներկայացունելու խրստացեր էք : (Դրսէն ցնծութեան աղաղակներ կը լսուին և հեռուն նուագածու խումբը կամացուկ մը Մենաստանին երգը կը նուագէ և կեր-

գէ) Ահա այն ուրախ զուարթ բարեկամներդ անհամբերութեամբ կուգան սիրուհիդ տեսնելու, թէեւ անոնց անհամբերութիւնը իմինիս չը հասնիր : (Քանի մը քայլ առաջ կանցնի, Դանիէլ զանի կը կեցունէ, և Ալէքսանն ալ կնկան օգնութեան կուգայ, որ սաստիկ դողի մէջ է) :

ԱԼԵՔ: Ա՛հ, ողորմելի Վարդուհի :

ԴԱՆԻ (Առ իշխանն) Իշխան, հասէք, շուտ հասէք ձեր օգնութեան կարօտ է աս խեղճ տիկինը . . .

ԵԴԻ Ա՛հ, ուրեմն ձեր բերնովը կը խոսափանիք որ այս կինը իմ օգնութեանս կարօտ է, եւ հետեւաբար իրաւունք ունիմ . . . (Դանիէլին դիմագրութեան չի նայելով՝ կը վազէ կնկան դիմակը վար կտանու : Երանուհին երեւան կելնէ և դունատ ու շնչասպառ անոր ոտքը կիյնայ) :

ԵՐԵՔ ԱՆՁԻՆՔ, (Ի միասին) Երանուհին . . .

ԱԼԵՔ: Ի՞նչ . Երանուհին է :

## ՏԵՍԻԼ ԺԳ.

(ՆՄԻ անձինք), ԱՍՊԵՏ, ՎԱՐԴՈՒՀԻ : (Յետոյ կըւգան պար պարովներ և հանդիսականք) :

(ԱՅս միջոցին Վարդուհին Ասպետին թեւ մտած ձախ կողմի մէկ անկիւնէն կերեւի. դիմակը հանած է և աշքերը անկած մտիկ կընէ և հազիւ հաղ կարող է հասկընալ անցած դարձածը և եղած խօսակցութիւնը) :

ԵՐԱՆԻ : (Լուստին) Եղբայր իմ :

ԵԴԻ, մի անուաներ զիս եղբայրդ . ես բնաւ եղբայրդ չեմ, այս միջոցիս հայրդ կը ներկայացունեմ ես քու առջեւդ :

ԴԱՆԻ (Խորին մատծութենէ մը ետև ուշաբելով՝ եւ իբր թէ նոր խորհուրդ մը երկնած) Եւ ահա այս պատճառաւ է որ պատիւ ունիմ խնդրել ձեզմէ որ

Երանուհին ինծի կնութեան շնորհէք :

ԵԴԻ. ԵՒ ԱԼԵՔ: Կնութեամն մի . . .

ԵՐԱՆԻ (Առակալով ոտք կելնէ) Ես ասոր կինը ըլլամ, ահ . . .

ԱԼԵՔ. ԵՒ ԵԴԻ: Անոր կինը :

ՎԱՐԴԻ, (Ապշութենէ սթափած) Ա՛խ . ալ բաւական եղաւ, ալ պիտի խօսիմ, այս, յայտնեմ պիտի ամեն բան . . . չէ, չեմ կրնար հանդուր-

Ժել որ իմ քոյրս այնպիսի մարդու  
մը . . . :

ԱՍՊԻ: (Զանի կեցունելով և ձեռքը ա-  
նոր բերնին վրայ դրած) Մի, լուռ,  
լուռ կեցիր, կաղաչեմ, եթէ զմեզ կը  
սիրես լոէ . . . (Այս տեսլին վերջերը ա-  
մեն կողմէ հանդիսականք կոկսին տեսա-

բան թափիլ: Աղօրինն և պատշգամին  
պատուհանները կը բացուին: Հոն տեղ կը  
խաղան, գինի խմեն, մինչդեռ պարտիզին  
ներսի կողմերը աշխուժով պար կը պարեն.  
և նորէն բարձրագուշ կոկսին Մենաստա-  
նին երգը երգել ) :

## ԱՐԱՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

### Ե.

#### ՊԱՏԿԵՐ

(Գետնի վրայ շինուած շինուան սրահ մը, և առաջին արարին մէջ եղած պարտիզին  
նման պարտէզ մը կը տեսնուի, բայց աւելի ճոխ, մեծ, և զարդարուն է):

### ՏԵՍԻԼ Ա.

#### ԵՂՈՒԱՐԴ, ԱԼԵՔՍԱՆ, (Յետոյ) ԱՍՊԵՏ

(Եղուարդ փոքրիկ սեղանին առջև նստած դիր գրելու զբաղած է, դէմքին վրայ դեղ-  
նութիւն և մտատանջութիւն կերևին: Աեղանին վրայ առբճանակի տուփ մը կայ:  
Ալեքսան անոր մօտ ոտքի վրայ կեցած անոր շարժումները ուշադրութեամբ կը դիտէ):

ԵԴԻ: Վերջապէս լուսնալու վրայ  
է, (Նորէն գրելու կոկսի, պահ մը կանգ-  
կառնու, ատրճանակները կը քննէ, ան-  
դին կը հըէ և նորէն գրելու կոկսի: Վեր-  
ջապէս ծոցէն կիսխանձ նամակը կը հանէ  
և վերստին կը կարդայ) Աէն-Նօրպէրի  
ագարակը . . . հիմա, անմիջապէս  
այս աղէտալի դաշնագիրը չի ստո-  
րագրած հոն պիտի երթամ: (Փեղոյրը  
կառնու, ոտք կելնէ եւ Ալեքսանին դէմ  
առ դէմ կուգայ):

ԱԼԵՔԻ: Իշխան, միթէ դուրս ելնե-  
լու կը պատրաստուիմ . . . բայց դեռ  
զիս ինչ բանի համար կանչել տալդ  
չիմացուցիր . . . ինչու համար զիս  
պյաքան սպասել տուիր . . . եւ . . . :

ԵԴԻ: Անշուշտ նեղացար . . . բարե-  
կամ, ինդրեմ ներէ ինձ . . . ըսեւի-

քըս ինչ է, կը հարցընես . . . լաւ:  
(Ցոյց տալով սեղանին վրայ դրուած դաշ-  
նագիրը) Միթէ այս դաշնագիրս բա-  
ւական չէ իմ խորհուրդս յայտնելու:

ԱԼԵՔԻ: Ուրեմն այն ամուսնութեան  
պիտի տաս հաւանութիւնդ . . . :

ԵԴԻ: Այս, քանի մը ժամէն գոր-  
ծը կը լմնայ, այս դիրը պիտի վա-  
ւերացուի . . . այն անօրէնին հետ  
տեսնուելդ արդիլելու համար զքեզ  
դիտմամբ հոս պահեցի:

ԱԼԵՔԻ: Ուրեմն չես ուզեր որ զա-  
նի սպաննեմ:

ԵԴԻ: Ո՛չ, չեմ ուզեր: (Ոտք կելնէ  
զանգակը կը զարնէ . կասպար կերևի) Այս  
դաշնագիրը անմիջապէս իմ նօտա-  
րիս տար:

ԱՍՊԻ: (Ներս մտնելով եւ մեկուսի,

գողդողալով) ինչ նօտար մի :

ԵԴ: (Սպասաւորին) Ըստա հասկը-  
ցար :

ԿԱՍՊ: Ահա կերթամ, Տէր իմ:  
(Դուրս կելնէ) :

Ա.ՍՊ: (Յած եւ շուտ ձայնովու Ալէքսա-  
նին քովէն անցնելով) Ալէքսան, թէ որ  
Երանուհին կը սիրես, մի, մի թողուր  
որ այս ամուսնութիւնը կատարուի:  
ԱԼԻՔ: (Մեկուսի) Ի՞նչ ըսել կուղէ:  
(Աշխուժով Եղուարդին) Բայց իշխանու-  
հին հաւանութիւնը առիր . . . :

ԵԴ: Պարտաւոր է հաւանութիւն  
տալ :

ԱԼԻՔ: Ըսել է թէ այս մասին ա-  
նոր հետ չի խօսեցար . . . :

ԵԴ: Զէ, չի խօսեցայ: (Դառնու-  
թեամբ) Ե՞րբ տեսնէի զինքը . . . չնո  
հարցըներ թէ այս գիշերս ինչպէս  
անցուցի: Գլուխս ձեռացս մէջ եւ  
սա սեղանին վրայ կրթնած՝ բոլոր  
մտական կարողութիւնս մէկ, մէկ  
հատիկ մտածութեան վրայ ամփոփե-  
լու բոլոր ճիգս կը թափէի . . . վահ,  
սոսկալի եւ վշտալի մտատանջութիւն  
է այն, Ալէքսան, զոր մարդս իսկոյն  
կզդայ վիրաւոր սրտին արիւնը դը-  
լուխը զարնելուն: (Խւրովի եւ մեծաքայլ  
քայլելով) Իսկ Վարդուհին, Վարդու-  
հին, կարծես թէ երեսը յինէ կը  
պահէ, կը խորշի, արդեօք կը վախ-  
նայ որ յանդիմանութիւն կը լաէ քը-  
րոջս վրայ բաւական հսկողութիւն  
չընելուն համար . . . բայց, բարե-  
կամ, մարդս որչափ անիրաւ է . . .  
ախ, ինչու համար այս հարուածը  
տուին իմ վատահութեանս եւ դիւ-  
րահաւանութեանս . . . հիմա ամեն  
բանի վրայ կը կասկածիմ, կը տա-  
տանիմ . . . այս, նոյն իսկ ինքին-  
քէս անդամ կը կասկածիմ . . . եւ

մինչեւ Աստուծոյ վրայ կասկածելու  
սիտի յանդգնիմ . . . ներէ, ներէ ինձ  
Տէր իմ Աստուած . . . բայց սիրտո  
կրակի պէս կայրի, կը մրկի . . . (Եր  
բարեկամին ձեռքը սեղմելով) Ալէքսան,  
անտարակոյս, իմ միտքս հասկըցար.  
հաւաստի եմ որ արժանաւոր եւ աղ-  
նիւ հոգւոյ տէր ես եւ կը խնդրեմ  
որ Դանիէլ սեպուհին ըրած մենա-  
մարտութեան հրաւերդ յետս կո-  
չես:

ԱԼԻՔ: Այդ պահանջմունքդ, Եղ-  
ուարդ . . . :

ԵԴ: Մի, բերան, մի բանար . . .  
կղզամ ըսելիքդ . . . բայց հաւաստի  
եղիր որ իմ անոր դէմ կրած ատե-  
լութիւնս աւելի բուռն, աւելի ան-  
հաշտելի է քան թէ քու կրածդ . . .  
արդէն գիտես որ առաջ եսնետուե-  
ցայ անոր կեանքը բառնալու եռան-  
դով, ես անոր արեան ծարաւի, եւ  
ոչ մէկ կաթիլը ուրիշին ձեռօքը  
թափուիլը կուղէի . . . բայց, հիմա,  
հիմա ան վատահունը, ան չարագոր-  
ծը իմ ընտանիքիս մէկ անդամը պի-  
տի կազմէ . . . նոյն իսկ գործած յան-  
ցանքը, այն յանցանքը որ զինքը  
մահապարտ կը կացուցանէր առջեւս,  
հիմա իմ ձեռքս կը կաշկանդէ եւ  
զիս կը բռնադատէ, թէ ոչ իմ եղ-  
րայրս անուանելու զինքը, գէթ ա-  
նոր կեանք շնորհելու . . . Ալէքսան,  
վերստին կը սեմ, այս խօսքս մի մոռ-  
նար . . . (Դուրս ելնել կը ձեւացնէ):

ԱԼԻՔ: Բայց ուր պիտի երթաս հի-  
մա :

ԵԴ: Վերջը կիմանաս, այս, դար-  
ձիս ամեն բան մանրամասն պիտի  
քեզ պատմեմ: (Խնքնիրեն) Պէտք է  
որ նախ Սէն-Նօրպէրի ագարակը եր-  
թամ: (Դուրս կելնէ):

ԱԼԵՔՍԱՆ, ԱՍՊԵՏ

ԱԼԵՔ: (Եռանդուն) Ասպետ. աղատուիրածը լսեցիր. լսեցիր ինչ կերպով հրամայեց որ իմ իրաւացի սըրտմը տութիւնս, ոխս, եւ վրէժս զըսպեմ, եւ այն վատաղգի մարդուն առջեւ, անփոյթ եւ հանդարտ կենամ. այն վատին, որ իժի պէս իմ կենացս յոյսը, իմ միակ սիրուհիս, իմ պաշտելի հրեշտակուհիս իր չարաթոյն չնչովը արատեց, պղծեց: Եւ ինչպէս հանդարտ կենամ ես, մինչդեռ երակներուս մէջ բոլոր արիւնս կեռայ, կը բորբոքի, ինչպէս անշարժ հանդիսատես մնամես, երբ գլուխս հակաղէմ խորհուրդներով կորոտայ եւ կարծես թէ շանթահար պիտի ճայթի: Եղուարդ իշխանին եղբայրական խորհուրդը չեմ մեղաղեր, նա մանաւանդ կը գովիմ. սակայն երբ կը պահանջէ որ այն անըզգամին առջեւ խոնարհիմ եւ հընազանդիմ, իմ մարդկային կարողութենէս վեր բան մը կը պահանջէ... եւ ես ալ, ինչ որ ընեմ, մարդ եմ....

ԱՍՊ: Ո՞հ, թշուառդ Ալէքսան... անտարակոյս եմ որ այս գաղտնիքները ծածկող վարադոյրը բացողին ձեռքը օրհնելով կօրհնէիր....

ԱԼԵՔ: Խօսէ, շարունակէ... կաղաչեմ... նոր, նոր տեղեկութիւն մը

ունիս... Երանուհին....

ԱՍՊ: Այս ըստ երեւոյթին Երանուհին յանցաւոր, մեղապարտ կը համարուի:

ԱԼԵՔ: Ասպետ դու, աւարտէ խօսքը... կաղաչեմ, թէ եւ խօսքը անխմանալի կուգայ ինձ... դէմքէդ կը գուշակեմ որ....

ԱՍՊ: Ուրեմն, աւելի աղէկ կը նես: Թէ որ երեսս չի նայիս:

ԱԼԵՔ: Ո՞հ, կաղաչեմ, յայտնէ իմացուր ինձ արդեօք Երանուհին թէ ոչ արդարացունող՝ դոնէ յանցանքը թեթեւցընող նշոյլ մալ չկայ, ըսէ, Աստուծոյ սիրոյն համար, խօսէ... Երանուհին բոլորովին բաժնուելովս սիրտս այնչափ չի վշտանար եթէ դոնէ զանի յարգելու չափ պատճառ մը ունենամ... ճայն չես հաներ... Ո՞հ, անողորմ մարդ, իմ հոդիս, շունչս եւ կեանքս բերնէդ կախուած են... եւ դու ճայն չես հաներ, եւ դեռ ափ 'ի բերան կեցեր ես:

ԱՍՊ: (Մեկուսի) Ո՛ Աստուծ իմ, խօսելիքս շատ է, բայց ինչ օգուտ Վարդուհի, միայն քեզի համար պարտաւոր եմ լուռ եւ անմռունջ կենալ:

ՏԵՍԻԼ Գ.

(Նոյն անձինք) ՎԱՐԴՈՒՀԻ, ԵՐԱՆՈՒՀԻ

ԱԼԵՔ: (Յուսահատ) Օ՞ն անդը, քաջ կիմանամ... որ նոր բան մը չունիս ինձ յայտնելու:

ԱՍՊ: Զէ, ոչ ինչ չունիմ:

ԱԼԵՔ: Ո՞հ քանի անմիտ եմ ես. բոլոր ճիգս կը թափէի յուսոյ ազօտ նշոյլ մը տեսնալու... աւաղ... ամեն բան սայդ, ամեն ինչ ահ-

ուելի ստուգութեան մը դրոշքը կը կըէ . (Վարդուհին ներս կը մտնէ) Երանուհին, ուրեմն Երանուհին էր այն ահարկու ձայնը հանողը . . . Երանուհին էր իմ բաղկացո մէջ դողդոչին եւ չնչասպառ իյնողը , երբոր իր սեւ սեւ յիշատալիները միտքն ինկան , մէկ կողմէ ամբոխին դուռը մըն եւ գոչումը եւ միւս կողմէ նուագարանաց ձայնը լսելուն : Նոյն ինքն էր , այս , Դանիէլ սեղուհը , իր կործանման եւ աղետից հեղինակը տեսնելուն սարսափելով խոյս տուղը . . . իսկ ես զինքը նոյն պահուն անգամ անմեղ եւ անպառ կը կարծէի սրտով , վասն զի մեծ համարում ունէի անոր հաւատարմութեան վրայ : Ամեն բան , իմ եւ բարեկամացս վիշտերը բոլորովին մոռնալով՝ երջանիկ էի , խնդութենէս կը թուէի . խենդ դարձեր էի : (Յուսահատութեամբ դետին իյնալով) ԱՇ խըզճալի յիմարս . . . ողորմելի խելագարս . . .

Ա.ՍՊ: Ալէքսան , սիրելի բարեկամ , խելքդ գլուխդ ժողլէ . . .

ԱԼԵՔ: Իսկ ետքը , երբոր Վարդուհիին դլխին իյնալիք շանթը արգիլելու դիտմամբ Երանուհիին վրայ կասկածներցուցնելու փորձփորձեցի իր եղբօրը առջեւ , արձան կտրեցայ , չէի կարող եւոչ բառ մը արտաքերել , կարծելով որ ամենազզուելի զրպարտութիւն մը , քստմնի ստախօսութիւն մը պիտի արտասանեմ . սակայն զրպարտութիւն եւ ստախօսութիւն համարածս սոսկալի ճշմարտութիւն մ'է եղեր . . . Այս , նոյն միջոցին իսկ տեսայ որ Երանուհին խղճի խայթէն բոնադատեալ եկաւ Եղուարդին ոտքը ինկաւ

ներում եւ չնորհ խնդրելու համար . . . էն , բարեկամ , այսպիսի ակներեւ խոստովանութենէ մը ետեւ , ինչ տեսակ վաստերով կընաս Երանուհին անբասմիր հանել :

Ա.ՍՊ: (Չայնը հեծկլտանքէն մարա՞ ) Երաւունք ունիս . . . չէ , կարող չեմ անպարտ հանել . . .

ՎԱՐԴ: (Երկուքին մէջ տեղը գտալով) : Այս , կարող ես , մի միայն ճշմարտութիւնը յայտնելով : (Երանուհին ներս կուգայ):

Ա.ՍՊ. ԱԼԵՔ. ԵՐԱՆ: Վարդուհի :

ՎԱՐԴ: (Առ ասպետ) Իսկ եթէ դու , ո հայր իմ , բաւական արիասրտութիւն չունիս բացարձակ խօսելու , որպէս զի մէկ զաւակդ ազատեմ ըսելով միւսին կորուսոր պատճառես . . .

ԱԼԵՔ: Ի՞նչ կը նշանակէ . . .

ՎԱՐԴ: Ես , ես այն քաջարտութիւնը պիտի ունենամ եւ ոլարտքս պիտի կատարեմ . . . վերջապէս պիտի հասկընան . . .

ԵՐԱՆ: (Շտապաւ դէպ ՚ի տեսարանին վարի դէն եջնելով) Լոէ , քոյր իմ , լըռէ , կաղաչնմ . հապա եթէ Եղուարդը իմանայ . . .

ԱԼԵՔ: Երանուհի . . . այս ինչ յայտնութիւն , ինչ լոյս է . . .

ՎԱՐԴ: Զէ , չէ , պիտի բանամ սիրտս . . . պիտի բացարեմ ամեն բան . . . թող իմանայ գաղտնիքը . . . ես արդէն մահը աչքս առած եմ . . . պիտի բանամ սիրտս . . . կղդամ , խիղճս կը վկայէ որ թշուառ եմ . . . բայց , քոյր իմ , թէ որ զքեզ չփ պաշտպանեմ այն առեն մեղապարտ ալ պիտի ըլլամ . . . Այս , Պարոն , այս , ճշմարիտ է ըսածդ թէ եղբօրը ոտքը իյնող եւ ներում խնդրողը

նոյն ինքն Երանուհին էր . . . բայց դիրկդ իշնող կիսամեռ կինը, յիշատակներովք ահարեկ փախչող կինը, ան կինը, որ ձեռքդ սղմելով ականչիդ սա խօսքերը փափսաց: «Գրաւմի բռներ, մի մենամարտիր » , ան կինը . . . ես ինքս էի . . .» (Այս ըսելու ատեն Վարդուհին երթալով կը բորբոքէր, և քանի նա կը խօսէր Ալեքսան սիրավառ աշօք Երանուհին կակնարկէր):

ԱԼԵՔ: Երանուհիս . . . իմ նշանածըս . . . իմ անրիծ հրեշտակուհիս . . . ինչ կուրովթիւն է իմս որ չի կարողացայ քու վսիմ անձնանուիրովթիւնըդ, քու վեհանձնական սուտգուշակել, երբոր դու ինքզինքդ կամովին կը զրպարտէիր որպէս զի . . .

ԵՐԱՆ: Որովհետեւ ալ հիմա ճանչցար զիս, Ալէքսան, կաղաչեմ զքեզ, Վարդուհիին այս մասին լուովթիւն պահել տալու համար աջակից եւ օդնական եղիր ինձ:

ԱՄՊ: Պարտաւոր ես:

ՎԱՐԴ: Բայց զով կարծէք զիս որ այդպիսի առաջարկովթիւն մը ընելու կը յանդդնիք. եթէ մինչեւ այս որ լուովթիւն պահեցի՝ պատճառը այն է որ ինքզինքս կորուսեր, եւ գրեթէ անշոնչ, անկենդան եւ մոլորեալ արարած մը դարձած էի . . . իւեկ երբ դիտեցի եւ զգացի պատճառած աղէտքներս, երբ տեսայ բարեկամիդ ծոցը թափած դառն արտսուքդ, իսկոյն ինքզինքս, բանականութիւնս դաշյ . . . ուր, ուր է Եղ ուարդը . . . կուզեմ . . . կը փափաքիմ զանի տեսնելու . . .

ԱՄԵՆՔԸ: (Միասին) Վարդուհի:

ՎԱՐԴ: Ալէքսան, գնա դտիր Եղուարդը եւ հոս բեր, իմացար, հոս

պիտի բերես . . . անոր բան մ'ըսեր, մինակ ինձ կիյնայ անոր վիշտերը յուրախութիւն. փոխելու իմացունելով որ իր քոյրը, իր Երանուհին անմեղ է:

ԱՄՊ: Վարդուհի, ընդհակառակն այնպիսի սոսկալի հարուած մը կը պատրաստես որ զինքը անտարակոյս մահուան դուռը պիտի հասցունէ:

ԵՐԱՆ: Իմ եղբայրս :

ՎԱՐԴ: Ո՛չ, ոչ, կը սխալիք դուք. Երանուհի անոնց խօսքին մի հաւատար. մարդս յանցաւոր կնկան մը վրայ արհամարանքէ զատ բան չըդգար, եւ արհամարանք ըսածդ կը մարէ սէրը բնաւին . . .

ԱԼԵՔ: Դուն, դու յանցաւոր ըլլաս, անհնարին բան. դու, ըսածիդ պէս, թշուառ կրնաս ըլլալ, բայց յանցաւոր, ոչ երբէք. եւ պատուոյս վրայ կերդնում որ պատրաստ եմ քու անմեղութիւնդ հրատարակելու բոլոր աշխարհիս առջեւ:

ԱՄՊ: Եւ միթէ արդէն դուն չէիր այդ կարծիքդ սրովդ պաշտպանողը երբ տամն եւ հինդ ամիս առաջ Վարդուհիին համար մենամարտեցար:

ԱԼԵՔ: Վարդուհիին համար . . . այս միտքս կուղայ . . . այս մենամարտութիւնը . . . ինչ, քեզի համար պատերազմնը եմ, քեզի . . . ահ, հիմա բոլորովին կը հասկընամ, կը գովեմ Երանուհիին անձնանուիրութիւնը. որով իր պարտքը կատարեր է:

ԵՐԱՆ: Լսեցիր, քոյր իմ . . . մինակ իմ պարտքս կատարեր եմ . . . ուրեմն մեր ողորմելի ճակատագրին գլուխ ծոենք եւ ջանանք զեղուարդը անհնարին յուսահատութենէ մը ազատելու:

ՎԱՐԴ: Ի՞նչ, քու երջանկութիւնդ գոհելով,

ԱԼԵՔ: Մեր երջանկութիւնը, բը-նաւ, Ստուդիո իմ պատիւս եւ խիղ-ճըս կը վկայեն որ յանիրաւի զըր-պարտուած օրիորդի մը համար ան-թերի եւ նշանաւոր հատուցում մը պէտք է, որսէս զի աշխարհիս առ-ջեւ վերականգնած երեւի այն սըր-բանուէր եւ պատուաւոր պատուան-դանին վրայ, ուսկից մեզ համար ընաւ իջած չի համարուիր . . . սա-կայն ով պիտի տայ այս հատուցումը. եթէ կնկան մը մի միայն փառքը եւ պարծանքը իր էրկանը պատիւն է . . . Դանիէլ սեպուհը այսպիսի պատուով մը կը մայացի պարծիլ . . . իսկ ես կա-րող եմ այն օրիորդին պատիւը տե-ղը բերել, եւ այնուհետեւ ով կը ըն-այ մեղադրել զիս դանի իմ կինս ընելուս քանի որ իմ պատիւս ճան-չող մէկն եմ . . .

ԵՐԱՆ: Աէքսան . . . սիրելի Աէք-սան, (Զեռքը կը կարկառէ):

ԱՅՊ: Ո՛հ, քանի պանծալի եւ գո-վանի են երիտասարդական հասակի եռանդուն եւ վեհանձն զգացմունք-ները . . .

ՎԱՐԴ: (Առ Ասպետ) Ո՛հ, Բնչ վե-հանձն եւ ազնուական հոգիներ են, . . . կարծեն թէ զիս համոզելու յա-ջողեցան . . .

ԱՅՊ: Բայց Վարդուհի կը տես-նես անշուշտ որ ամենքնիս ալ միա-բերան կաղաչենք զքեղ . . .

ՎԱՐԴ: (Պաղութեամբ Ասպետին նա-յելով) Ա՛հ, դուն ալ, հայր իմ, դուն ալ համամիտ ես անոնց: (Մեկուսի)

Զէ, չեն կարող զդալ իմ ներքին կալիծու եւ յուզմունքս: (Բարձր) Վե-րըսախն կը կրկնեմ ձեզ որ Եղուար-դին գալուն կաղասեմ անհամբեր, անոր հետ առանձին տեսնուիլ կու-զեմ:

ԵՐԱՆ: Բայց . . . :

ՎԱՐԴ: (Անհամբեր և հեղնաբար) Ա-յո, վոքը ինչ առանձին մտածելիք ունիմ . . . չեմ կարող ձեր առաջար-կութիւնը անվրդով եւ շուտ մը ըն-դունելու, չեմ կարող ստախօս եւ կեղծաւոր ըլլալու որոշել առանց վա-րանման եւ սրտի յուզմանց . . . բայց որովհետեւ կը պնդէք, որովհետեւ այս կը պահանջէք, պէտք է որ ես ալ իմ ամօթալի վիճակիս մէջ ան-խով եւ անպատկառ քալելու վար-ժիմ: Կուզէք որ ուրիշին պատուու-վը փայլիմ . . . ուրիշէն յահիշտակած սիրովս գլուխ բանեմ եւ անպարտ ե-րեւիմ. . . ահ, Բնչ ընտիր խորհուրդ . ես ալ պիտի ջանամ ձեր առաջար-կութեան զիջանելու. բայց առ այ-ժըմ Եղուարդին կսպասեմ . . . կար-ծեմ թէ եկողը ան է . . . խնդրեմ որ զիս առանձին թողուք:

ԵՐԱՆ: Ահա ես կը մեկնիմ, քոյլ իմ . . . յուսամ որ միտքը եղաւ . . .

ԱԼԵՔ: Ես ընդհակառակն կը կար-ծեմ թէ իր առջի դիտաւորութեան մէջ հասատ է . . . ես ասկից չեմ հեռանար . . .

ԱՅՊ: (Մեկուսի) Իսկ ես ալ Դանի-էլ սեպուհը ընդունելու պիտի եր-թամ: Ուղիղ մարդուն խօսքը սրբա-զան է: (Դուրս կելնէ, Եղուարդ ու-րիշ կողմէ ներս կուգայ):

ԵԴԱՒԱՐԴ, ՎԱՐԴՈՒՀԻՆ

ՎԱՐԴ: (Մեկուսի) Այո՞ւ, նա է . . .  
(Հաղեւ հազ սաքի վրայ կենալով) Յու-  
սայի որ աւելի անմիջեր եմ . . . (Ա-  
ռաջ անցնիլ կուզէ, կը տատանի և թիկ-  
նաթոռի մը վրայ կիշնայ):

ԵԴ: (Տագնապաւ) Ա՞հ, Տէր իմ Աստ-  
ուած, ինչ սոսկալի պատահար էր  
այն . . . այն մանկիկը . . . միթէ սա-  
տանան թէ ոչ հրեշտակ մը մղեց զիս  
այն կողմը: (Խօսքը կընդմիջէ Վարդու-  
հին տեսնելով) Վարդուհի . . . դո-  
հոս էիր . . .

ՎԱՐԴ: Տէր իմ, քեզ կսպասէի . . .

ԵԴ: (Կաթողին) Ներում կը խընդ-  
րեմ ուղղակի քեզ չի դալու . . .  
Հոգն ու ցաւն որով կը տառապիմ  
արդիլեցին զիս . . . բայց զու ինչ  
պատճառաւ եկար: (Դառնապէս) Միթէ  
զիս միսիմարելու մտօք:

ՎԱՐԴ: Խշանո, քրոջդ վրայ խօ-  
սելու համար եկայ:

ԵԴ: (Զայրութով) Իմ քոյրս . . . մի,  
մ'արտասաներ այդ բառը . . . Երա-  
նուհին իմ քոյրս չէ . . . Երանուհին  
Գանիէլ սեպուհին հարձն է:

ՎԱՐԴ: (Յետս ընկրկելով և թոթովե-  
լով) Հարձն է . . . ինչ ամբաստանու-  
թիւն: Ուրեմն չես կարծեր որ ամ-  
բաստանեալ կին մը . . . Երանուհին  
կամ որ եւ է մէկը իրաւունք ու-  
նենայ . . . եթէ ոչ բարեսիրտ մար-  
դոց համակրութեան՝ գոնէ անոնց  
կարեկցութեան եւ համարման:

ԵԴ: Բարեսիրտ մարդիկ մի. ինչ  
ըսել կուզես. այսինքն, այն մար-  
դիկը որ ամեն առիջա թէ չարերուն  
եւ թէ առաքինիներուն համար ան-  
խտիր պատրաստ են ներողամիտ

Ըլլալ եւ արտոռք մը թափել: Ոչ .  
ոչ . ես այնպիսեաց գութը Երանու-  
հին համար չունիմ:

ՎԱՐԴ: Բայց 'ի սէր Աստուծոյ մը-  
տիկ ըրէ զիս եւ ըսէ որ միթէ մարդ-  
կային կենաց մէջ չեն պատահիր  
այնպիսի աղէտալի պարագաներ, այն-  
պիսի անուելի եւ անհակառակելի  
դիպուածներ որ մարդուս բաղդը.  
ապագան կաւրեն, կեղծեն, կը ջըն-  
ջեն. ախ, թէ որ անգամ մը գիտ-  
նայիր անդասաստան դատապար-  
տած անձիդ կրած անհնարին աղէտ-  
քը . . . տառապանքը . . .

ԵԴ: Երանուհին մի: . . .

ՎԱՐԴ: Այո՞ւ, թէ որ թափած ար-  
ցունքները, տարած տաժանելի  
տանջանքները տեսնէիր, մի միայն  
ապրելու յուսով . . . ահ, թէ որ սըր-  
տէն վաղած արինը տեսնէիր, թե-  
րեւս այն ատեն գթութեան նշոյլ մը  
կը ծագէր անկարեկիր աչացդ մէջ . . .  
այո՞ւ, արդէն մեռած էր այն անձը  
թէ որ բնութիւնը շնորհած չըլլար  
մօր մը կրկնակի կեանք, կրկնապա-  
տիկ արիութիւն եւներքին կանխա-  
տեսութիւն մը . . .

ԵԴ: Իմ թշուառ քոյրս . . . պիտի  
մեռնէր . . .

ՎԱՐԴ: Միթէ ըսածներուս ականջ  
չես կախեր:

ԵԴ: (Այլայլութեամբ) Խօսէ . . . մը-  
տիկ կընեմ . . . դաշոյնի պէս սիր-  
ուս կը ծակէ ամեն մէկ խօսքդ . . .  
բայց խօսէ . . . այն անձին ջատագո-  
վութիւնը լսելը քաղցր է սրտիս . . .

ՎԱՐԴ: (Անոր ոռջելը ծունը կրկնելով)  
Ա՞հ, հոգիս կը վկայէ որ պատրաստ

ես ներելու անոր եթէ մի անդամ փորձով հաստատեմ որ միշտ ազնիւ է եւ անպարտ :

Ե՞ս , այս . . . ես թերեւո ներեմ . . . վասն զի իմ քոյրս է . . . բայց Ալէքսանը . . . բայց Ալէքսանը որ անոր ուրիշ սիրով մը կապուած է . . . :

ՎԱՐԴԻ Ալէքսանը . . . այս մասին անհոգ եղիք . զեռ քիչ մ'առաջ կը խնդրէր յինէ որ Երանուհին իրեն կը նութեան տամ . . . :

Ե՞ս Ստուգիւ Ալէքսանը յիմար է . . . ինքը արդէն իր ազնիւ եւ վեհանձն սիրոյն կրակէն շլացած՝ ապագան նկատելու անկարող է . Հի խորհիր , խեղճը , որ օրին մէկը , թերեւս վաղը , ցաւն ու զղջումը սիրտը պիտի այրեն , տաղնապեն եւ ընդունայն սիտի աշխատի հաւատալու որ իր կինը իր սիրալիր մեծարանաց արժանի է . . . ինչպէս պիտի մոռնայ որ նոյն կինը ուրիշին զիրկէն առած է . . . Եւ արդեօք զիտես , տիրուհիս , որ այնպիսի սեւ յիշատակ մը սրէն աւելի սուր , եւ թոյնէ աւելի դառն եւ ազդու է սրտին :

ՎԱՐԴԻ (Մեկուսի) Աւաղ , ահա այս խօսքն է իմ մահուանս վճիռը . . . :

Ե՞ս (Ազդու) Ո՛չ , ոչ , չեմ կրնար Երանուհին ողորմելի կեանքի մը դատապարտել . . . նոյնպէս երախտագէտ սիրտս չի ներէր Ալէքսանը այս ամումնութեան յորդորել եւ անոր առջեւ անհնարին վիշտերու եւ կսկիծներու դուռ մը բանալ , ինչպէս ես ինքս նոյն վիշտերուն դառն ճաշակը առի , միմիայն Վարդուհին յանցաւոր կարծելուս , չէ , չեմ կարող :

ՎԱՐԴԻ (Փաթովելով) Զիս յանցաւոր կարծելուդ . . . :

Ե՞ս : (Աշխուժութեամբ) Այո , կասկած մը առաւ զիս . . . կասկած մը փայլակի պէս շուտ անցաւ գլխէս . . . (Աեղանին վրայ կեցած ատրճանակներուն ուշադրութեամբ նայելով) Այո , փայլակի պէս շուտ անցաւ , բայց խոկոյն զգացուց ինձ որ մարդ մը կարող է իր կինը սպաննել , միայն թէ մահատու հարուած տալու ժամուն՝ դողդոչիւն զէնքը իր կուրծքին չի դարձունէ . . . :

ՎԱՐԴԻ (Անոր շարժումները դիտելէն եւ մեկուսի) Ի՞նչ , ինքինքը պիտի սպաննէր . . . եւ ես . . . (Գառնալով) Ա՛հ , մի , մի ըսեր , կաղաչեմ , որ ինքինքդ պիտի սպաննէիր . . . արդեօք այն սոսկալի ժամուն քոյրդալ չէիր յիշեր :

Ե՞ս Զէ , չէ . . . զքեզ . . . զքեզ միայն Վարդուհիս , իմ սիրական կինս , կրնայի յիշել , վասն զի դու կը սիրես զիս , այնպէս չէ : Ա՛հ , եթէ երազէի որ դու անհաւատարիմ , դու յանցաւոր ես իմ առջեւս , այս երազը , այս տեսիլը միայն բաւական կը լլար զիս գերեզման իջեցունելու :

ՎԱՐԴԻ (Մարմբելով և մեկուսի) Ա՛հ , որչափ վատ եմ եղեր ես . . . զեռ ճշմարտութիւնը չեմ յայտներ . . . (Անոր դիրկէն հեռանալով) Աստուած իմ սրտագէտ , միթէ ճշմարիտ չը ըսածը . գիտես , Տէր , գիտես որ կը սիրեմ , այո կը սիրեմ զինքը եւ ես երբէք անոր մահուանը պատճառ չէ , չեմ կրնար ըկալ :

ՏԵՍԻԼ Ե.

(Նոյն անձինք) ԿԱՍՊԱՐ

ԿԱՄՊԻ: Տէր իմ, նօտարը արդէն եւ կած է եւ իշխանիդ հրամանին կը պատէ :

ԵԴԻ: (Զանի ճամբելով) Շատ լաւ, հիմա կուգամ . . . :

ՎԱՐԴԻ: (Առ Եղուարդ) Անօդուա է քու ջանքդ, այդ ամուսնութիւնը կատարելը անհնարին է . . . չէ, չի պիտի կատարուի :

ԵԴԻ: Եւ միլ կարող է արդիլել :

ՎԱՐԴԻ: (Ազգու) Ո՞վ մի . . . ես . . . ես որ Երանուհին բարեկամուհին, իր սրտակից քոյրն ըլլալս պիտի ցուցընեմ :

ԵԴԻ: (Պաղ կերպով) Միտ դիր, Վարդուհի, որ ես արդէն ամեն բան կշռած եմ. այս ամուսնութեան իմ հաւանութիւնս տալս եւ ատելութեանս ծայնը խափանելս ուրիշ դիտմամբ չէ, այլ միայն Երանուհին Սեպուհին հետ կարգելով անոր պատիւը տեղը բերել է :

ՎԱՐԴԻ: Երանուհին պատիւը տեղը բերես . . . բայց ինչ ապացոյց ունիս անոր դէմեղած ամբաստանութիւնը հաստատելու համար :

ԵԴԻ: Ապացոյց մի . . . մն, Վարդուհի, ուրեմն դու միամտաբար կը կարծես թէ փաստ չկայ . . . ուրեմն չգիտես դու այն սոսկալի թշուառութիւնը . . .

ՎԱՐԴԻ: Ի՞նչ թշուառութիւն :

ԵԴԻ: Այն մանկիկը . . .

ՎԱՐԴԻ: (Գողդողալով) Մանկիկը . . . բայց մանկիկը ինչ յարաբերութիւն ունի մեր խօսքին հիտ . . . ինչ ըսել կուզես, չեմ իմանար :

ԵԴԻ: (Անոր դէմքը դիտելով) Ես կար-

ծէի որ արդէն տեղեկութիւն ունիս . . . :

ՎԱՐԴԻ: (Զդային գողդաշումավ մը) Ո՛չ . . . բան մը չդիտեմ . . . ինչ պատահեցաւ . . .

ԵԴԻ: Սոսկալի արկած մը . . . քանի յիշեմ կը դողդողամ . . . միս, արդարեւ գերազոյն էակին վճիռները անքննելի են . . . ինչպէս նաև մարդկային սիրու տարօրինակ հակասութիւններու խառնուրդ մ'է . . . երբեմն բուռն բարկութեան մը կարեկցութիւնը կը յաջորդէ . . . այսինքն մարդուս զայրոյթը գրգռող բանը անգամ՝ յանկարծ գութը կը շարժէ :

ՎԱՐԴԻ: (Թողթովելով) Այս խօսքերուն իմաստը չեմ ըմբռներ . . .

ԵԴԻ: Այս առտու անդիմադրելի դօրութենէ մը մղեալ Սէն-Նօրպէրի ադարակը դացի :

ՎԱՐԴԻ: (Գողդողալով) Սէն . . .

ԵԴԻ: Ինչու դացի, հարցներ . . . չեմ դիտեր . . . բայց աս իրաւ է որ դացի : (Վայրկեան մը ետքը) Այն ինչ ահոելի տեսարան էր տեսածս . բոլոր դիւղացիք սարսափած, գունատ եւ ապշած՝ ագարակին չորս կողմը ճարակող հրդեհը կը դիտէին :

ՎԱՐԴԻ: (Խւրովի) Հրդեհ . . . ադարակը . . .

ԵԴԻ: (Շարունակելով) Եւ այն գոռուգոչման ժամանակը . . . ծայն մը աղետալի եւ աղերսագին ծայն մը՝ որ ագարակին տիրուհւոյն, կատէրինէ Բլիմանինն էր, ամենէն աւելի կը լսուէր : Ազատեցէք, կը գոչէր հեծելլտալով, ազատեցէք զանի . . . հոն

վերի խուցը մնայ ։ կրակէն ազատեցէք :

ՎԱՐԴԻ (Սաստիկ անձկութեամբ) Բայց զ՞ով . . . դով ազատեն ։ . . .

Ե՞՞ : Փոքրիկ տղայ մը :

ՎԱՐԴԻ (Յաւագին ճիգ մը հանելով) Փոքրիկ տղայ մը :

Ե՞՞ : Այո, ան տղան, որուն ծընունդը արատ մը, նախատինք մ'է մեր գերդաստանին :

ՎԱՐԴԻ Ո՛, Աստուած իմ :

Ե՞՞ Եթէ նոյն տեղը վայրկեան մ'ալ ուշ համնէի, այն մեր անարդութեան ահոելի նշանը անհետ, մոխիր պիտի դառնար . . . իսկ այն միջոցին եւ ոչ մէկը տեղէն կը շարժէր . վասն զի անոր ազատութեան համար վազողը, անվրէպ իր կորըստեան՝ իր մահօտան պիտի վազէր . . . բայց ես ինչպէս յանդպնեցայ, ելայ մինչեւ այն օրօրոցը, ուր տեղ . . .

ՎԱՐԴԻ (Դէպ Եկուարդին քանի մը քայլ առնելէն ետև՝ ետ քաշուելով):

Գուն ելար, դուն :

Ե՞՞ : Ի՞նչպէս այնքան վլատակներէ եւ արգելքներէ անցայ, չդիտեմ . . . նոյն միջոցին միակ զգացմունք մը . . . միակ մտմոռք եւ հոգ ունէի, այս է, մահուանէ ազատել Աստուածոյ մէկ անմեղ արարածը : Վահ, ողորմելի տղայ, նոյն պահուն օրօրոցը պատող բոցերուն կը ժպտէր, եւ զինքը այրելու եւ տոչորելու համար մօտեցող կրակին կերկնցունէր իր քնքուշ թաթիկները . . . վերջապէս յափշտակեցի : առի զանի գիրկս . . . եւ յանկարծ նոյն ժամուն . . . հրակէղ գերան մը ինկաւ . . . :

ՎԱՐԴԻ (Կակծեցուցիչ աղաղակ մ'արձակելով) Ա՛հ, եւ զինքը ճզմեց . . . ճզմեց անշուշտ :

Ե՞՞ : (Երեսը կը նայի և յետոյ ձեռքը բանելով) Ի՞նչ եղար յանկարծ, Տիրուհիս :

## ՏԵՍԻԼ Զ.

### (Նոյն անձինք) ԵՐԱՆՈՒՃԻ

ԵՐԱՆԻ (Գողդողալով) Ես, ես էի, եղբայր իմ, զինքը վախցունողը, իմ պատճառաւս այն աղաղակը հանեց . . .

Ե՞՞ : (Մեկուսի) Վարդուհի . . . Երանուհի . նորէն ՚ի միախն առջեւս կը գտնուիք, նորէն ձեր դժգոյն գէմքէն եւ դողդոչիւն կերպարանքէն կը դուշակեմ ձեր սրտին յուղմունքը եւ վրդովը, նորէն այն մահագուժ կասկածը համակեց, պաշարեց իմ սիրտս (Մօտենալով՝ անոնց ձեռքը կը բռնէ) իմ, դէպ իմ երեսս նայեցէք, երկուքնիդ ալ . իմ կամքս, հրամանա է որ զիս նայիք .

ԿԱՍՊԻ : (Շուտ մը ներս գալով) Իշխանդ իմ . . . :

Ե՞՞ : (Դէպ անոր գառնալով) Ի՞նչ կուզես, ի՞նչ կայ :

ԿԱՍՊԻ : (Մեզմ ձայնով) ԱԷՆ-Նօրպէրի ագարակէն եկող գեղջուկ մ'է, կարծեմ, որ տիկնանց հետ անմիջապէս տեսնուիլ կը խնդրէ :

Ե՞՞ : (Աշխուժութեամբ եւ մեկուսի) ԱԷՆ-Նօրպէրէ եկող . . . ես, ես պիտի ընդունիմ ան գեղջուկը ահ, թերեւս ճշմարտութիւնը, իմ վնասած ճշմարտութիւնս ան մարդուն քովնէ, (Արտօնօք սպասաւորին հետ դուրս կելնէ) :

### ՏԵՍԻԼ Է.

#### ՎԱՐԴՈՒՀԻՆ, ԵՐԱՆՈՒՀԻՆ

ԵՐԱՆ: Ահա զնաց... Վարդուհի... հիմա կրնաս լալ... կը յսես Վարդուհի, աղատօրէն թափիչ արտսուքդ :

ՎԱՐԴԻ: (Գունատ և կիսամեռ) Ա՛հ, լալ... այս կուղեմ լալ որպէս զի սրտիս մորմոքը փոքր ինչ հանդարտի... բայց Երանուհի, լալ չեմ կարող... :

ԵՐԱՆ: Քոյրդ իմ... Վարդուհիս, կաղաչեմ քիչ մը սիրտ առ... բոլորովին մի յուսահատիր... :

ՎԱՐԴԻ: Ա՛հ, ինչպէս չի յուսահատիմ... չիմացար իմ զաւակիս մահը, (Հեծկլաանքներէն մղձկելով) Արդեօք գիտես որչափ կը սիրէի զաւակս . այս, կը սիրէի ես, չէ թէ այն երջանիկ մարց զգացած բնատուր եւ հանդարտ սիրով, չէ թէ այն մայրերուն պէս որ աներկիւդ եւ գուրգուրալով կը վայելեն իրենց սրտին գանձը, այլ ես կը տածէի իմ զաւակիս համար տագնապիչ, ան զուսպ եւ սպառող խանդ մը, ինչպէս են ամեն ճնշուած զգացմունքները, որ սրտին խորը քանի մղուին այնքան կը զօրանան, կը զայրանան եւ զարհուրելի բաւիդ մը կը

դարձունեն . Նոյն միջոցին սրտէդ հոսող արցունքն անգամ, մայրական դորովն ու ներքին խնդութիւնը կայլայլեն եւ դառնվիշտերու կը փոխեն : Եսկ այն... այն եղկելի դաւակս, Երանուհի... իր մայրը զիս կը ճանչնար... երեսս նայելով կը ժպտէր... հրեշտակի պէս գեղեցիկ էր... ստնտում կըսէր որ ամեն անգամուն քովին հեռանալուս՝ կը դառնայ, դուռը կը դիտէ եւ զիս աչքով կը վինտոէ եղեր... Աւաղ, այսուհետեւ իր անուշ ժպիտը պիտի չտեսնեմ... այսուհետեւ սիրուն աչուը ներովը իր վշտալից եւ դորովալիր մայրը պիտի չի փնտոէ... սեւ հոգը... ահ, սեւ հողը մտաւ, մեռաւ... մեռաւ իմ զաւակս... :

ԵՐԱՆ: (Զարհուրուն և տղերսալի դիմօք) Վարդուհի, դթա, դթա... :

ՎԱՐԴԻ: Ո՛հ, ամեն աշխարհ մութէ աչքիս, քանի որ իմ սիրական զաւակս... :

ԵՐԱՆ: (Աշխատաթեամբ ներքանկողմը նայելով) Ահա, եղբայրս, եղբայրս... :

ՎԱՐԴԻ: (Գողդոչիւն) Ա՛հ, ան է:

### ՏԵՍԻԼ Ը.

#### (Նոյն անձինք) ԵԴՈՒԱՐԻ, ԹԵՇՈՐ

ԵԴԻ: (Բարկութեամբ ներս գալով) Զուր եւ անարդիւն վաստակ... եւ ոչ բառ մը, ոչ նշան մը կայ... անմիտըս, փնտուած սոսկալի ճշմարտութեան մը նշոյլը տեսնելու համար ստուերի մը ետեւէն կը վազեմ եւ այս յուսով մազ մնաց որ

իմ տառապանացս եւ կրած անպատութեանս գաղտնիքը երեւան պիտի ելլար... չէ, ոչ ինչ չի կըրցայ իմանալ . բայց փառք տամ որ Ան-Նօրսկէրէն ծաղիկներ բերող գեղջուկը իմ իրեն ըրած հարցմունքներուս ներքին իմաստը չհասկըցաւ :

ՎԱՐԴԻ Ի՞՞ՆՀ , ԲԻՆՀ ԸԱՅԻ :

ԵԴԻ ԲԱՋՊ աս Խղանակիս մէջ  
Ճաղիկը ԲԻՆՀ պլիտի ըլլայ :

ՎԱՐԴԻ Ի՞՞ՆՀ ծաղիկներ ... Խշխա-  
նըս ... Խօսէ աււորտէ Խօսքդ ,  
Կազաչեա՞ պատասխանէ , ԲԻՆՀ ծա-  
ղիկներ են որ ... :

ԵՐԱՆԻ ԱՌԱՊԱՆԻՒԻ ... :

ԵԴԻ ԲԱՋՊ տիրուհիս , ԲԻՆՀՈՒ հա-  
մար այդքան հետաքրքիր ես այն  
ծաղիկներուն վրայ :

ՎԱՐԴԻ Գիւղացին մէրէ արդեօք ... ,  
տեսնել , այս , աեսնել կուզեմ :

ԵԴԻ ԱՐԴԻՆ գնապյ :

ՎԱՐԴԻ Գնանց :

ԹԷՈՏ : (Յախ կողմէն եքեալով) Խշ-  
խան իմ , չէ , դեռ հոս եմ , ներե-  
ցէք հրաժանիդ խկոյն չի հնազանդե-  
լուս համար . վասն զի եթէ եկածիս  
պէս դառնայի , առանց ծաղկի փուն-  
ջը տեղը յանձնելու , կատարինէ Բը-  
լիմանը սաստիկ պլիտի զիս սաստէր ...  
ուստի ահա այս հոտաւէտ աւանդը  
կը յանձնեմ տիրուհւոյս :

ՎԱՐԴԻ ։ (Փունջը կտունու և տեսնելով  
որ մանուշակի է բարձր ճիգ մը կը հանէ)  
ԱՌԻ :

ԵԴԻ Ի՞՞ՆՀ Կը նշանակէ այս այլայ-  
լութիւնը :

ԵՐԱՆԻ ։ Քոյր իմ ... :

ՎԱՐԴԻ ։ (Յանկարծ պէմքին ցնծութիւ-  
նը տրամութեան կը փոխուի , կտունունք ու-  
որ թերեւս երեսկայական է ուրախու-  
թիւնը) ԲԱՋՊ միթէ աչաց պատրանք

Են , արդեօք երազ է տեսածս . . .

Երանուհի քոյր իմ , կազաչեմ ըսէ ,  
այս ծաղիկները մանուշակ չեն մի :

ԵՐԱՆԻ Ակն յայտնի է մանուշակ  
ըլլայնին :

ՎԱՐԴԻ ։ Ուրեմն այն հրդեհին նը-  
կարաղիրը ԲԻՆՀ կը նշանակէր . . . :

ԹԷՅՏ : Արդէն հրդեհը մարած է  
(Յած ձայնիւ) Փառք ձեր արիութեան,  
Խշխան իմ :

ԵԴԻ ։ Պապանձիր :

ՎԱՐԴԻ ։ Հապա կատարինէն ԲԻՆՀ ե-  
ղաւ . . . :

ԹԷՅՏ : Ազատեցաւ , եւ զիս դըր-  
կողը ան է :

ՎԱՐԴԻ ։ Հապա անոր փոքր սանը :

ԵԴԻ ։ Պապանձիր , ըսի քեզ . . . :

ԹԷՅՏ : (Յած ձայնով) Խշխան իմ ,  
ԲԻՆՀՈՒ համար չէք ուղեր որ անոր  
ազատիչը ըլլայնիդ յայտնեմ :

ԵԴԻ Ո՛Հ , չեմ ուղեր . . . լեզուդ  
կապէ եւ խկոյն կորիր ասկէ . . . :

ՎԱՐԴԻ ։ ԲԱՋՊ սանը . . . սանը ԲԻՆՀ  
եղաւ :

ԹԷՅՏ : Ե՛հ , մեղքը շնիքդ . . . ես  
պարտքս կատարեցի . . . սանն ալ  
ողջ առողջ է :

ՎԱՐԴԻ ։ (Կանչուըրտելով և ծունկի գո-  
լով) Փառք , ողջ . . . ողջ եւ կենդա-  
նի է եղեր . . . իմ . . . իմ զաւակս . . .

ԵԴԻ ։ (Ու անոր ամեն շարժմունքը գի-  
տեց) Ե՛հ , ալ տարակոյս չի մնաց ,  
ան , ան տղան , իր ծնունդն է :

### ՏԵՍԻԼ Թ. . .

(Նոյն ահծինք Բայ ՚ի Թէկոտորէն)

ՎԱՐԴԻ ։ (Խնդութեամբ մը՝ որ Խնդ-  
գարութեան մօտ ըան մ'է) Այո՞ , ողջ  
եւ քաջառողջ է . . . ոհ , աւետաբեր

եւ օրհնելի ծաղիկներ , քանիցս պաշ-  
տելի էք դուք իմվշտաւել սրտիս . . .  
Ե՛հ , անգութս ես , ԲԻՆՀպէս օտա-

բաց գիրկը անտերունչ թողեր էի  
իմ զաւակս . . . ինչ քրէական մեղք  
. . . անտարակոյս ամենադէտ էակը  
զիս պատժելու համար առ ինքն պի-  
տի կոչէր զանի . . . բայց Աստուած ,  
նոյն ինքն բարութիւն է : (Ծիծաղե-  
լով լալով՝ փունջը կը համբուրէ) Ա՛հ , իմ  
սիրուն , գողարիկ զաւակս . . . որչափ  
պիտի սիրեմ եւ գգուեմ զքեղ . . .  
պիտի առնում իմ բազմօրեայ որդի-  
ատենչ կարօտս , իմ գանձս , իմ ա-  
րիւնս , աչացս լոյսը , հոգւոյս հոգին :

ԵԴԻ : (Բարկութիւնը զսպելով) Տիկինս ,  
լուռ կեցիր . . . լուռ :

ՎԱՐԴԻ : (Ինքզինքէն ելնելով) Բայց ողջ  
է . . . խմացար . . . ողջ . . . ողջ . . .

ԵԴԻ : Ա՛հ , բաւական եղաւ յան-  
դդնութիւնդ . . . վատութիւնդ : (Մե-  
նայտպէս ձեռքը ատրճանակաց կը տանի):

ԵՐԱՆԻ : Մի Եգուարդ . . . Աստու-  
ծոյ սիրոյն . . . մի . . . չես դիտեր որ  
բոլորովին ցնորեր է ու կը բարբան-  
ջէ . . . :

ԵԴԻ : (Զէնքը թողլով) Ցնորեր է . . .

ՎԱՐԴԻ : (Աղաղակելով) Ցնորեր . . .  
ահ , կամաւ այդպէս կը զրապարտես  
զիս . . . զաւակս ձեռքէս յախշտակե-  
լու համար . . . ոչ , դուն չես , չես  
կրնար անոր մայր ըլլալ : Եկ . . . ե-  
կու , դիր ձեռքդ սրտիս վրայ , տես ,  
տես , ինչպէս սաստիկ կորուայ . . .  
կարծես թէ կուրծքս պիտի պայթի .  
դիտէ , արտառքս դիտէ . . . ասոնք  
իրը զովարար ցող սիրաս կը ախտիեն  
. . . բայց տեսէք Երանուհին , աչքե-  
րէն եւ ոչ կաթիլ մը չի հոսիր . . . ա-  
չացը մէջ չէ թէ արցունք , այլ ան  
ու սարսափ նկարուած են . . . միւ-  
թէ իր զաւակը գտնող մայր մը այս-  
պէս անզգայ եւ անչարժ կը կե-  
նայ . . . :

ԵԴԻ : (Որուն կատազութիւնը Վ արդու-  
հիին անրջական ցնծութեան համեմատ կը  
զայրանայ , ատրճանակը կառնու և վրան կը  
յարձակի) Ա՛հ , ողորմելի . . . (Երա-  
նուհին ճիգ մը կը հանէ . Ալէքսանը ներս  
կը մտնէ և Եգուարդին բազուկը կը բռնէ):

## ՏԵՍԻԼ Փ.

### (Նոյն անձինք) ԱԼԵՔՍԱՆ

ԱԼԵՔ : Մի . . . կեցիր Եղուարդ :

ԵՐԱՆԻ : Եղբայր իմ :

ԵԴԻ : Հեռու , հեռու յինէ . . . թո-  
ղէք զիս :

ԱԼԵՔ : Կաղաչեմ , կանգ մը առ ,  
խօսք մը ունիս :

ԵԴԻ : Հեռու յինէ , ըսի . հեռու : Եւ  
ինչ իրաւամք , որու իշխանութեամք  
կուզաս դու դատաւորին եւ ար-  
դարութեան մէջ տեղ խոչնդուն ըլ-  
լալու . . . հեռացիր : (Ալէքսանը մինչ-  
դեռ կաշխատի զԵգուարդը հրելով՝ անոր  
և Վարդուհւայն մէջ տեղը մտնել , Եղ-

ուարդ Ալէքսանին բազուկէն բռնելով ան-  
դին կը մղէ , որն որ վշտալի ձայն մը ար-  
ձակելով գետին կիշնայ) :

ԵՐԱՆԻ : Ո՛հ , Տէր Աստուած , դեռ  
այն վէրքը . . .

ԵԴԻ : Ա՛հ , ես ալ կուրացեր եմ . . .  
ինչպէս անզգուշութեամք զարկի . . .  
Ալէքսան . . . իմ բարեկամս , իմ եղ-  
բայրս . . . :

ԱԼԵՔ : (Ոտք ելնելով ձեռքը բազկին կը  
տանի) Մի , մի վշտանար , մի վրդո-  
վիր այս իմ վէրքիս համար : Հան-  
դարս եմ եւ ցաւ մը չունիմ . . . այլ

ընդհակառակն , կօրհնեմ ես այս վէրքը . . . այո , կօրհնեմ , վասն զի մի միայն վարդուհին պաշտպանելու համար առի :

ԵԴ: Վարդուհիին համար :

ԱԼԵՔ: Եւ դարձեալ հիմա բաղկիս զարնելովդ՝ այս վէրքս անոր պատճառաւ կարիւնի . . . կօրհնեմ ես այս վէրքս վասն զի անով քու բարկութեանդ հուրը պիտի հանդարտի , վասըն զի անով միայն վարդուհին կը նայ արդարանալ :

ԵԴ: Ի՞նչ . . . :

ԱԼԵՔ: Պարզ ճշմարտութիւն մը : Եղուարդ , արդեօք մոռցար դու , անսմեղ եւ անարատ նշանածիդ իր սէրը եւ կեանքը քեզ , քեզ նուիրած օրը . մոռցար որ քու բոլոր ճխութեամբդ անկարող եղար անոր սիրտը որսալու , իսկ երբ նա զքեզ տարագիր , հայածական եւ թշուառ տեսաւ , այն ժամանակ յանձնառու եղաւ քու թշուառութեանդ եւ պանդըխտութեանդ մամնակից ըլլալու :

ԵԴ: (Այլայլութեամբ վարդուհիին նոյելով) Զեմ ուրանար , ճշմարիտ է ըսածդ . . . վկայ է երկին որ չեմ մոռցած . . . :

ԱԼԵՔ: Բայց յիշէ նաեւ անգամ մը թէ՛ ինչ կերպով այս անբաղդ եւ վշտալի նոր հարսը ամայի պանդոկի մը մէջ թափուր եւ միայնակ թողլով , ստիպուեցար բաժնուելու : Խեղճը , իր ազօթից խունկը եւ սրտահոս ուխտերը Արարչին կը վերընծայէր անձկանօք , բայց , բարէ , իր ազօթքները անլսելի մնացին : Հետեւեալ օրը ես աչօքս տեսայ այն վատանուն մարդը , անոր պատուոյն դաւաճանը որ խրոխտաբար ըրած վատութեան վրայ կը պարծենար : Այն

ժամանակ չդիտէի թէ ովկ էր որուգայթը իյնող կինը , չդիտէի իրաւ , բայց սիրտս անոր անմեղութեան վըկայելով զանի պաշտպանելու համար սպառազէն ասպարէզ ելայ . . . իսկ հիմայ որ կը ճանչեմ այն կինը , կը յարգեմ զանի , եւ հպարտութեամբ իմ քոյրս կանուանեմ : Արդ՝ կը հարցընեմ քեզ , եղբայր , զիս մեղադրելու կրնաս յանդդնիլ նոյն անմեղէակը քեզի դէմ պաշտպանելու պատրաստ եւ կաղմ դանուելու :

ԵԴ: (Աչքերը վարդուհիին վրայ սեւերած , Ալէքսանին ձեռքը սեղմելով) Այս ճայնը , որ աղնիւ եւ վեհանձն զգացմամբ պարտքի եւ հաւատարմութեան վրայ խօսեցաւ , այս ճայնը արդէն կը ճանչնամ . Ալէքսանին աղնիւ ճայնն է , իմ պատուոյս բնական պաշտպանն է . . . իսկ ասկինը , որ կարտասուէ . . . աս կինը , որուն դէմ իմ մոլեգին ձեռքս . . . վարդուհին է . . . վարդուհին . . . մէկուն հոգւոյն ազնուականութիւնը , եւ միւսին անձնուրացութիւնը դիտելով ես ինքզինքս խեղճ եւ ողորմելի արարած մը կը դանեմ . . . Ես պէտք է ամօթահար եւ նկուն մնամ իմ բարկութեանս , իմ յիմարութեանս վրայ , եւ երթամ ներում խնդրեմ : Տարաբաղդ վարդուհիս , ես որ ուրիշին գործած յանցանքին համար քեզի դէմ յանիրաւի հայհոյութիւն եւ նզովք արձակեցի , ես որ մի եւ նոյն զէնքով կուզէի սպաննել թէ եղեռնադործը եւ թէ նահատակը , մեղայ : (Վարդուհիին առջև ծաւնը կը կրկնէ) :

ՎԱՐԴ: (Աշխուժով զանի վեր վերցունելով) Ահ , իմ սիրականս , իս Եղուարդս . . . (Եղուարդ զանը կը գըկէ .

Կատողար զոհնեն կերել . նոյն շաբաթն | քը սպասաւութիւնուն , Յէտուրը չեն  
ձախ կողմեն կերելի նաև թիւտորք Աշեն | նշանակեց) :

ՏԵՍԻԼ ԺԱՌ

(Նոյն անձինք) ԿԱՍՊԱՐ (ԺԵԿՈՎ) ԹԷՌՏՈՐ

ԿԱՍՊՈՒ : Տէր իմ , նօտարը տակաւին  
կոսպատէ :

ԱՄԵՆՔԸ : Նօտարը :

ԵԴԻ : Իսկ , ան , ան աշխուական  
փեսացուն դեռ չեկաւ մի :

ԿԱՍՊՈՒ : Դանիիէլ սեպուհը մի : Առ-  
պեսը դէպ 'ի ծառաստանին մուտ-  
քը պնաց զանի դիմաւորելու . . . :

ԵԴԻ : (Դէպ 'ի խորը դիմելով) Պիտի  
երթամ սա մարդուն հետ ճակատ  
առ ճակատ կրուելու :

ԱԼԵՔ : (Նոյն շարժումը ընելով) Զէ  
եղբայր . . . առաջ ես պէտք որ քա-  
շեմ սուրս անոր դէմ . . . :

ՎԱՐԴԻ : ԵՐԱՆԻ : (ԱՇԽԱՏԻՆ) Եղուարդ ...  
ԱԼԵՔՍԱՆԻ . . . (Ամենքը դէպ 'ի թիւտոր  
աշքելնին կը դարձնեն որ ձախ կողման  
դուռը կեցած կերեւի ) :

ԵԴԻ : Դուն ինչ բան ունիս հոս :

ԹԷՌՏՈՐ : Խշխան իմ , ինեղն կին մը  
կաղաչէ ներս մտնելու :

ԱՄԵՆՔԸ : Կին մը :

ԹԷՌՏՈՐ : Այս , սա ԱՇԽ-Նօրպէրի  
աղարակին կինը . . . կատէրինէն :

ԱՄԵՆՔԸ : Կատէրինէն :

ՎԱՐԴԻ : (Դէպ 'ի գրան կողմը գնալով)  
Ահա , հոն վարն է վարը . . . (Առ-  
Եղուարդ գառնալով) դու , դու ես , ի՞ն  
զուակիս վեհանձն աղատիչը , քու-  
չնորհիւդ զանի պիտի տեսնեմ . . .  
ես , ես միայն սբարտական եմ քո-  
ուքդ իյնալ , քեզ աղերսել . . .  
(Չէ թուզուր որ ծունը դնէ , ոյլ անոր գը-  
շուիը կուրծքին կը մօտեցունէ , մինչդեռ Ա-  
շեցան և Երանուհին անոնց չորս կողմը

կառանուն ե մոխի կ նան ) :

ԵԴԻ : (Ջերմեռանդութեամբ) Աստուած  
իմ . . . որտազգէտ ես եւ արդէն գի-  
տես որ հագւոյս մէջ ատելութեան  
եւ վրէմինդրութեան նշոյլը անգամ  
չկայ . Բայց քեզ կը թողում մեր  
գատառանին վճիռը . . . քու ար-  
դարութենէդ կը յուսամ որ այն  
մարդուն կեանքը իմ ձեռքս տաս ,  
այն մարդուն՝ որ յանդզնեցաւ իմ  
քոյրս կնութեան խնդրել եւ ոճրա-  
դործութեամբը գերդաստանիս մէկ  
անդամը ըլլալու վափաքիլ . . . Այս ,  
իմ եւ բոլոր գերդաստանիս հան-  
գստութիւնը կը պահանջէ որ այն  
տմարդին անվրէպ սատակի . իմ բո-  
լոր յոյս եւ վստահութիւնս 'ի Քեզ  
է եւ Քեզմով պիտի զօրանայ այս  
բազուկս մենամարտութեան մէջ ,  
Քեզմով , քու հրամանաւդ պիտի  
մերկացունեմ սուրս անոր դէմ ,  
ինչպէս եւ Քու հրամանաւդ՝ ճամ-  
բուս վրայ դառձ ընկեցիկ , որը եւ  
ողորմելի մանուկ մը ծոցս պիտի  
առնում եւ խնամեմ . (Այս ըսելով  
դէպ 'ի ձափ կողմը ոչքը կը տանի և  
դուրս ելնելու կը պատրաստուի միւս ան-  
ձինք կսկսին վրդովիլ ) : Վարդուհի . . . քոյր  
իմ Երանուհի . . . ԱԼԵՔՍԱՆ . . . թոյլ  
տուէք դիս իրաւունքս գործածելու  
եւ պարտքս կատարելու , եւ դուք  
եւս ինծի պէս գերագոյն ծակին  
արդարութեան վրայ հաւատ եւ  
յոյս ունեցէք . . . (Արևս անձինք կը  
հեռանան . ԱԼԵՔՍԱՆը անոր ձեռքը կը

ըստնէ . Վարդուհին եւ քոյրը ՚լը դրկէ  
եւ յետոյ զօրութեամբ կը գոչէ) Օ՞ն եր-  
թամ . . թոյլ տուէք (Եւկու կանայք  
ծունկի կուղան . կասպարև թէստոր գլ-  
խարկնին վար կառնուն : Եղուարդ դէպ 'ի  
ներքսակողմը կը վազէ . բայց դէռ դուքս

չելած իշարմէ քիչ մը հեռու երկու ա-  
պրճանակի ծայնը կը լսուի . . . ընդհա-  
նուր շարժում):

ԵԴ: Ի՞նչ ձայն է այս . . . Ալէք-  
սան կոիւ կայ դուրսը :

## ՏԵՍԻԼ ԺԲ.

(Նոյն անձինք) ԱՍՊԵՏ

ԱՄՊ: Մի արտորար . կեցիր ,  
Եղուարդ , եւ ներէ ինձ քու կող-  
մէդ պարտքդ կատարելուս . ան  
գործը լմնցաւ :

ԵԴ: Ի՞նչ . միթէ սպաննեցիր զանի:

ԱԼԷՔ: Դո՛ւ , բարեկամ , դու :

ԵՐԱՆ: Դո՛ւ մենամարտեցար :

ԱՍՊ: Այս է իմ առաջին եւ վեր-  
ջին մենամարտութիւնս այս էր ուխ-

տըս եւ Աստուած կատարեց : (Ո.  
նոր չորս դին առնելով ինդութեամբ և  
սիրով ձեռքը կը սղմեն :)

ԹԻՈՏ: Ներեցէք իշխանու իմ , կա-  
տէրինէն դեռ կսպասէ :

ԵԴ: Վարդուհի , հիմա գնա , գնա  
զաւակդ զրկէ : (Դէպ 'ի ձեխ կողմը  
քայլմը կառնու վարագոյրը կիշնէ) :















